

5139

1920
magnoliae

059
P-72

442001

2010




ԶԳԵՍ
ՊՕՆԵԹԸՐԻ
ԿՕՇԻԿ

Արուեստի առարկաներ
Արդուզարդի առարկաներ
Ճամբորդութեան պիլոյժներ

ԿԸ ԳՏՆՈՒԻՆ

ԹԻՐԻՆԿ
ԿԱԼԱԹԱ

9474



529
28-ԿԱ

8-72
1920

γ.


81

ԿԱՎՈՒԾԻ ՏԱՐԵՑՈՅՑ
Ժ. ՏԱՐ. ՌԴ

«Սկիզբն իմաստութեան
երկիրը Կավուօչի է»:

Ի ծնանելն Կավուօչի էր այսպէս. —
Եւ տիրէր տիրութիւն մեծ ի վերաց
զաւակաց Հայկայ և երգէր բու
ի մէջ աւերակաց. Յորժամ Կավուօչ՝
առեալ զշուրց զաշխատակիցու իւր,
լի տապանիւր եւ ծակ զրամանաւ,
զնիրվան, ի բազարէ Շիրվանայ
զերուանդ, տոհմէն Օտեանայ, զԱշու,
շառաւիղն Քէշեանի, զՄարզան,
եւայն եւայն առեալ զգրիչն եւ զթուղթն
եւ թաթախելով ի մէջ թանաքի, ասէ.
«Եղիցի Տարեցոյն Կավուօչի յամի 1920ի,
զի զուարթայցէ զաշխարհ Հայոց եւ զորդիս
Հայկայ,» եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն,
իշանէր լոյս յերեսա Հայոց, զի
ծնեալ էր Տարեցոյն Տարեցուցաց, յորովայնէն
Կավուօչի եւ մերենայէն»

Ձ. ՃԱՐԵՍԱՆԻ





— Զիս խարեցի՞ք... եւ որո՞ւն հետք, Աստուած իմ, նպարավաճառին
ողկերտին հետ,
— Ապահովարար պիտի նախընտրէիր որ վարպետին հետ խարած ըլլայիր:

ԻՆՉ ՊԻՏԻ ԱՆՑՆԻ ԴԱՌՆԱՅ

1920 ին

ՅՈՒՆՈՒԱՐ

Զիւն, անձրեւ, փոթորիկ, «Այս Վասիլիս էրքէթէ», «Երանորհաւոր ըլլայ մատա՞մ», վասիլօփիտէ, քուշար գումրուլար, «Ամէն տարի բարով հասնիք», «Փառք ի բարձունս Սատուծոյ և յերկիր խաղաղութիւն», ի մարդիկ հաճութիւն և օրհնութիւն», «Քրիստոսո ծնաւ և յայտնեցաւ, օրհնեալ է յարութիւն Քրիստոսի», «Տնաշէն մարդ, քեզի ըսի քի ձմեռին չպիտի օդոտէ քէօմիւրը, հիմա ի՞նչ պիտի ընենք», «Փէնճիրէյին չէրչիվէները կոտրէ, վառէ օխան 20 զրշ. քէօմիւր չեմ կրնար առնել եղեր»...

ՓԵՏՐՈՒԱՐ

«Օտան կը պաղի կոր, զօպան փատ մը նետէ», «Լաստիկիդ տակը չուլ կապէ խայմին ըլլամա», «Երէկ թրամուէյները չբանեցան երկու քուկէս մատ ձիւն տեղալուն պատճառաւ», (Թերթերը), «Միսին գինը 30 զրշ. վրայ դրաւ, քաղաքապետութիւնը ծրագիր մը՝ կ'որոճայ այս օրերս յառաջ եկած գիներուն տարապայման սղութեան առաջքը առնելու համար...» և «Թային բէքմէզ, թօփի՛կ, թօփի՛կս Հայկական է»...

ՄԱՐՏ

«Այս տարուան ցանքերը շատ յաջող կ'երեւան, վերջին բարերար անձրեւները մեծ օդուտ ունեցան», «Երթքէթը որոշ շեց ութ անդամ բարձրացնել տոմսակներուն գինը», «Պետական

Խորհուրդը դատական նախարարութեան յղեց կալուածական օրէնքը, դատական նախարարութիւնը պետական խորհուրդին վերադարձուց կալուածական օրէնքը», «Գրզգուլէսիի առջեւ կանոնաւոր հագուած ամծանօթ մը ինքզինքը ծովը նետեց բնաւ կարան չգտնալէն յուսահատելով»... «Թաղէ բարձա՛ կրոմիւշ Առլինին»....:

ԱՊՐԻԼ

«Հային գինը 5 փարայ պիտի իջնայ, էքսթրա հացը 18 դր. 35 փարայ, գարիսլ և ալիւրովը 25 դր. 25 փարայ, գարիսլ և թեփովը 12 դր. 15 փարայ, թէփով և սամանովը 9 դր. 10 փարայ, իսկ լոկ սամանովը 6 դր. 37 փարայ», «Առ Ջի գիշեր հրդեհ ծագելով ենակըն Վարի շուկայէն, 12000 տուն և 16000 խանութ հրոյ ճարակ եղան, քաղաքապետութիւնը հաց և ձիթապտուղ բաժնեց՝ հրկիղեալներուն», «Կեդրոնականի բանապիտ ծագելով, 9 հոդի փախանո», «Ոստիկանութիւնը Բանտէլիին հետքը դտաւ, երկու չարըս ձեռք անցուց որոնց մէջ դրուած էր Բանտէլիին չարըսներն ենք», «Կեդրոնի խնամատար մարմինը կը հաղորդէ որ մատուկը պարապ է», «Ամերիկայէն նոր քննիչ մարմին մը պիտի գայ որ Պոլիս համնելուն պէս նոր մարմին մըն ալ ճամբայ պիտի ելլայ և անոր ալ Պոլիս գալը երբ իմանայ՝ երբորդ մարմինը շոգենաւ պիտի նասի»... «Քիստոս յաբեաւ ի մեռելոց, օրհնեալ է յաբութիւն Քրիստոսի»:

ՄԱՅԻՍ

«Յառաջիկայ կ'յասկի Կավոօշ-Միրիժանեան մեծ դաշտապարահանդէս ի Ֆլորիա» , «Կիբակի օր նմանը չտեսնուած ջըռնեղեղ մը գէպի ծովը քշեց տարաւ Կավոօշ-Միրիժանեան դաշտապարահանդէսին եկողները», «Ելբքէթը որոշեց տասնապատկել տասնակներուն գինը, առարկելով որ ... ածուխին գինը ինաւոր վրայ է», «Միլւտարի թշումուայը ի մօտոյ բանի պիտի».

«Մարուկ վար Եկտիգուլէ», «Հայովէթլի չիլէնկ», «Թրիանա ամփիլա՛»....:

ՅՈՒՆԻՍ

Դաշտապարահանդէս, Մասիս ֆանֆառ, Քնար ֆանֆառ, «Կիրակի օրուան Օղիմպականին կըրլ սքառիթ օրիող մը տփոցի բրգորը կոտրեց, առանց տոմսակի ներս մտնել ուզող անձանօթի մը գլխուն իջեցնելով ձեռքի սօփան որ յիշեալ գլուխին հետ ջարդ ու փշուր եղաւ...», «Էնկինար, Պայրամ փաշանըն...», «Փալամիտ...»:


ՅՈՒԼԻՍ

«Կավոօշականք ի սփիւսս աշխարհի, պատրաստուեցէ՛ք կիրակի օրուան, կավոօշ-Միրիժանեան մեծ դաշտապարահանդէս Քադսիմի պարտէզը, հրախաղ, հրավառութիւն, ահաւոր անաւ կընկալներ, զարհութելի՛ ջարդ աթոռ ու սեղաններու...», «Ալաթաթա՛լըք, անկուռաքիս թուշչիէ՛, տօնտուրմա դայմա՛ք, Թէփէի թատրոնը, Պէլէրի պարուէզը...»:

ՕԳՈՍՏՈՍ

«Կալուածական օրէնքը ի մօտոյ պիտի փոխուի», «Փարիզի վերջին նորովթը Բերայի մէջ ալ իր արձագանքը դտաւ, գուլպան վերցած է, և Կօչիկի տեղ բաց սքարքին մը որ հինգ մատներն ալ մէջտեղ կը հանէ, շրջազգեստները կարծ՝ ծունկէն գոնէ հինգ մատ մը վեր և այնքան թափանձիկ որ ամէնչն կարձատեն ալ գանդատելու պէտք չի տեսնար իր կարձատեսութեանը համար...», Հէֆթալի Պրուսանըն, քարբուղ քուրապիէ, թօփաթա՛նլար, Հայ Կանանց կիրակի օր Քայիշ տաղիին դադաթը սանաթօրիում—չատըրներ կանգնեց», «Երեք-չարթի օրուան տեղատարափ անձրեւին Հայ Կանանց կիրային

Հասղրները ջտրը տարաւ և Մարմարայի բացերը՝ հաւաքուեցան որբերը՝ Համաձայնական ։ նաւազներու կողմէն ։ Եցի քէմէր բաթիլճան ։ ։ ։



— Մարի՛, երբ գործդ աւարտես, գրասենեակս եկուր, հասկա՞ր:
— Կուզա՞մ, Գիրզորիկս...

ՍԵՊՏԵՄԲԵՐ

«Գոհութեամբ կ'իմասնանք որ վաղուցնէ լոյս կը տեսնէ նոր օրաթերթ մը, Ժողովուրդին Աղմուկը», «Կալուածական նոր օրէնք մը պատրաստուելու վրայ է», «Անծանօթներ հրձիղութեան նոր փորձ մը ըրին Օրթաքէյի սրբանոցին դէմ, երբ գիշերապահը եկաւ՝ անծանօթները փախած էին», Գավաք ինձիրի, Էքմէք այլալա՛ր, «Ոտքերնիդ պազնեմ կարգացէք Մորկնթառի ամբողջական գործը գին 80 զբչ. և մի՛ չփոթէք պրակ պրակ ելածին հետ», «Կարգացէք Մորկնթառի գործը Անզիկերէն բընագիրէն թարգմանուած և բազդասեցէք 80 զբչ. նոյցին հետ», «Ս. Պատրիարքը Սայեղեան Ս. ին և Բրօֆ. Պէզճեանին հետ ացցելութեան գնաց երէկ ամինիկեան նոր պատուիրակութեան որ առջի՞օր հասաւ Պոլիս» ։ ։ ։

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Պատրմ փաշայի տէրէն յորդելով խանութները ուկեղիւր քշեց, Տրամաթիքի բալոր անգամները այս դարնան իթարիզ պիտի երթան, քէպա՛պ քէպթանէ քէպա՛պ, Կովկասահայ Օրէրէթի խումբը կը պատրաստուի ներկայացնել թաթարական նոր օբէրէթ մը՝ «Զարչին մալ Զալան», «Վուշ լինի Փուշ լինի», սարը եա՛փունձագ ։ ։ ։

ՆՈՅԵՄԲԵՐ


Ուսկումրո՛ւ, քէֆալի՛, գըլըճ պալըլը գըլը՛ճ, իքսիֆիո՛ւ, ՔԲուզում, իտարէլի գործածէք փատը, չորս չէքիին 50 օսկի տուի, մէյ մըն ալ փատ առնելիք չունիմ», «Վույ օսմանաւ-

Ներդ հանէ ջուրերու մէջն է օտքառ», «Սա քարօթը պօյայի տուէք, ուր նոր փալթօ պիտի առնեմ», Մուշտակալաձառ. Եփրեմ... Բըթի Շան, Օտէնն, Վարդէթէ, Բանկալթիի Սինէ...»

ԴԵԿԱՏԵՐԵՐ

«Գալանտարիա՝ գալանտարիա», «Եփրեթի և Մախուլ-սէյի չողենաւերը երէկ առտու սաստիկ մշուշին պատճառաւ երեք ժամ յապաղում կրեցին», «Ելշլիին կորմը երէկ վայրի խոզեր և գայլեր իջան», «Յոս հէլվա՛, հէլվա շէքէ՛ր», «կաւ-ւածական նոր օրէնքը կարդ մը փոփոխութիւններու համար հա-խարարաց խորհուրդին պետական խորհուրդին յլուեցաւ», «Ազ-շամ» սաոյդ աղբիւրէ բացարձակապէս կը հերքէ որ կալուածա-կան նոր օրէնք մը պիտի ելլայ...» «Մայրաքաղաքիա ջուրե-րուն մէջ Համաձայնական մարտանաւերն ու նաւերը խարսխած այս առտու արշալոյսին միահամուռ սուլիլով աւետեցին նոր տարին» և...

Պահապան ամենայնի Քրիստո Աստուած մեր պահեա՛ եւ պահպանեա՛ համօրէն աղդս Հայոց բնդ հովանեաւ Ս. Խաչիւդ քո ի խաղաղութեան:




ԱՐՃԱԿ ՍԵՓԵՐԵԱՆ

ՊՈԼԻՍ, ԱՆԱՆԻԱՏԻ ԽԱՆ

Սոյն հայ զործարանը կը պատրաստ անզիական նոր ժամանած հնդկախւղով խաբսիլներ, զերմամիզու-րիներ հիմնապէս դարսնելու համար մասնա-ւոր դեղահաներ, նոյնպէս կը վաճառէ սե-ռային յարաբերութեանց յատուկ խուզուէ առաջնակարգ առարկաներ:

ԱՄԷՆ ՄՐՅԱԿՅՈՒԹԵՆՔ ՎԵՐ ԳԻՆ

ԳԱԼԱՌ Ի ՅԱՆՉՆԱՐԱՐՈՒԹԻՒՆՔ ՓՈՒԹՈՎ ԿԸ
Կ Ա Տ Ա Ր Ո Ւ Ի Ւ



Ի ԽՈՐՈՅ ՍՐՏԻ

ԽՈՍՔ ԸՆԴ ԴԱՌԱՓԻ

Ան օրը մեզի համբան տեսնալուս,
Երկինելին եկմէն աչիս իջաւ լուս,
Ծուռ մը նայելով մատ նըրի Շան,
Վրայ զօխս եւ բափած փերիւան:
— Ծուսէ՛փ, Հոռոփն է, բաւ ձանք ցած,
Զօխուր Վըրինը, հայրան մը կեցած:
Ան Հոռոփ, հանցայ, կ'երային մէկտեղ
Տօլապէրէի դպրոցը օաս հելո:
Սրման ծովու պէս, իրէկ մազեր,
Երկար ալը զետին կը վազէր:
Էս օաս չկեցայ աս իմ սեւ բախուս,
Շա՛ս ալ ունի կարդալու հավես,
Հարս մեսնելուն դպրոց ձգեցի,
Տունը կը նայէր մըս միւսակ ինձի:
Տարիներ անցան, զէս աղէկ զացի,
«ԱՇէրին Ծուռէփ» կ'ըսէր զուռ դրացի:
Վրայ կուզայի, զարձայ հաղ բուլում,
Աս պատրազմը զուլում եւ զուրման:
Դործերը կեցան, այս, կրակի պէս,
Սկրառ հոսիլ ամենուն նէծէս:
Հիմա հազար փառք, Հոռո՛փ, խաչ վիա՛յ,
Քեա՛ր, բազանն լեցուն, ամէն օր զոր կայ:
Հիմա տեսնան նէ ինձի չես հանճնար,
Երկսիս բէնիլը կրակի պէս նա՛ռ:
Խիկէտ զօխ, լարեր խաս չուխայ,





— Ահ, եթէ օր մը հարուստ ըլլամ, պիտի ծախսն այս լայն անկողինս,
ու պիտի զնեմ պատիկ, պարտիկ անկողին մը... միմիան մէ՛կ նոգիի նամար,

Օօքա լուսուսին, նիս սիմեախս.
Սէ պալդուր, փեխտէզ, ոէք բրին դուռնէն:
Չուազեղ, եկլա, արգօլա կ'ուտեն:
Նկուր, լուսքնիաս, ա'լ ծուռ չես նայիր.
Տունք ամեն օր կ'ըլլայ բանայիր,
Զնամեն պէս մուր սիրս բանայիր.
Դիրանի զօտին, ժէֆէր, մանանայ,
Մունք արցունիկա մարզարիս դառնայ:
Էս խաճես ըլլամ, դուն մէշի խուըր,
Դուն վարդը եղիր, ևս ալ իր փուըր:
Տուն հորը ըլլաս, էս մէշի խովան,
Խենդի պէս նետուիմ հոգիիդ եռւվան:
Մինչ արք ըլլանէ, ունեն ալ մէր հօյան,
Նող ու պալ վագէ մինչեւ դուռ բալման:
Ա'ն, բիրէն ըլլամ, կուրծէկ վար հալման,
Զիշէնիւր բանիմ, տեսնայ բող ալէմ:
Դուն ներմակ բուըր, էս խուըրին խալէմ,
Հնն բռունի պէս պատկեր մը հասեմ:
Էս սիւխիկ ըլլամ, վախիս քեւեռուդ,
Դժնեմ հաօցնեմ արունզ պուս պուս,
Էս զէրին եաղին, դուն նիյէր, Հոռո՛փ,
Մէկ բաւայի մէջ տայկունին հո՛փ հո՛փ:
Դուն արեն եղիր, ևս քէփէ պայիր,
Մարք մանալուդ իմ զիրկս զայիր:
Դուն ազուռ պիւղպիւր, էս չինարի ծառ,
Թիւեռս փիւրիւն ըլլաս ժեզի բառ:
Բրառու կապուինն հոգւով ու մարմնով,
Մէկ բարձի վրայ խեռով ու բարով:
Դուն սիրտիս մուխը. էս կրակ ըլլամ,
Կեռուրին էկաւ վրաս, պիտի լու. . .
Ի՞նչ, պիտի չըլլա՞յ փիւրիւն աս արզուս,
Մինչ կեննուրանս, կորին արեւու.
Սա՛ վերէմ կ'ըլլամ, եա՛ սիրտիս խանչէր,
Էկու չ' մ'ըսնե, ինձի մը տանջեր...:

ԵԱՀՄԱՍ. ՅՈՎ. ՍԻ. Փ.
Ընդօդինակեց Առու Բ. Բ.

ԶԵՇ, ԶԻ ԼԻՆԻՐ...

Ճերմակ կօշիկ, ճերմակ
պուլպայ՝ բայց դէմքը էսմէր
կամ շիքոլա՝ հրեշտակ դառ-
նալ չի լինիր...:

Օլրա՛յդ մը, կուտ մօրնինկ
մը ու կուտ պայ մը դոց ընե-
լով՝ Մանչէսթըր հարս երթալ
երագել չի լինիր...:

Ալիքօթընանը անուշ անուշ
ինձի նայեցաւ» ըսելով՝ Բարի-
զի մէջ կոմուհի ըլլալու հա-
ւատքով... թապլա թէսլիմ
ըլլալ չի լինիր...:

Ծուռ քանակէն շիտակ գիծ
սպասել չի լինիր:

Փանուեանէն ու Սիպիկէն
յանգեր գողնալով և մինչեւ
ծիծերը քառէ բանալով տղայ
մը բանաստեղծ չի լինիր:

Թօքատլըին ցուցափեղը
երկու ժամ ալ դիտելով անօ-
թի փորը կշացած չի լինիր:

Պեխերը ածիլելով և կէս
կանգուն մազ ձգելով՝ մարդ
գերասան և կամ արդիսդ չի
լինիր:

Դեռ պապային հացը կրծե-
լով մազը մինչեւ ուսերուն վրայ
ձգելով և մինչեւ պորտ միսերը
ցուցնելով աղջիկներուն խել-

քը գլխէն առած չի լինիր,
Մինչեւ ծոծրակը մազերը
կտրելով՝ պազափարական օ-
րիորդ» չի լինիր:

Մեր ջոջերուն՝ մէկ գլշեր-
ւան պաքարայէն շահածը պօլ
քէսէտէն շնորհելով՝ Մեծ Հան-
գանակութիւնը զլուխ հանուած
չի լինիր:

Բերայի Մեծ փողոցը երեք
աւել զարնելով՝ մայրաքաղա-
քին բարեղարդութիւնը տեղը
եկած չի լինիր:

Տուներուն խոհանոցը քսան
օրուան չօփ լիցուելով՝ համա-
ճարակի առաջքը առնուած չի
լինիր:

Մեր աղջիկները կըրլ սքա-
ռոթ ըլլալով... հարանիքնե-
րուն, պսակներուն վերջը նկած
չի լինիր:

Ամիսը մէյ մը երեսիսան-
ներուն կէսը գալով՝ Ազգ. ժո-
ղովէն գործ սպասել՝ խելա-
ցրութիւն չի լինիր:

Երգու բառի մէջաեղ աւագ
խառնելով և խեղճ ընթերցո-
ղին աչքերը աւազով լեցնելով
«Անտպատային գրականու-
թիւն» չի լինիր...:

ԱՌՋԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԵՒ

ԱՐԴԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Առջի աղջիկները՝ մինչեւ
ծունկերնին կը ձգէին մազեր-
նին, հիմակուան աղջիկները
կը կտրեն մազերնին ա՛յնչափ
կարձ որ եխնին ալ բացը կը
մնայ:

Առջի աղջիկները՝ մօրեր-
նուն կամ մեծ մօրերնուն հո-
վանոցով լուրս կ'ելլէին հի-
մակուան աղջիկները գ աշ-
զանով:

Առջի աղջիկները՝ եկ եցի
գացած ատեն՝ աղօթագիրք
կ'ունենային ձեռքերնին, հի-
մակուանները... նամակ:

Առջի աղջիկները դպրոցէն
արձակուելնուն պէս շիտակ
տուն կ'երթային, հիմակուան-
ները կէս գիշերին տուն կ'եր-
թան, մինչեւ կէս գիշեր՝ փո-
ղոցներուն մէջ կը մղեն թա-
տերական, գեղարուեստական,
և ընկերային հարցերու վրայ
100 աստիճան տաք վիճաբա-
նութիւն մը:

Առջի աղջիկները իրենց սի-
րահարին ժամադրութիւն կո-
ւային մահալէպիճիին վերի

յարկը, հիմակուանները Քը-
սըքը, Օսման աղա պայրորի,
լեռը վերջապէս...:

Առջի աղջիկները ծեծ կ'ու-
տէին վարժուհին, հիմա ի-
րենք կը ծեծեն վարժուհին:


Առջի աղջիկներուն փէշը
մինչեւ կօշիկնին կը համնէր,
հիմակուան աղջիկներունը՝ բա-
ցը կը ձգէ ծունկը:

Առջի աղջիկները սըսուը սը-
խը գոցած կ'ուլլային վի-
զերնին, հիմակուանները այն-
չափ մը քառէ կը բանան, որ
գլուխդ ծոելու պէտք չունե-
նաս զիտնալու համար որ ի՞նչ
կայ չկայ մինչեւ պորտը...:

Առջի աղջիկները երեսնին
կը դարձնէին տղայ մը տե-
սածնուն պէս, հիմակուանները
«բէսմը կէչիտի» սալլա պա՛գ
հրամանը առածի պէս շեշ-
տակի կը նային, աղան ամրէ-
ցընելու աստիճան...:

Առջի աղջիկներուն ձեռքը
երը խնդրէինք, Ամասիայի
խնձորի պէս կարմրելով,

— Մամայիս բաէք կը մըր-



— Միշտ դէմքիս աղուորութիւնը կը գովին, բայց կը տեսնեմ որ...
մացեալի ալ գէշ չէ.

մընջէր : Հիմակուան աղջկէն
ները՝ իրենք կը կապէն կը լը-
մընցնեն գործը և ծնողքը ա՛յն
ատեն միայն տեղեկութիւն
կ'ունենայ, երբ օրին մէկը կ'ը-
սնեն .

— Այս կիրակի նշանս պի-
տի բերեն . . .

Առջի աղջկէները՝ երկու
շաբաթը մէյ մը իրենց նշանա-
ծին երեսը կը տեսնէին, և
միասին դուրս ելլելու ատեն
իրենց քոյքը կամ ծնողքը նե-
տերնին կ'առնէին, հիմակուան-
ները պայման կը դնեն որ ա-
մէն օր զայ, իսկ ոչ թէ միայն
ուրիշի մը բնկելանալուն չեն
հանդաժմեր, այլ ուրի զացած
բլանուն վրայ հարցում մը
խկ չեն ներեր . . .

Առջի աղջկէները չուան կը
ցատկէին տառնին բակը, հի-
մակուանները չորսուկէս մէթը
բարձրութիւնէ ձող կը ցատկին
մէյտանը . . .

Առջի աղջկէները իրենց ծը-
նողքին փէշն ի վեր կիրակի
օրերը դուրս կ'ելլային պայ-
տի, հիմակուան աղջկէները
տղաց հետ մէկտեղ ճամբայ
կ'իյնան, լիոններ, պայդէներ
կտրելով . . .

Առջի աղջկէները կ'ըզզու-

շանային երեւալէ, վախնալով
որ նազարի կուգան, ձիմակ-
ւանները հաղաբաւոր հագիի
առջեւ աղանցք կ'ընեն :

Առջի աղջկէները խաբրուզի
պէս չօժուներ կուտային ի-
րենց ամուսինին, հիմակուան-
ները զեղ կ'առնեն զաւակ չու-
նենալու համար . . .

Առջի աղջկէները հլու հը-
նազանդ էին իրենց էրկանը,
հիմակուանները իրենց գերին
կ'ընեն . . .

Առջի աղջկէները երբ իրենց
նշանածէն բաժնուելին Տերընե-
լին վերեմ կ'ըլլային, հիմակ-
ւանները երկու շաբաթէն նոր
մը կը դնեն տեղը :

Առջի աղջկէները՝ սիրու մը
հոգի մը ունէին իրենց նշա-
նածէն կուտային, հիմակուան-
ները զոյգ կը բռնեն գործը,
որպէս զի եթէ ետ ըլլան, միւշ-
ոը ձեռքիշնուն տակը պատ-
րաստ ըլլայ . . .

Առջի աղջկէները երբ ա-
մունանային անոր խուր խուր-
պան կ'ըլլային, հիմակուան-
ները՝ անոպաշտօն ամուսին մըն
ալ զուրբը կ'ունենան, աման
քայլ իրենց ապրուան է՝ միւշը
իրենց սէրը, մէկուն ստամոքս-
ուն նախած կ'ըլլան, մէսին

իրենց Առաջի աղջկէները
7/11. 1922

* C.C.R.A ՊԱԿԻՎԱՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՐՆԱ
Ա. ԱՅԱՍԱՐԻ ԱՆԴԱՐՆԱ

ՀԻՆԳ ՏԱՐՈՒԱՆ ՄԵԶ ԻՆՉ ԵՂԱՆՔ

Անշնող հինգ տարուան մէջ՝
պատերազմի մարդկային ազգը
նետեց մինչև նոյ նահապետի
օրերը :

Ապրեցանք նախամարդուն
պէս, երբ տակուին ո՛չ չաքա-
րին դիւտը եղած էր, ոչ խահ-
էն գանուած էր, ո՛չ բէթրօլի
հորեցը փորուած էին, և ոչ ալ
կաշին ու քէօսէլին խոնարհա-
բար անցած էին մարդուս ուս-
քերուն :

Այս հինգ տարուան մէջ,
ելեքտրական լոյս, լիւքս, ամէն
լինչ մարեցան Վիլհէլմին խիլ-
ձին հետ, և անոնց տեղ ան-
ցան չիրան, իշեազիէ մոմի,
որ կէս ճամբան կը հալէր կը
տարալնէր՝ հոսած հաւկիթի
պէս. իսկ չիրան բամպակի
կամ լաթի կտոր մըն էր՝ թէլի
մը մէջ անցած և կէսը ջուրով
ու կէսը ձէթով լեցուած քետ-
ուին մէջ կը դրուէր, լուսա-
որելու համար սենիսակը, բայց
տւելորդ է ըսել՝ աւելի խա-
ւար ու մուլժ կ'ընէր, վայր-
կեանը մէջ մըն ալ «Ճ՛զ» հո-
գին աւանդելով ու սենիսակը
ըսուխ ու մուլժ կը ծեփէր :

Բէթրօլին յաջորդեց այն
հեղուկը՝ որուն՝ մարդկային ե-
րիկամունքը պէտք չունենա-
լուն պէս՝ կ'արտաքոէ: Եւ գի-
նեմուներունը աւելի յարգ ու-
նէր, ալքոլ պարունակելուն
համար, հնահեւարար իգնատ
աղան... բէթրօլի հանք մըն
էր:

Կօշիկի տեղ՝ վայսէ լալըն-
ներ, կամ ոչխարի մորթէ չա-
րքիներ, զօրս Հին Ռւսասի դա-
սագիրքերուն մէջ կը տեսնենք
Յակոբին և Եսաւին ոսքերը:
Հացի տեղ՝ թալաշով, սա-
մանով և աւելի թօխումով
խմոր մը որ ի հարկին զլուխ
պատուելու ալ կը ծառայէր,
թէկ արգիլեալ զէնքերուն մէջ
չըլլար:

Բրինձի տեղ՝ աման երթայ
երթայ չի գայ՝ պուլզուր, ու-
րովհետեւ 22րդ դարուն մէջ
բրինձի մշակութեան դեռ չէր
սկսուած...

Շաքարի տեղ՝ բէքմէզ,
հօճա եէմշի բէքմէզ, պալ
խապախի բէքմէզ, և տակա-
ւին աօմաթէսի բէքմէզ ալ կաց
ըսող եղաւ...:

Խահուէի տեղ՝ նօհուա, ար-
փա և փալամուա...:

Անուշեղէնկի տեղ՝ պուլա-
մա...:

Ալիւրի տեղ թէփ:

Կաթի տեղ՝ քիրէճով խառն
մի ջուր՝ որ ստամոքսը հակա-
նելսելու կը ծառայէր:

Հագուստի տեղ՝ պախալի
թուղթ, սամանով համեմուած
և լաւ իւթիւ եղած:

Միսի տեղ՝ բժիշկները մեր-
ձիմէք յանձնաբարեցին, առ ի
միսիթարութիւն ժողովուրդին
ըսելով որ միսին պարունակած
չեմ գիտեր քանի՛ կրամ երկաթ
և ազօթին կրկինը ունի եղեր
մերձիմէքը...:

Թէլին տեղ՝ օխլամուր...:
Բանջարեղէններուն տեղ՝

Էպէմ կլումչճի, բատիքիա,
հինտիպա, բազի, լապատա,
և տակաւին լեռը ի՞նչ խոտ որ
կայ...:

Ֆրանսական կղմինտրի տեղ՝
զիֆթ քսուած ելքէն պէզի...:

Լուցնկին տեղ՝ չաքմաք
թաշի...:

Եւ վերջապէս գործի տեղ՝
զինուորութիւն:

Եւ ժողովուրդը պատերազ-
մի այս հինգ տարուան մէջ
գպրոցական տղայ գարձաւ, ու
ամէնէն շատ կը խաղար
մերձիմէքը...:

— Պահուալութը...:

ՅԱԿՈԲ Յ. ՍՎԱՃԵԱՆ

ՎԱՅԵԱԼ ՓԱՍՏԱԲԱՆ

Կը ստանձնէ գյուտարաններու առջև իրաւոնքի (Հուգուգ),
պատժական, ժառանգական, առեւտրական եւ ամուսնական ամէն
տեսակ դստեր, նաև ֆէրազի, ինթիզալի, վէրասէթի, վնասուց
հատուցման եւ պատերազմի միջոցին գրաւուած ապրանքներու եւ
գոյրերու վերագրածումի գործողութիւնները:

Կը խմբազի նաև, ամէն տեսակ գրութիւններ, Խորիրգակցու-
թիւնք օրի, արագ գործառնութիւն եւ չափանոր վարձք.

Դիմեցէք Պոլիս, Մահմուտ փաշա, Մեծ եարքմ խան, թիւ 41.



Էիլին ՄԱՅՐԻԿԻ (աղջկանը կօշիկերը սրբելով). — Պայ մեզի, եթէ
այս տեսակ կօշիկերով է որ պիտի կրնանք մեր տանը վարձրք վճարեն.

ՄԱՆՐԱԴԻՏԱԿԸ

Յերեկոյրի մը մէջ, ժամ է հանգիստի:

Սմէն ո՛վ իր ընկերն առած կը նսի

Դահլիճին մէջ, մինի անկիւն մը ծածուկ՝
Խօսուուտուի բակելու թելը փափուկ:

Այնան ամէն նիւրի վրայ կը խօսին,

Ասուսում մ'կ զաղափարէ զաղափար.

Զարմանազան պատկերնե մեծ եւ կամ սին,
Մեներու մէջ կ'առնեն ոռու կաղապար:

Անկիւն մըն ալ բառւած պարոնն ու տիկին,
Մենեմօւ էն կը փակեն թելը խօսին:

Յանկարծ սիրուն պշտուին է կը զոչէ.

— «Ս' սիրելիս, զիտալ կ'ուզեմ թէ ի՞նչ է
Մանրադիտակի մը՝ զոր երբեք չեմ տեսած:

— «Մանրադիտ՝ կը, պատելի՞ս, կ'ըսէ ցած
Չայնու պարան՝ բրբերով մէկ աշուին,
Դործիք մ'է որ կը ծառայէ հիմնովին
Մեծնելու պգտիկ բաները բոլոր. .:

— «Ս', կը զոչէ զեղուին խիստ այլաշուած,
Եւ բանալով իր աշուկները խուռ,

Հիմակ է որ կը հասկնամ, ո՛վ Ասունած,
Թէ ամուսինս որ շատ պարկեօս մարդ մըն է՝
Յանախ ինչո՞ւ կը կրկնէ ու կը կրկնէ
Թէ ձեսք ունի մեծնելու յատկութիւն....
Մանրադիտակը՝ խուռցաւց այն իրիկուն....

ՀԱՅ ԸՆԴԱՆԵՔ, ՀԱՅ.

Հայ'յ ըլլանք , Հայ'յ , ինչպէս
սիրտով՝ անունով ու մակա-
նունով ալ . . . : Հայաստանի մէջ
այլեւս պէտք չէ խմանանք այն
տեսակ անուններ որ Հայկական
թագաւորութիւնը կորանցնել-
նէս ի վեր ծնան մեր մէջը ու
այնչափ շատցան որ եկեղեցի-
ներուն մէջ կախուած Մկրտու-
թեան անուններուն ցանկը քիչ
մնաց որ . . . պաթալ ըլլար :
Թօթուենք , թօթափենք այդ
անունները , ինչպէս ցեխերը
ֆրբչա կ'ընենք վրանէս . . . :

Ղլենք, չիմանա՞նք այսու-
հետեւ, Թիրիդ Սարգիս, Մա-
շապաճաղ Սարգիս, Մէջիտ
Սարգիս, Վըլի Սարգիս, Տի-
րիլի Սարգիս, Զաքմաք Սար-
գիս, Պէլլէր Սարգիս, Քարտ-
պաճաղ Սահակ, Խըրսող Սա-
հակ, Քէօր Սահակ, Էշգըտ
Յակոբ, Տալգըրանեան, Ճան-
պաղ Օսկի, Ճըզ Օհաննէս,
Ֆանթի Յակոբ, Քաղկիւտէն
Օննիկ, Բընտըլի Կարապետ, Է-
շէքձի Թորոս, Սուլու Մելքոն,
Գուլօցլու, Աբագօղլու, Խայր-

Աշօյլէմէզ , Պատիպիտիլէր , Թօն-
կուրլար , Թընկըրլար , Թէքէլի-
լէր , Սիտիքիլէր , Զրսիբըլլար ,
Թէչէծիլէր , Էմիբգէլէր , Ալա-
ճըլար , Աշճըլար , Եօղուրտճը-
լար , Քօբտէքիլէր , Տատէլէն-
եան , Բէքմէղեան , Վիբանեան ,
Եաղխանէճեան , Զէքի , Րէմղի ,
Ռըֆքի , Իհան , Կըճըր Ար-
թին , Էլէքծի Աւետիս ; Զապիթ
Թագւոր , Տէլի Մաթոս , Թէլ
Նազարէթ , Սօղուք Հօրսմա ,
Խըմիլըմ Հօրսմա , Թահիթասրզ
Միբայէ , Իւզգաֆա Արթին :

Եւ այսուհետեւ, պէտք է
Մկրտոթեան աւազանը մտնան
ու Առաքելական Նկեղեցին բն-
դունին՝ Կէօմբիւթեանը փոխ-
ւելով Մաքսաւորեանի, Աշք-
ճեանը՝ ըլլայ Գաճեան, Փա-
պուճճեան՝ Հողաթափեան, Պալ-
թաեան՝ Կացինեան, Նալպան-
տեան՝ Գայթաբեան, Քէշեան՝
Այծեան, Շամտահճեան՝ Մո-
մակալեան, Պրունօղեան՝ Քը-
թատեան, Քուլաքսպեան՝ Ուկ-
նատեան, Էքչեան՝ Թոթուեան,
Ելիկիւգէիսան՝ Սպոտթաթիկ-

կան, Տէօքմէնեան՝ Չուլիչ-
եան, Գայուէրեան՝ Կեսարեան, Էկինեան՝ Ակնեան, Եկնեան՝
Մօրեպրորդիեան, Պօչէզէն-
եան՝ Դատարկապրտեան, Էն-
ֆիյէնեան՝ Քթախտահեան, Գնա-
ձեան՝ Հերանհերկեան, Խանձեան
Օթեւանեան, Կիւմիւշկէրտեան՝
Արծաթմալիգ, Ուշարլեան՝ Ծա-
ռայունի, Սանտալձեան՝ Նա-
ւափարեան, Թէրլէմէզեան՝ Ջր-
քրբանողեան, Խւզիւմնեան՝
Խաղաղեան, Ուզունեան՝ Եր-
կայնեան, Սվաճեան՝ Ծեփու-
նի, Պրըռքլեան՝ Պիխտուրեան,
Էքմէքնեան՝ Հացագործեան,
Պագալեան՝ Նպարավաճառեան,
Փէհիլիանեան՝ Բմբիչեան,
Նառեան՝ Նուրեան, Թէրզի-
պաշեան՝ Դերձակապետեան,
Տամատեան՝ Փեսաեան, Բր-
մաքնեան՝ Առուակիւն, Տէ-
միրգաբուլեան՝ Երկաթգանու-
նի, Օտունդարտւլեան՝ Փայտա-
գունունի, Փորթւզգալեան՝ Եա-
րինջեան, Խւթիւմնեան՝ Արթու-
րենց, Օրմանեան՝ Անսառեան,
Դապասագալեան՝ Կոչտմօրտք-
եան, Հիսորբեան՝ Պարխտեան,
Ֆէլէկեան՝ Ճակատագիրեան,
Պէյազնեան՝ Ճերմակեան, Զօ-
պանեան՝ Հոմիւեան, Ալպօյտ-
քեան՝ Կարմբանհերկեան, Պիւլ-

Պարանֆիլեան՝ Մեխակեան, Պապաեան՝ Հայրիկեան, Թօփ-ձեան՝ Թսղանօթեան, Խուզ-տաճեան՝ Մանրեշկաթեան, Խո-ձիճեան՝ Մարգարիտեան, Քիւ-չիւքեան՝ Պղակեան, Էլմաս-եան՝ Աղամաղեան, Ուզոր-լեան՝ Բախտաւորեան, Տէօվ-լէթեան՝ Պետովեանց, Պառ-մաճեան՝ Կիբառսեան, Գու-յումճեան՝ Ոսկերչեան, Մերձ՛-մէքեան՝ Ոսպեան, Թահթա-պրուն՝ Փայտաքիթեան, Թէւ-թիւնճեան՝ Ծխախոսեան, Այ-ճեան՝ Լուսինեան, Գալֆա-եան՝ Ճարտարապետեան, Սա-րաֆեան՝ Սեղանաւորեան, Տէ-յիրմէնճեան՝ Զաղացպանեան, Եավրուեան՝ Զագուկեան, Բամ-պուքեան՝ Բամպակեան, Կիւ-

մըւշեան՝ Արծաթեան, Ճիւմ-պիւշեան՝ Խնջոյքեան, Գօճապը-յըգեան՝ Խոշորպիխեան, Զըպ-լաքեան՝ Մերկեան, Աթամոլ-եան՝ Պոխեան, Համամճեան՝ Բազմեպանեան :

Վախ վախ վախ այս որ-չափ օտար անուններ տաեր են մեր հարազատ Հայ առուներէն ներս . . . Լեռնէն իջեր են՝ այ-դիէն վաներ են: Տակաւին շատ շատ կրնանք երկարել ցանկը, բայց «Կալուշ»ի Տա-բեցոյցը ծայրէ ծայր ալ չի բա-ւեր. հետեւարար անոնց որ ա-նունը չէ յիշուած, չկարծեն թէ . . . հերձուածէն դուրս կը մնան: Փոխեցէք անուննիդ, պրոպատիկէ տւագանը մտէք, մաքրուեցէք . . .

Տօբօր ՍԱՐԱՃԵԱՆ

← Բ Ե Ր Ա →

Ժամը 9—12
2—8

ԱՄԷՆ ԲԱՆ ՄԷԶՏԵՆ



ԱՄՈՒՍԻՆՅ.— Այս զգեստ գէշ չէ... բայց կարծեմ շատ բաց է,
ՏԻԿԻՆՅ.— Միքելիս, զիսցիր որ պատուառը կնոշ մը ամէն բանը պէտք
է մէշտեղ ըլլայ...

ԹԷ Ո՞ՒՐ ՊԻՏԻ ԵՐԹԱՔ ՕԴԱՓՈԽՈՒԹԵԱՆ

Պրուսա՞ , Սա՞բը եար , Հա՞յ
կղզի , Սա՞ն Սմէֆանո , Թա-
րապիհա՞ , Մա՞լթէփէլ , ուր-
թամ օդափոխութեան : «Այս
իսկ է խնդիբը» , ինչպէս կ'ը-
սենք ես , դուն ամենքա՞ Համ-
լէթին պէս : Դուն քուն բախտո-
արթուն . . . : Մարդէկ կան որ
ձեզի համար հոգ կը տանդին և
ասոնցմէ մէկն է . . . Կեսարահայ
երգիծաբանը , որ ահաւափկ
ցոյց կուտայ ձեզի թէ ուր
պէտք է երթաք : Օդառեցէք
իր խորհուրդներէն և օհնեցէք
զինքը , ամէն :

Պէքեարլարա՞ Հաւէմ, Տէլ-
լիլէրէ, Սալաճագ, Զայիֆլէրէ,
Պալապան, Միբասիէալլէրէ,
Պէլլէրպէշի, Քասապլաբա՞ Զէն-
կէրքօյ, Պօչպօղազլաբա՞ Հի-
սար, Բականպիլճիլէրէ, Պէջրօդ,
Պէօթէկնիլէրէ, Օրթա չէշմէ,
Պայկրնլարա՞ Սարվեար, Եաիր-
լէրէ, Գալէնոտէր, Ծըլլըքլարա՞
Պօյածը քէօյ, Համսրմլարա՞ Պէ-
պէք, Պահճէպանլարա՞ Արնա-
վուտքէօյ, Սարալարա՞ Գու-
րուչչմէ, Զօճուգլաբա՞ Պէշիբ-
թաշ, Էմնաֆոս, Սալլըպաղար,
Թիւճճարանա՞ Թօրխանէ, Էլի-
պայբագլըլարա՞ Գասրմիաշա,
Միւտանալարա՞ Միւտիւճէ, ։
Թօպիյաթ սահկալէրինէ՝ Պա-
րաթ, Աղչամճըլարա՞ Ֆէնէր,

ՊԱՐԻ ՄԱԹԵՄԱՏԻՔ

Սնցեախները պարտահանդէսի
մը մէջ խիստ գեղանի և որա-
միտ —երկու առաւելաթիւն-
ներ որոնց մէնք այլերս հոգի
կուտանք— օբյուրդ մը, ուզե-
լով իր սրամնութեան նոր ա-
պացոցց մին ալ տալ, վարսի
միջոցին սա տարօրինակ հար-
ցումը բրաւ.

— կը ներէք, պարոն, դուք
որ ջերմ խնկարկու էք պարի,
— փառք քեզ Աստուած՝ կար-
ծեցի թէ «կի՞ներու» պլանի ըստը
— կրնա՞ք ըսել թէ տասը վայր-
կեան վալս պարող զոյտ մը
քանի՞ մէջթ տեղ կը կարէ :

Հարցումը այնքան անըս-
պասելի էր որ լախտի հար-
ւածի մը պէս ցնցեց զիս. Ի՞նչ
բաէի, խուսափիլ անկարելի էր:
Իսկ հազճէպ պատասխանով մը
թերեւս ծիծաղելի դառնայի,
անմիջապէս ուշքի եկալ և՝

— Աղնիւ օրիորդ, կը կար-
ծեմ թէ ձեր այդ հետաքրքր-
քրութիւնը ծնունդ առած է
շատ մը պարանոնդէսներու
մէջ ձեր ներկայութենէն, հե-
տեւաբար երկար ժամանակի

մէջ պատրաստուած հարցում
մը, սրով և շատ տրամարա-
նորին պատասխանն ալ ժամա-
նակի կը կարօտի, այնպէս չէ,
պատասխաննեցի :

— Իրաւունք ունիք պարոն,
Հակառակը չեմ սխալեր, բայց
մ'այն պիտի խնդրեի որ առա-
ջն առթիւ պատասխանէիք:

Այս օրէն ի վեր դժբախտաբար չհանդիպեցաց սրամիւ և սիրունիկ օրինորդին—ովզ գիտէ թերեւս իր պատեանք մըտած կ'աշխատի նոյնքան տարօրինակ երկրորդ հարցում մըն ալ պատբառակել—որով ըստ խոստման կուգամ պատապիանել . . .

— Օրիոբդ, յետ երկար փորձ
ձերու, որոնք բրոֆ. Քօլսի միք-
րապային փորձելն ալ անցան—
համոզուելով համոզուեցայ և
հաստատելով հաստատեցի թէ
լանթ վալս պարող զայդ մը մէջը
սլլալով փրօմինատները, քօմք-
թքասիօնները ու փեկիւռները՝
մէկ վայրկեանի մէջ կը կտրէ
տասնը վեց մէթր, որպէս տասը
վայրկեանէն հարիւր վաթսուն
մէթր, և նկատելով որ պա-

ՏԵՊԱՐ ՍԱՓՐԻՉԸ



ՅԱՃԱԽՈՒԹՅՈՒՆ. — Խեղու ձեր շունը այսպէս երես կը նայի կոր,
ՍԱՓՐԻՉԸ. — Որովհետեւ այս առառու ականչ մը կարեցի եւ ինը կերաւ,

բահանդէսի մը մէջ առնուազն վեց վալս կը պարուի, այդ պարագային պարի սիրահար մը ստիպուած է ինընարիւր վաթսուն մէթր, որ ըսել է մատաւորապէս մէկ մղճն մէթր կարել, թալ զկանայս և զման կտիս՝ անուանեալն մազուրքա, ուանսթէպ, մաքսիքս, կալօթթանկօ, չայաստան, ֆօքսթրօ, ոէժան, բա տ' հսրանեը, լանսիէ, քասալյլ եւն. :

Եթէ ասոնք ալ մաթեմաթիքոբն փորձենք, պիտի տեսնենք թէ փետուրի պէս թեթեւաշարժ կոյսերը և ո՛ռ ցրան տես սիգաճեմ պարոնները, որոնք փաղացը հինգ վայրկեան անուղ տեղ մը թբամ կը նստին, պարահանդէսի մէջ նեղ կօշիկ ուռքերով և ափք օձիքով կը հանդուրժեն 8—10 մղնն տեղ կը տրել ի ինդիք... քուճազլամասիօնի:

ԻՐԱԿԱԳԵՏ-ՓԱՍՏԱԲԱՆ

Գ. Յ. ՇԵՔԵՐԵԱՆ

Պոլիս, Զագմագերլար, Մելուհեան խան թիւ 40
ԿԸ ՍՏԱՆՉՆԷ

Օսմ. դատարաններու առջեւ առեւտրական, պատմական ամեն կարգի դատեր : Համաձայնական դատարաններու եւ իշխանութեանց բով ամեն տեսակ դատեր, դիմումներ եւ հետապնդումներ :

ԿԸ ԽՄԲԱԳՐԷ

Թուրքերէն եւ անգլիերէն լեզուներով ամեն տեսակ օրհնագիտական պահօնարուղբեր ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ՝ բացի կիրակիե, ամեն օր, կեսօն առաջ մինչեւ 12 եւ կեսօն վերջ 5—7 :

ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՄԸ
ԳԵՇ ՕՐԵՐՈՒ ՓՐԿԻՉԻՍ

Խ Ա Մ Մ Խ Ա Ա Ա Ա Ա

Նուեր բալու անոնց՝ որոնք խամսիով
ապրեցան բ' դի. պատերազմի ցշանին:


Ո՞վ հոգեզալուսն այս նեղ օրերուն,
Հրաւալի ելքիդ լոյսովն օրօրուն՝
Բազկատարա՞ծ թէ ծնրադիր կ'ուզես,
Դիտե՞ս, ահ, ո՞չափ սպասեցին մեզ :

Վերջապիս օր մը, ծովեզերքն իբեն
Չայն մը լսեցին անդնդոց ալքեն.
Ակնրարք մը լոկ բառ, եղաւ մեզի,
Ու փարատեցաւ մուռն երազի :
Ափունքը դողա՞ց . — հասե՞ր եր խամսին . —
Ու ծեր, տպայ, կին ծնրադրեցին...
Ողջո՞յն մեզ, խամսի՛, փառք եւ ալելու՝
Ու բոլորի՞ս ալ հապր կլլելու
Ճիշ ժամանակին հասար օգնութեան,
Փա՛ռք եւ ալելո՞ւ մեզ միաբերան :


Կ'ուզես բակառա փիազափրիք,
Կ'ուզես պուղամա՝ սույունա թիրիք,

Կ'ուզես շատ համեղ բլալուդ փախան՝
Աղի մէջ մտիր, ելի՞ր կախաղան. ..
Կ'ուզես վարօրեայ պիպեռով կարմիր,
Կ'ուզես փրլամի, ի՞նչ կ'ուզես եղիր. —
Պերեկ երլի ես դու ի ձուկս ամեն...
Եւ երե փափուկ միսերուդ համեն
Ցիւարացողներ չկան շատ, տա՞ղ,
Դուն կը կերակրես փորերի անսրւաղ...
Պազրսախներդ իսկ օրինեալ են, խամսի,
Քանիզի պարարիչ են ստամբուլ...
Մարդ կայ որ ներմակ աշերուդ համար՝
Կը մոռնայ սիրածն ալ սիրայօժար...

Երկու որ է որ տաք կերակրուրի
Մարմաշին զանկիս բավանը կ'երի...
Անցեալ օր բար. — « Եահին մը դրենմ » —
Նասիմ ես դարձայ պախալին դուռնեն...
Աղբա՛րս, սոխին ի՞նչ ուզէ աղեկ. —
Օխային լրման վեց ու կէս դանեկ...
Շախայի համար բրինձն հարցուցի,
Բալըս առնելով ետիս դարձուցի...
Զուրն իսկ պրյեր եր հարիւրին քրասն.
Ունեցողին ալ մանվ եղաւ զասան.
Սայալըն հառսուն, նօհութը տասն եր;
Ա՛լ ասչափը հի՛չ միտես չեր անցներ...
Եւ, արձակելով հանեին ու փիլավ,
Տաք կերակուրի դրեսակ մ'ալ փլաւ ...
Ու մրտածեցի, « Ի՞նչ ընեմ հիմակ ... »
Ստամբուլ մէջ տաներկու զուրակ
Կը նուազեն ներանոս երգեր,
Ու ձայն մը կուլար խեղճուկ ու կերկեր՝



— Ինչո՞ւ, սիրելի օրիորդ, իմ ծեռքս կը մերժէք,
— Բայց... անոր համար որ իմ ծեռքս ինձի կը բաւէ.



Առջի զիւերեն պէրի պարզապէս
Բան չեղի կերած, ինչո՞ւ խարեմ ձեզ...:

Ու զայի շիտակ ձուկերու ըուկայն.

— Ասկէ վերջը ըսուրբա կոչելու և զայն —
Ամէն դի հնչուն ձայներ ձկնորսի,

Քէֆան, ըսկումրի, պարպունիա, խամսի...
Ու տեսայ պղինձն, ոսկին ու արծար,

Թաղլաներու մէջ կուտակուած զատ զատ,
Պարպունիան գործիս չփար, խորհեցայ,

Խըլճն անցեալ օր մարսել չլրցայ,
Սա պինդ զլոյին ալ հոտած քեմալ և,

Սակայն, հասկցող հսնաթի հալէ,
Ու փարարէսին դանակ նետող մարդ,

Պալլիսնին ըսաւ, շետով մը զուարք.—
«Գնա՞», սա մարդուն որ միշ կը պօռայ,

«Զիւյիւր պէյլէրին մասար պուրա՞յ»:
Մարդը, խակապէս խուռնազ արարած,

Տալավերան լա՞ւ զախմիս եր քրած...
Իսկ ես, սան-թասօն, իիչ ան չեղի պէս,

Լուրջ մը բորբթնիս հանեցի նկակս
Եւ երկու դրուչի փոխան, ով խամսի,

Քե՞զ տկօվլէրխանիս առաջնորդեցի...:
Տե՛ս, ենզի համար վառած աւրոււան՝

Պատրաստուեր եմ ենութի մը նըման.
Ու բաս կապած դանակ ի ձեռին

Կը մաերեմ կարմրուկ փորիկդ շիրին:

Եկո՞ւր, ենզ աղեմ որ անոււ հոտիս՝
Երբ ներկայանաս ազնիւ Բուրուլիս.

Արդէն պատրաստեր եմ ձեզի համար

Թերիւմաք մը նոխ, սովուր անհամար:
 Աւա՛ղ, Երէ նեզ տանջելու հարկին
 Զեմ կրնար յաղբէլ,— կոկիծ ահազին —
 Մի՛ դատապարտեր լուրացք անողոք,
 «Զի ես սիրածներս կը ցաւցնեմ լոկ»...:
 Եւ եր աղեկ մը տապկուխ, խամսի՛,
 Պոլ մայտամասով պլասկեմ պիտի
 Ուկենառագալք ճակատդ շենդ.—
 [Ամեն մարդ տարին «աշնի» է մեկ նեղ...:]
 Քեզ պիտի օծեմ, եղիր ապահով,
 Եպիսկոպոսի պէս առաս եաղով.
 Քանզի այսօր տօնն է մեր աղային,
 Անոնց՝ որ երեխն ինձ նետ կուլային...:
 Անոնց՝ որ այսօր ինձի պիտի զան
 Քե՛զ ճաշակելու, խամսի պատուական...:
 Երախտապարտի երգերով հնչուն,
 Ողջո՞յն նեզ, խամսի, խամսի նեզ ողջո՞յն...
 Դո՞ւ որ անկուտի եւ սովալլուկ
 Բնակչութեան եղար կերակուր պարզուկ,
 Անուռէս անկորող եւ անիշատակ,
 Ինչպէս ամեն բան կ'երբայ ժիփ-ժիտակ,
 Զրպիտի մեկնիս, ի Քասրմ բաւա...
 «Կիլիմին պահաւը կիտէր մի պօշա...»
 Երբ այս ուղուրսուզ օրերն անհետին,
 Եւ դադրին գործել միտքերը յետին,
 — Ավ խաներորդ դարու մանանայ,
 Թող այս աւետիսն Աժխարհ իմանայ:
 Կատար Ֆրենկին հովասուն լերան,
 Ի պատի նեզի՝ յիշատակարտն

Մը կանգնենք պիտի՝
 Պիջիմով ձուկի
 Ու սա քանդակով .
 — Անցն րդ, բատակով

Լոկ չէ՛ որ կ'ապրին մերկն ու անօրին.—
 Աստուածները շատ անգամ կը ծայրին...
 Եւ անարգուած անասնիկներ կան.
 Որոնց շատ ու շատ կը պարտի ներկան:
 Սագերն Ըզկապիտօ՛ն ազատեցին,
 Կուսանդնուպոլիսն ազատեց խամսին...:

ՀԱՅԿԱՆ ՇՔԵՂ ՃԱՇԱՐԱՆ

ԻՒՆԻՕՆ

Բերա, Կալարա-սերալի դեմ, Ցունաց Ալ-Բանախիս
 Եկեղեցիկն փողոցը
 ՃԱՄԵՂ ՃԱՇԵՐ, ԱՄԵՆԱՄԱԳՈՒՐ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ
 ԸՆՏԱՆԿԱՆ ԳԻՆԵՐ

Ո՞ւր կրնաք գտնել բոլոր ծանօթ Հայ դէմքերը Պոլսոյ մէջ
 Ամեն ցորեկ եւ իրիկուն ԹիվՆԻԾՆ ճաշարանը
 Տեղական եւ եւրոպական քերքեր
 ԶԵՂԶ ԳԱՐՆԷԿԻ ՎՐԱՅ

ԼՐԱԳԻՐՆԵՐՈՒԽ ՄԵԶ Ի՞ՆՉ ԿԸ ՓՆՏՈԵՆ ԵՒ

ՈՐ ՄԱՍԵՐԸ ԿԸ ԿԱՐԴԱՆ...

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԸ .—

ՄԱՀԱԶԴԻՆԵՐԸ

Այրի Տիկին Աչքալուս Վարեէմէզիան և զաւակունք, Տէր և Տիկին Աւեափս Երթաբարովեան, Այրի Տիկին Համեստիկ Տինձզօխեան, Տէր և Տիկին Խնստամեան, Տէր և Տիկին Բարակալո (Միլան), Այրի Տիկին Անահիտ Ճիլվէեան, Խնչպէս նաև Միրասեէտիեան, Փապուճարդեան (Բարիդ), Ցնծալեան, Անկուտիեան (Մանչեսթըր), Ճէպիտէլիքեան (Նիւնօրք), Սուրաթմզգեան, Ճանարդեան և Բալթօսրդեան ընտանիքները խորին ցաւով և դառնակոկիծ սիրտով կը գուման մահը՝

ՏԱՆԿԱԼԱԽ Էֆ. ՎԱՐԵՆԵՄԻԶԵՍՆԻ

Իրենց ամուսնոյն, հօր, մօրեղբօր, հօրեղբօր և ազգականին որ իր կեանքին մէջ թրամվայ նստած չըլալուն համար, նախնիաց օր բարեկամներու

ստիպման վրայ թրամվայ նըստած պահուն ոտքերը անիւներուն տակը մնալով մահը վայրենական եղաւ, ի խոր ութախութիւն պատճառելով իր այրիին և համայն ժառանգորդաց:

Յուղարկաւորութեան տօնախմբաթիւնը պիտի կատարուի Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ, վաղը ժամը 2ին և մարմինը պիտի ամփոփուի Շիշլիի Աղդ. գերեզմանատունը, յատկապէս պատրաստուած դամբարանը :

Իսկ մերասին բաժանումը պիտի կատարուի հանգուցելոյն տամնը մէջ, յուղարկաւորութենէ գարձին :

Կը խնդրուի ծաղկեպսակչորկել, մնդք է դրամին :

Մասնաւոր մահազդ հրատարակուած չըլլալով կը ինդրուի ներկայս իրը այն նկատել, չարժեր մահազդի համար ալ փարայէ ելլալ :



ԲԵՏԻՔԻՒՐԾ. — Խնչպէս կ'երեւի որ ծերպազտիկութենէն ի վեր ոտքերնիդ բժախնդրօրէն խնամեր էք, տիկին, Այր, ամէն ամիս կը լուայի՛ պօղատային ջուրով.

Կիները .— Թերթօ՞նը . . .
Թերքու «Ժողովուրդի Աղմուկա»ի
թի. 888.

ՊԱՏՈՒԻ ՀԱՄԱՐ
ՎԵՐՁԻՆ ՄՄ.Մ

Առաջին սեր, եղերական սեր . . .

Յանկարծ դրան ելեկտրական զանգակը հնչեց : Նուարդ և Սրամ սարսուացին : Բայց անոնց՝ ականջի պատրանք մը թուեցաւ նախ : Որ տարի մը իրարու համար տառապելէ ու համբերելէ վերջ, մողեղին տէրը, հրավառ կարօտը կոյր ու խուլ ըրած էր զիրենք, հիմա իրարու փարած, ուրիշ աշխարհ մը փոխադրուած էին : Զանդակը կրկին հնչեց . մինչև սիրտին խորը դողաց նուարդ : Գըլուխը բարձրացուց բարձին վըրայ և ականջ տուաւ : Մի երազ մը ըլլար : Զանդակը երրորդ անդամ հնչեց և աւելի խիստ ու ջղադրդիո : Նուարդի երակներուն մէջ արեան կաթիլ մը չէր մնացած . . . , այնքան գունատ էր : Զանդակը կը շարունակէր հնչել անընդհատ, երկարատեւ . . . : Ամուսինն էր :

Սրամ աճապարեց հագուելու և երբ նուարդ դուռը բա-

ցաւ՝ ամուսինն սպառնագին նայուածքը շանթահարեց զինքը . . .

— Ո՞ւր էիր :

— Քնացած էի . . .

Ուրքի ձայներ կուդային վերէն : Արամն էր որ պահուածելու տեղ մը կը փնտուէր : Փիլիպոս աղա վեր խոյացաւ . Սրամ ինքինքը նետած էր ձըրան պարէնի սնսուկին մէջ, բայց աճապարած պահուն մէկ կօքէկը դուրսը մոռցած էր և ժառըթիէրին մէկ հասն ալ սընտուկին կափարիչէն դուրս կախուած էր . . .

Փիլիպոս աղա վագրի մը պէս խուժեց զահրէի սնսուկին վրայ և կափարիչը բացաւ . . .

— Սրբկայ . . . պօռալն ու չորնալու համար ըրբաֆօք շարած օճառներէն երկու խալիպ գլխուն փակցնելը մէկ եղաւ . . .

Սրամի անշտանչ մարմինը եւ կեղեցի տարուեցաւ, իսկ նըւարդ փոխնորդներուն պօխճանթեին տակը՝ մօրը տունը կ'ուղղուէր . . .

Ա. Դիմեները .— ՆՈՐՍՎԵԼՊԵՐԸ . . .

ՈՒԽՏՈՒԱԾՆԵՐ

(Նորավեպ)

Զիրար սիրեցին . մէկպմէկ

ՀԱՅՐՈՒԹԻՒՆ



— Ճիշդ, ճիշդ հօրոր կը նմանի կոր ծեր պատիկը .

— Անանկ չէ . . . Մէջ մըն ալ էրիկս կը կարծէ որ իրեն կը նմանի .

պաշտեցին . աղուն ծնողքը իւ-
մանալով՝ հակառակեցաւ :

Զապէլ՝ չկրնալով տոկալ
այս բաժանումին , հետզհետէ
ախորժակէ ինկաւ , կուլա՛յ ,
անընդհատ կուլայ , առաւօտ ,
ցերեկ , իրիկուան դէմ , իրի-
կունը , կէս գիշերին , արշա-
լոյսին , մինչև հետեւեալ առա-
ւոտ կուլայ :

Խեղճ սպասուհին չի հաս-
նիր թաշկինակ հասցնելով և
բարձին երեսը փոխելով հէք
Զապէլին . . . :

Զապէլ անկրղին ինկած է ,
Երուանդը կ'երազէ , որ իր կար-
դին կուլայ , կուլա՛յ միշտ , ա-
ռաւօտ , ցերեկ , երեկոյ , գիշե-
րը , կէս գիշերին , մինչև ար-
շալոյս , մինչև առաւօտ և յա-
ջորդաբար . . .

Զապէլ թոքախտ եղած է և
Երուանդ ալ պիտի ըլլայ . . . :

Զիւնի պէս սպիտակ դա-
գաղ մը , հրեշտակներու փե-
տուրներէն հիւսուած կարծես ,
կը մտնայ գերեզման , որուն կը
հետեւի մտհու չափ տժգոյն
տղայ մը , որ կը հաղայ . . . :

Դագաղը ամփոխուած է հո-
զին տակ ու ո՛չ ոք մնացած է
գերեզմանատունը , բայց ե-
ղէզի մը պէս դողահար տղմէ

մը որ կը հեկեկայ և ահամ
բերնէն արիւն կը կաթէ հողա-
կոյտին վրայ . . . :

Զորս օր վերջ : Փոս մը բաց-
ուած է հողակոյտին քով , ու-
ղաղաղ մը կ'իջնայ փոսին մէջ :
Երուանդն է որ կ'երթայ միա-
նալ Զապէլին . իրենց ուխտը
յարդած են . «Միանալ յաւիտե-
նականութեան մէջ . . . » :

ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ . —

ԱՆՁՆԱՍՊՈՍՆՈՒԹԵԱՆ

ԴԵՂԲԵՐԻ . —

Խորհրդաւոր անհետացում մը .

Շիշիէն բարձր դասու օրի-
որդ մը շաբաթէ մը ի վեր ան-
հետացած է : Կ'ըսուի թէ փա-
խուստ տուած է իր սիրահա-
րին հետ , որ . . . լաթերնաճի
մըն է եղեր : Ծնողը բուռն
կերպով հակառակեր է այս ա-
մուսնութեան , և քանի քանի
անդամ գուռնէն վընտեր են
այդ աներէս լաթերնաճին որ
իր լաթերնայով զզլիսեր է օրի-
որդը . . . Աղէկ որ գուռնաճի
մը չէ եղեր օրիորդին դիմացը ,
թէ ոչ աւելի պիտի յափշտակ-
ուէր . . . գուռնայէն :

Օրփորդը իր հետ տարած է
գոհարեզները ու մօրը գըղ-
բայը բանալով ինչ որ գուած է
այսուեղ :

Ծնողընե՛ր , հսկեցէ՛ք
զաւակներուն վրայ երբ լա-
թերնաները փողոցէն անցնին :

Անձնապանութիւն . — Սի-
րահարները խիղճ չունին :

Զմբախտա անունով գեղե-
ցիկ աղջիկ մը երէկ ֆէնէրի
առջեւ ինքինքը ծով նետե-
լով անձնասպան եղաւ : Իր սի-
րահարը՝ բանակուիւ մը ունե-
նալով հետով խօսքկապի մատա-
նին երեսին նետեր ու հեռա-
ցեր է տունէն , ուրիշ յուաս-
հատելով հէք Զմբախտա ինե-
լայեղ վիճակի մէջ ֆէնէրի ծո-
վեղերը վազեր է : Թէւ դրա-
ցիներ հասեր են ետևէն , բայց
վէշին ծայրը ձեռքերնին մնա-
ցեր է մինչ գմբախտ զո՞ր Ու-
կեղջիւրի ալքերուն կը յանձնէր
իր ալեկոն սիրաը :

— Զատ կաղնելվածառ (ֆըն-
արձի) են սա աղջիները ,
ամենեւին սակաւապէս չեն ,
քիչով գոհ չեն ըլլար : Երէկ ի
Զրիգը Զալիր , մաքուր հագ-
ուած երիտասարդի մը դիակը
գոմուեցաւ : Բաձկոնին գրապա-
նէն թուղթ մը ելաւ , ուր գը-
րուած էր թէ կասկածելով իր
խօսեցեալին ուղղամտութենէն
և առանց անոր ապրելու ինք-

զինքը անկարող զգալով՝ վերջ
կուտայ կեանքին : Կիրակի օր
մըասին պտոյտի ելեր են , և
հէք սիրահարը նշմարեր է որ
իր տիւլսինէն քանի քանի ան-
գամ ժպտեր է իրենց դիմացի
սեղանը նստող պարոնին :

ՏՈՒՆԸ ՄՆԱՅԱԾ Ա. Զ. ԶԻԿՆԵՐԸ .
Նշանախօսութեւնները :

ՕՐ. ՄԱՐԻ ՀՈՎԿՈՒԼԵԱՆ
ԵՆ
ԿԻԵՂԻՆԱՆ ԿԻՒՄԴԱՆ ՏԸ ԱԱ
ԲՈՄԲԱԾՈՒԻ

(Խուեցեալի)

ՕՐ. ՇՆՈՐՀՅՑ ԻՄԱՍՏՈՒՆԵԱՆ
ԵՆ
Պ. ՍԵԳՐԱԿ Մ. ԱԲԷԳՆԱԳՈՎ

(Միուրիւն խոսացան)

Ս. Սրեման . Բերաւ .
ՀԱՐՍԱՆԻՐ

Երէկ ի Բանկալթի՝ Քիւֆլի
Օսկի փողոց , Կծիկեան էֆ. բը-
նակարանին մէջ տեղի ունեցաւ
պակաղըութիւնը իր ամենա-
շնորհալի աղջկան՝ ՕՐ. Թուր-
ֆանսայի ընդ Պ. Բարվընիւ
Մէրասեկափեանի :

Աղնիւ օրիորդը օժտուած է
տա՛մը հազար թղթադրամով ,
իսկ Պ. Միրասեկտիւն շատ
համակրելի , շատ սիրուած եւ-

րիտասարդ մընէ (դժբախտաբար պապային մէրասը ուտեւէ զատ ուրիշ գործ մը չունի որ անիկա գրենք): Այս երկու քարեհամբաւ գերդաստաններուն խնամութեան առթիւ կը փութանք ներկայացնել մեր սրտադին խնդակցութիւնները և (25 սակի ընկալագիր մը...)

ՈՍԿԵՐԻՑՆԵՐԸ.—ԹՕԳԱՅԹԼԻ հաստատութեան Դալաթիոյ մասնաճիւղին մէջ ամէն առտու պիտի զանէք շատ համեղ, նմանը չտեսնուած ընտիր պէօրէքներ, կարագելով:

— Կ'ուղէք ուտել զուտ կեսարական երշիկ և ապուխտ, փութացէք Գայսէրի խան, կեսարեանին..., քանի՛ դեռ լընցցած չէ եկած սթօքը:

— Կ'ուղէք զուտ Հայկական լոքումը ճաշակել, դիմեմէք Շէքէրէմէ խան, Անուշեանին...,

— Թօգաթլը հաստատութիւնը սկսած է պատրաստել բակալավրներ 600 թերթով...:

ՎԱՃԱՌԱՋԿԱՆՆԵՐԸ.—Պատերազմական Ատեանը պիտի քննէ Բամազան զատէի, Յոր երանելիի, Սավուղեանի, Առզոմն Խմաստունեանի, Սամսոննեանի, Մելքոննեանի, Գաս-

պարեանի, Աբէղնագովեանի և Նաբուգովնոսոր էֆէնտիներուն տետրակները, համենալու համար թէ պատերազմին երեսէն շահած են թէ կը նակէն...

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ.—ԿՈՎԿԱՍԵՆ ի մօտու Պոլիս կուգան Արէեան, Արմէնեան, Սեւումեան, Զարիֆեան խումբերը և ասալ հատ օրէրէթի խումբ...:

ԱՆՍԱՌԱԿ ԾԵՐՈՒԿՆԵՐԸ.—Գեղեցկութեան արան.

— Կ'ուղէք գեղեցկանալ, ներդաշնակ մարմիններ ունենալ, գիմեցէք Բերա, Զիշէք բազար, Բարաթիա խան, Sal de beauté ն, ուր գիտական վերջին զրութեամբ մասմներ կ'ըլլան, խնամով կը մարձուին մարմինին յօդերը, անկանոն մասմերը կը հարթուին, աւելսրդ երւդերը կը քամախին ու վերակինդանութիւն կուտան մարմինին: Ամէն հանգբատութիւն ապահովուած է...:

ԺԱՄԿՈՉՆԵՐԸ.—Թաղիս Ա. եկեղեցւոյն մէջ յառաջիկայ կիրակի հոգեհանդատեան հանդիսաւոր պատարագ ու պաշտօն պիտի կատարուի ի միշտակ Քիթիբիս էֆ. Խայըրողեանի, և իւր գերդաստանի

համայննաջեցելոց, ըստ բաղձանաց համագուցելոյն պարագայից:

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ.—Բարեկեցիկ թաղի մը վարժարանին համար կ'ուզուի մնայուն ուսուցիչ մը որ գիտնայ անգլիէրէն, Փրամներէն, Հայերէն, հին և նոր թուրքերէն, պատմութիւն, աշխարհագրութիւն, ընագիտութիւն, ընալուծութիւն, թուարանութիւն, երկրաչափութիւն, գրահաշխեւ, սումարակալութիւն, եկեղեցական պատմութիւն և եկեղեցական երաժշտութիւն, մինչեւ 8 կը ոսկի ամսական պիտի կրնայ տրուիլ...:

ՄՏԱՀՈՐԱԿԱՆՆԵՐԸ.—Օրուան ամենամեծ խնդիրը՝ երբ աշխարհ խաղաղի, կրկին Հայստանը կազմուի, երբ մեր դրացիներուն հետ յարաբերութեան սկսինք և երբ ընկերութական համաժողով մը կազմուի, Հայ ընկերվարականները թուրք, Քիւրտ և Զինկեանէ ընկերութեան հետ յարաբերութեան սկսինք և ոչ: Ամիկա անողատնառ կ'ուղենք գիտնալ. ամէն խնդիր պէտք է մէկդի ձգել, ասոր վրայ պէտք է որոճալ...:

ԿԸՐԼ ՄԲԱՌՈՒԹՆԵՐԸ.—Պօյ

սքառթները այս կիրակի դէպի Ալէմտաղի, Բոլոնէզ գիւղ և Տաղի պատու մը պիտի ընեն...

— Ֆութազոլի մեծ մրցում մը տեղի պիտի ունենայ վաղը Կուտ Մօնինկ զրահաւորին նաւազներուն և Հայ կղզիի Վահագն խումբին միջեւ...:

ՊՕՅ ՄԲԱՌՈՒԹՆԵՐԸ.—Կըրլ Սքառթներու ընդ ժողովը իր վերջին նիստին մէջ որոշեց ըրջա զեսափ տեղ տարատը ընդունիլ, ազատորէն շարժելու համար:

— Կըրլ Սքառթները այս կիրակի հրդեհ մարելու փորձեր պիտի ընեն Մօտայի գաշտը, ուր հրաւիրուած է նաև հրշէջ զօրաց հրամատար Զէչէնիկի բաշ...


— Կըրլ Սքառթները օգոստ 8 կիրակի օր լողալու մրցում մը պիտի ընեն Պօյ ըՄքառթներուն հետ, Մօտային ինսիդ ատա:

— Ս. Պատրիարքը 10 հասծովու բաղնիքի հանգերձերէն նուիրեց Կըրլ Սքառթներու միութեան:

ԳՈՂԵՐԸ.—Յանդուգն զուեր մտան երշիկ օր ցերեկով, Բերա, Շիտակ ճամբուն վրայ, Միմողա արարթը մանին առա-

ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆԸ՝ ՔՍԱՆ ՏԱՐԻԷՆ

ԲԱԹՐՈՆԸ, ԽԲԱՒՄԶՈՒՐԿ, ԳՈՐԾԱԽՈՐԸ, ԽԲԱՒՄՏԵՐ



— Ի՞նչ, համեմ? ... Մեր քիթին կը խնդաս կոր գուն: Այս տեսակ վկայականով մըն է որ եկեր ես մենէ բաթրօնի պաշտօն մը ինդրելու: Նախ եւ աշաց ըստ նայինք, ինչո՞ւ համար գործաւորներդ նամեցիր գործարանէդ...

= 45 =

Ձեն յարկը: Ապասուհին ու տանտիրուհին կը կապեն, բերաննին լաթեր կը թխեն, և բոլոր գոյքերը ու կահկարասինները երկու գոմէշի կառք լեցնելով կը հեռանան, խեղճապասուհին ու տանտիրուհին վրայ ոչ խակ գուլպաները ձըգելով . . . : Քննութիւն բացուած է գոմէշներուն ոտքի հետքերուն հետեւելով, և յոյս կայ որ գողերը օձիքնին ձեռք տան: Կը կարծուի թէ գողութեան հեղինակները ըլլամն համբաւաւոր Մանուլաքի, Սիրիաքի, Լիդորաքի, Շէյթան Ապտուլահ և քեսոէ Սրթին:

— Գողեր մտնալով առջի գիշեր, Սիրքէճի, Տէմիր գափու խան, ընդեղէնի վաճառական նօհուտաքի էֆ. Ֆասուլիառուոսի վաճառատունը, կը խորտակեն երկաթ դրամարկղը, և 500 հնչուն ոսկի, 3000 թղթադրամ և արժէքաւոր իրերը յափշտակելով խոյս կուտան: Գողերը դրամարկղին մէջ ձգած էն սքարբէլա մը, երկու մոմի կտոր և թագչան անախթարի մը . . . :

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ. — Խրիստոնթուիններն համար կ'ըսուի թէ Հելլէնական շոգենաւով Պիրէսն մեկնած է:

— Խրիստոնթու առջի օր եւ բեւցաւ թաթավլայի կողմը: — Երէկ իրիկուն Սինէմքէօյի կողմը երկու չարզիներ գտնուեցան որոնք Շնրիսանթոսի փափուձներն ենք» վերառութիւնը կը կրէին . . . :

ՏՆՏԵՍՆԵՐԸ. — Ծառայկ'ուղուի. — Պատուաւոր տանմը համար պարկեշտ ծառայ մը կ'ուղուի որ զիտնայ մաքրութիւն և տունի գործեր: Դիմել խմբագրութեանս . . . :

— Սքարթըմանի մը համար գոնապան մը կ'ուղուի: Դիմել Բերա, Նշան Թաշի, Հարպ Զէմպինի խան . . . :

ԲԱԼԹՕՍԼԶՆԵՐԸ. — Մուշակալանա Եփրեմ. — Հասած են ձմրան համար սամոյրէ, սատրաքանէ և լուզրը քիւրքեր, բընար և սքօնս պօններ, վագրի, առիւծի, փիղի և շանաձուկի մորթեր . . . :

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ. —

Պատօնական զեկոյց. — Անաֆօրի հակա. — Աջ թեւը դէպի ետեւ կեղրոնացաւ, ձախ թեւը երկու մատ յառաջացաւ, Հիւմիսային արեւելեան կողմը մեր գիրքերը շատ յառաջացած ըլլալուն չորս կանգուն ետ բերինք: Հարաւային արևմտեան:

կողմը՝ առժամաբար ընդհատեցինք մեր յառաջխաղացութիւնը, և նախկին դիրքերուն մէջ ամբացանք։ Մեծ ճակատամարտ... Խումսալի անսպատին մէջ, մեր կորուսար եղաւ 2 ուղարկիրաւոր 1 ուղարկանուած... :

Ուրիշ ճակատներու վրայ փոփոխութիւն մը չկայ։

ԴՐԱՄ ԿԾԻԿ ՔՆՈՂՆԵՐԸ. — Սեղանաւորական հրապարակ կայուն է. էշերը բարձրանաւու վրայ են, բուպիները՝ հագրը 100 փարա. . . , Քրէտի ֆօնսիէ ելլալու հակամէտ, Բումէլի երկաթուղին՝ անփոփոխ,

քօնաօլիտին վրայ զգալի բար-
ւորում մը կը նշմարուի... :

ՏՆՏԵՍՍԳԻՑՆԵՐԸ. — ՀԱ-

ՅԻՆ ԳԻՆԻ 4 ուկէս փարա պի-
տի զեղչուի ուրբաթ օրէն ըս-
կրսեալ : Երէկ նաւահանդիսոս
ժամանեց երկու Ամերիկեան
շոգենաւ, լուրփա, բրինձ, սի-
սեռ ու սոսպ բերելով : Զիթա-
ելուզ 40 փարայի անկում մը
կրեց, եալօվայէն մնծաքանակ
ապրանք եկած ըլլալուն շնոր-
հիւ... : 20,000 թօնո շաքար
հասած ըլլալով, շաքարի գի-
նին վրայ 60 փարայի անկում
մը յառաջ եկաւ... :

ԱՇՈՏ ՔԷԶԵԱՆ

ՀԵռածայն Սթամպուլ 1194 ՀԵռագրական հասցե,
ԻՀՍԱՆ ԵՒ Խ. ՔԻԻՐԵՖՃԵՍՆ

ԻՀՍԱՆ ԵՒ Խ. ՔԻԻՐԵՖՃԵԱՆ

Արամպուլ, Պաղչէ Գաբու, Շապնի խան թիւ 6

Ծովային գործակալուրիւն, առաքում, պարպում, մաք-
սային գործառնուրիւն, փոխադրուրիւն, Ենրկա-
յացուցչուրիւն, ներածում, արտածում, բր-
րանգիրի մրերանց :

Մաքսի գործողուրիւն կը կատարուի 8 ժամեն

ՏՐՏՈՒՆՁ

ՀԱՅ ԶԻՆՈՒԻՐԻՆ ԻԹԹԻԿԱՏԱՎԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՄԵԶ

Է՞ն, մընաք բարով նեպապ ու զինի,
Ու ժամանական ժայեցաք ինձի.
Զինուոր մ'ալ կ'երամ ես արալ-թօփալ,
Նօհուի կարօս՝ ցուրտին տակ զոփալ...
Ու զըլային մէջ հեծել ամեն օր.—


Զինուորն ի՞նչ է որ՝ երե ոչ զինուոր...
Այլ այն բանակին, ազգին փրկարար,
Յաւելուլ բազուկ մ'ալ վեհանձնաբար:
Այլ, ո՞ն, ի՞նչ կ'ըսեմ, ա՞ն, ես ո՞վ եմ իի,
Կը փոխուի միքէ երնարը զինի...
Ֆա՛յներ, մա՛րդ նսկայ, փերէ հիւլէիս,
Կոր «քէմբիւ» ներով նանելով նոզիս...:

Ով Ռա՛պէ, ինչո՞ւ բսիր.— «Թո՛ղ բլայ
Միմիայն բակլա, պուղուր, լահանայ:»
Խրլեցիր մենք կարագի անարա,
Բսիր.— «Եւրէ ձեզ պէզիրեալ առաս...:»
Այսան աշխատող, վազվրզող միլիք.
Ինչո՞ւ մեզ չուտէ շաբարն ո՛ւր հեղ զեր.
Այս նակատագիրն ի՞նչ սեւ է, Ռա՛պէ,
Ամե՞ն օր չօրպա— կլելի՛ նապ է...:



ԽՆՉՈՎՎԱՐ ԿԸ ՄՆԱՆՔ



— Զէք զիտեր սիրելիս, կը պատմէր առջի իրիկուն բարեկամս, որ
նոր վերադարձաւ աշխարհի շրջանը ընելէն. Զինաստանի մէջ կիները տղեգ-
ցնելու եւ ծեւափոխելու աստիճան կը սեղմեն իրենց ոտքերը կապիժներով...



... Հնդկուհիները երեսնին կը ներկեն իրը թէ գեղեցկանալու համար...



... Կերը. Ափրիկէի խափշիկուհիները շիքութեան համար քիթերնին
ողակ կ'անցընեն...



Ո՞հ, կը դողդոչեմ, հիւանդ եմ հիւանդ,
Տօֆրօ՛ր, ո՞ւր ինձ գեր օր մ խորհրահար...
Հառա՛չ մ'եմ հեծող մեջը գըլային,
Թափելու մօս չոր տերեւ մ'աւելային...:
Խուսաւ հողին վրայ «տիզչէօք» ընելին
Խափսեցան ծունգերս իրենց քեմելին...
Զո՞հ մ'ալ ես կ'երամ ուստարիզմային,
— Տօֆրօ՛ր, զինուորին ասա՞նկ կը նային...:

Ողջո՞յն ենց, Ռասպէ՛, դողդոջ եակին,
Հասանին, Հայկին եւ Խասկին,
Դու որ մազերուս եւ մօրումիս սուր
Խերն անիծեցիր, պիտ' սա՞ս ինձի սուր...
Անշուշ ինձ կեսենք մը կազմած էս եսի,
Ուկի սրբանեւ ուսերուս խամբ...
Խսկ քե կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Խալապալրիսին մեջ համբ, անըլքունչ,
Այժմէն քո՞յ որ շա՛նք մ'ըլլամ դալիանար,
Տրնիլսիմ դիմացդ ու... դողդղամ յա՛ր.
Վազիկէր առնեմ անշուշ, անրզգայ,
Զի՞ որ զիմուռ եմ, իրիրազ չկայ...:

Ի զո՞ւր օնպաշին հիւանդ զրեց զիս,
Ի զո՞ւր հնենցին բիերաքը սրտիս.
Զուզեցին ցաւիս գարւան տալ իմին,



Եւ ես ամեն որ կ'երամ բալիմին...:
Եսխանիս սրբի փրկելու նամար
Ծիլ մ'իսկ չի տրիմ դիմումներ յամա.
Ա՛լ պէտք է նըլու, քե հիւր չես բանին,
Դանչայն՝ վ բաւել բարի հինգօաբրին...:
Դարսն ո՛չ մեկ վարդ նակտիս դալկահար,
Ոչ աղջիկներն ալ ժրպիս մ'ինձ չեն տար...
Գրապաններուս մեջ մուկեր մեռան,
Աւ ես ա՛լ ի զուր կ'երագեմ ներան...:
Այս նազուասներով, կ'ուզես ադամանդ
Եղիր, խոյս կրտայ նեն ամեն մարդ...:
Խոյս կրտան Հրեայ մամգելներն անզամ,
Առուց օգօլա մ'իսկ շատ է պապամ...:
Դազալու և գելան, պատաներս՝ խամին,
Ազիլներ՝ ո՛րդ գերեզմանային...
Աւ քուառ նոզիս կենդանի մեռել,
Ազօրքով կ'ուզեք գիշերը բերել,
Երբ անդորրաբեր ձայնը ընփարին.
Պիտի վաղուան յո՛յն երգէ զինուորին.
Կ'ըլլան մարդիկ որ բացով մը չունին,
Անոր համար ես մոլին եմ բունին...
Եւ հետ զինուորն ալ կ'ուզեք երկուքան,
Նախ ազատութիւն եւ վերջը... ԼՈՒԹԻԱՆ:



ԱՌՋԻ ՏՂԱՔԸ, ՀԻՄԱԿՈՒԱՆ ՏՂԱՔԸ

Առջի տղաքը զէրո մնքինաւ-
յով կը կորէին մազերնին, հի-
մակուտան տղաքը՝ մինչեւ ու-
ստիրնին իը թողուն մազերնին:

Առջի տղաքը Յ սանդիմ օ-
ձիք կը զնէին, հիմակուտաննե-
ները՝ մինչեւ կուրծքերնուն
մէջտեղը քառէ կը բանան...:

Առջի տղաքը՝ գաւազան կամ
հովանոց կ'ունենային, հիմակ-
ուտանները՝ խաշազան, թու-
լումզայի բէիզներուն պէս...:

Առջի տղաքը իրենց ճակարն
վաստակը կ'ուտէին, հիմակ-
ուտանները՝ իրենց հօրը ձեռքը
կը նային:

Առջի տղաքը՝ իրենց մայրի-
կին շաբաթական կը կասէին,
հիմակուտանները՝ իրենց մամա-
յին պայտասակէն գրամ կը թրո-
ցընին...:

Առջի տղաքը՝ ձեռքերնին երը
դրպան տանէին, ոսկիի ձայն
Կ'ըլլար, հիմակուտան տղոց գըր-
պանը անամօր կը փէէ և պա-
րապութիւնը գոցելու համար
մետաքս թաշկէնակ մը խօթած
Կ'ըլլան, կէսը դուրսը ձգելով:

Առջի տղաքը՝ երեսնին ձեր-
մակ կը հանէին երը անակնկալ
մը ըլլար, երը հիւր մը մեծա-
րել, օրիորդ մը պատուել պէտք
ըլլար, հիմակուտանները՝ իրենց
պապային կամ մամային աղա-
չելով պաղատելով ստակ կը
վերցնեն՝ որպէսզի կաշենան
ժամադրութեան գալիք օրիոր-
դին փաստա մը կերցնել ...:

Առջի տղաքը ուտելու խմե-
լու աեզ կը վնասուէին, հիմակ-
ուտան տղաքը՝ լեռները ձորերը
կը տանին իրենց սիրուէիները
...ստակէ ելլալիք բան չգրա-
նուելու համար :

Առջի տղաքը խավուզ Ան-
սիկ հանրմը կամ տաններէց քա-
հանան կը զրկէին աղջկանը ծը-
նողին, հիմակուտանները՝ աղ-
ջկանը սիրան կրակ տալէ և
աղէկ մը փէելէ ետքը ատեն մը
չեն երեւար, որպէսզի վիշտը-
նէ և ծնողքն ալ «Վույ զաւտ-
կըս վէրէմ կ'ըլլայ կոր» ըսելով
պարմէն ձեռքը ոտքը իյնան,
անիկա ալ պահանջած գրամա-
գլուխը պիթթամա՞մ ձեռք ձը-

գելով չնորհ կ'ընէ պսակուելու։
Առջի տղաքը ա'յն աղջկան
ետեւէն կ'իյնային ու միքար
ուաք կը հանէին, որուն հետ
ամուսնանալ միտք դրած էին,
հիմակուանները՝ մինչեւ հարս-
նիքի քօղքը ու թէլփէչէն պատ-
րաստել տալէ ետք օմիտը, և
պատկին օ'րը իսկ որոշելէ ետք
յանկարծ մերեկն մը թեւերնուն
զարկած կ'անցնին կը դառնան
աղջկանը տունին առջեւէն։

Առջի տղաքը գիշերը թատ-
րոն կ'երթային հետեւեալ առ-
տու ալ գործի, հիմակուան ար-
դաքը՝ կ'ընեն չեն ըներ առանց
տոմսավի երթալ նստելէ ետք
թատրոնը, մինչեւ հետեւեալ
շաբթուանն ներկայացումը՝ ...
թատերախաղեր գրելու կ'ել-
լան, այսպէս որ ամէն ինքզինք-
նուն արդիսամիք հոլ տուած իր
գրպաններուն մէջ 20-25 հատ
մէյմէկ էջը գրուած թատերա-
խալ ունի։

Առջի տղաքը երբ եկեղեցի
երթային՝ աչքերնին չէլս բաժ-
ներ խորանէն և Սրբազնութ-
ուղի ուսելուն պէս զէպի զա-
ռը կ'արտորային, հիմակուան

տղաքը՝ կոնակնին կը դարձ-
նեն խորանին, աղէկ մը զննելու
համար ձախակողմը ...

Առջի տղաքը երբ եկեղեցի-
էն ելլային, իրարու սա տեսակ
խօսքեր կ'ընէին.

Սրբազնութ շատ՝ աղուոր
խօսեցաւ, պապա մարդ է, «Ան-
ուաննան» ինչ անուշ երգեց պէ,
լայի իրաւ որ ...


Իսկ հիմակուան տղաքը.

— Վարդանոյշը անուշ մը ին-
ծի կը նայէր կոր, քանի քանի
անգամ ինդաց, ձեռքովը հետ-
կցուց որ վաղը տեսնուինք
պիտի, կ'երեւայ այսօր հօրը հետ
գուրս պիտի ելլայ :


— Հապա Հոփախմէն, քանի
քանի անգամ շրթունքները ի-
րար միացուց, ա'խ, համբոյը
զրկեց ...

— Յարդին էիր՝ Սրբամը Մտ-
րին հետ քիթ գիթի կը խօ-
սէին կոր, իրարու ձեռքէն բըռու-
նած ...


— Փէք տարուշ է պէ Արշա-
մը, Զուարթին տղութին խել-
քը վրայ պիտի առյ, ան բսես
աչք բբաւ Մարտիկին, մէկանզ
դուրս կըան ...



ՈՒՐ ՄՆԱՅ ՏՈՐԵՐՈՒԹԻՒՆԸ



ԵԳԻԱՊՏՈՒ ԱԵԶ



ԲԱՐԻ ԳԻ ԱԵԶ

* * * 1925 ԻՆ *



ԱՐԵՒԿԱԿԱՆ ԱՊՈՔԱՅ ՄՈՏՈՎ

Marco

Գ. ՄԱԳՈՒԼԵԱՆ

ՈՐԴԻՔ

ՊՈԼԻՍ, ԵԿԵԽ ՃԱՄԻ, 40

Ներկապացուցիչ և չափան որ
RECTA ժամացոյցներու և անզին-
կան The Monument Works Co.
համառ գրամարկիներու



ՃՈՒ ՄԹԵՐՔ

ՈՍԿԻ ԵՒ ԱՐԾԱՓ ՊՈՅԱԿԱՆԵՐՈՒ,

ՈՍԿԻ ՄԱՍԱՆԴԻՆԵՐՈՒ,

ԱԴԱՄԱՆԴԵՍԱՑ ԶԱՐԴԵԳԱՆՆԵՐՈՒ

ԹԵՒԻ ԵՒ ՊԱՏԻ

ԺԱՄԱՅՈՅՅՆԵՐՈՒ

ԱՊԱՐԱՆՉԱՆՆԵՐՈՒ


ՈՍԿԻ ԵՒ ԱՐԾԱՓ

ՇԴԹԱՆԵՐՈՒ

Գ. ՄԱԳՈՒԼԵԱՆ

ՈՐԴԻՔ

Պոլիս, Եկեխ ճամի 40



Շ Ո Վ Ի

Պարոն ձօն Կապէս՝ ելնելով յուղի՝
Եր բնոււ կինը՝ վեց ամսու յղի՝
Մինակ բոլեր եր բանադատուած.
Ո՞հ, պիտի լինէ՞ր, բարեգուր Ասուած,
Որ վերադառնար, ձազուկը տեսնէր,
Կը խորհիւ այսպէս ժշանգին բաներ.
— Հրեսա՞կս, կ'ըսէր առ իւր ամուսին,
Պետք չէ՞ր տանի զենք միասին.
Երբ վերադառնամ նոն ի Պրմինկէմ
Իցիւ գտնեմ մեզ որպէս կը ձգեմ:
Տարի մը կեցաւ, եկաւ նեմապէն,
Ծծակ ի բերան գտաւ իւր պէսին.
Եւ սակայն կինը յղի եր դարձեալ.
— Մահուան պատրաստուէ, ո՞ ապիրատ կին:
— Ինչո՞ւ, յարեց սա, բա եռ փափաթին
Շարժեցայ կարծեմ. չուզեցի՞ր, Կապէս,
Տեսմել զիս դարձիդ՝ բոլուցանիդ պէս:



Ն Ա . . . !!!

Ազգութեամբ Հրեայ մեկ հնակարկաս
Կ'ուզէ կին առնուլ զօրիուդ Ակար,
Տասնեւուրամեայ կոյս մը գեղանի,
Որ խելքը զիսէն առեր կը տանի:
Պատրաստուրինեներ տեսնուած բոլոր,
Ճաս ուղիներով, աղաւորիկ, կլոր,
Տեղի կ'ունենայ իրենց հարսանիկ
Եւ նոյն գիւերէն է ապերջանիկ.
Մեկէ առելի տեսած է զայեր
Սոյն շուտիկը, որ իբր կոյս կը հայեր.
Ակարը կոյս մի՛. մնացա՞ծ էր անձ
Որ եղծած չըլլար անոր փոփրիկ զանձ.
Բոկոյն զայն բոլուլ կը խորհի Պօխօր,
Եւ մինչդեռ կինը եռնի մեջ է խոր.
Կ'երայ Խալամին գուծը կը պատմ.
— Տե՞ս դու, սիրելիս, անհնաւ բան մի՞.
Միքէ արմեսդ բնաւ չե՞ս լիւեր,
«Նո՞ր» չի վայլեր մեզ, ո՞չ տիւ, ո՞չ գիւեր:

Մ. ՀՈՒՆԿ



ԳՈՒՅՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ
1920 ՏԱՐԻԻՆ ՀԱՄԱՐ

Մայիս ամսուն վերքերը Պոլիս կը
հասնի 60 մասնագէտներէ կազմուած
Ամերիկեան պատգամաւորութիւն մը,
Հայաստան երթարու համար. Այս
պատգամաւորութիւնը պաշտօն ունի
տեղույն վրայ մանրազնին բննութիւն
մը կատարելու եւ Հայ կեանը իր
ամէն երևոյթներով ուսումնասիրելու.
Ի մէջ այլոց պատգամաւորութիւնը
պիտի ուսումնասիրէ Հայոց անցեալը,
ներկան եւ ապագան, ամսոց սպազ-
ութիւնները, բարերերը, ունակու-
թիւնները, թեոս թիւնները եւ առա-

թիւնները, թերութիւնները եւ արժանիքները, նաև լիւան, զականութիւնը, արհեստներն ու արտեստները, պիտի բնել թէ ինչ պէտքը ունին, թէ այդ պէտքիրեն որո՞նք անմիջական գոհացում կը պահանջեն եւ թէ որո՞նք կարելի է առայժմ յատաձգել. Պատգամաւորութիւնը պատրաստած է 65-42 նարցումներէ բաղկացած նարցարան մը, Ամեն Հայ այր, կին, ծեր, մանուկ միտումի պիտի պատասխանէ, այս նարցումներուն. Պատգամաւորութիւնը պիտի ուսումնափրէ նաև Հայաստանի կրթման, ջուրը, արտապատճենները, նաևները, գետերը եւ լիւնները.

Կը կարծուի որ պատզամանորութիւնը պիտի կը մայ իր աշխատութիւնները աւարտել եւ տեղի կափիք պատրաստել մինչև 1927. Տեղի կագիքը, Ամերիկայի մէջ, մատնաւոր

Յանձնախումբի մը կողմէ, պիտի քըն-
նուի եւ Յանձնախումբին յայտնելիք
կարծիքին համեմատ պիտի որոշուի
թէ Ամերիկա Հայաստանի հոգածա-
րութիւնը բնույնի՞ թէ ոչ,

Ա. Պատրիարքը տեսներվ որ իր
առևմանած պատիճները բաւական
չեն տուրքը զանձելու համար, նոր եւ
սաստիկացոյն պատիժի մը պիտի են-
թարկէ առոք վճարել չուզովները,
ոյն է զաննիքնովել եւեղիցի բժիշն:

Բնդիմանուր կացութիւնը լաւ է, Հայրենիքի պաշտպանութեան համար է, թէ Եպական խումբքեր կը կազմուին, պանք նարուսան Հայերն ու Յոյները եռը տաներով կը խոփսողեն. նախ ըգ կարծուի թէ՝ եղածը աւազականին արարք մըն է, սակայն յետոյ կը ուսուգուի որ նայրենասկիրական շարժումն մը առ օն կը գանուինը, որ

Հայրենասիրական նպատակով
անի մը կամուքներ օղը կը հանուին:
Իզմիրի գրաւման դէմ բաղոքելու.

համար բռնի տուրք կը հաւաքուի
պիւղագիներէն,

Երեւանի Հայկական Հանրապետութիւնը Ալբրդէմանի եւ Վրաստանի գէմ Երկու պատերազմ մղելէ Խորք, հաշտոթիւն կը կնքէ, առանց համաձայնութեան:

Երեւանի Հայ Համբավետութեան
պարզամէնար ջախջախիչ մէծախա-
նութեամբ կը բռէարկէ Հայ գրա-
կանութեան եւ գեղարուեսափ ազ-
գայնացումը, որով ամէն Հայ բաղա-
րացի իրաւունքը կ'ունենայ գրագէտ
եւ արտեստագէտ բլբարու:

Հուսաւորութեան մինիստքը օրինագիծ մը կը ներկայացնէ պարբառմէնտին՝ որովհ կը պահանջէ, ընդհանուր կերպով, Հայ տաղանդին ազգայնացնեմք,

— Հայ տաղանդը, կ'ըսէ մինիս-
դր իրաւամբ, անհատական բան մը
չէ, այլ ամբողջ ցեղին կը պատկանի,
նետքուարար պէտք է ազգայնացնել
գայն եւ ամէնուն բաննել հաւասար
ասփով:

Այս տարուան ընթացքին Հայկական պարբառնար կ'որչէ ազգայնացնել նաև առնական կորով, կուշական գեղեցկութիւնը և մանկական անհնդութիւնը, զարով զատամ ծերութեան ան կը մնայ անհատական ստագուածք:

Հայ կիներու լիկան բաժան բաժան
կ'ըլլայ ներքին կուիներու, հա-
կառակութիւններու, նաի անձի, չա-
րականութեան եւ ուրիշ այս կարգի
առաքինութիւններու համար,

Եկան կը բաժնուի չորս մասից՝
առաջինին գլուխը կ'անցնի տիկին
Զ. Քայէմքեարեան, երկրորդին՝ տիկին
Զ. Պահրի, երրորդին՝ տիկին Հայկա-
նոյշ Մարք, իսկ չորրորդին՝ տիկին
Աւետիսեան.

Ամէն մէկ բաժանում՝ կ'ունենայ
իրեն յատուկ օրկանիք, «Հայ Կինը»,
«Հայութին», «Հայ Իզական Սեռ» եւ
«Հայկանոլշ»:

Կ. Պոլսոյ Հայ մամուլը, այս տար-
ուան լինթացքին, նորանոր օրաթերթ-
ներով ու պարբերականներով կը ժո-
խանայ:

Տիգրան Զահեն չոք capitalisteի
մը կրթնած՝ կը սկսի հրատարակել,
մեծ օրաթերթ մը «Ամբոխ» անունով.

Պահան թօշիկեան իրիկուան թէրթ
մը կը հիմնէ «Արևամտա» անունով.
Յակոր Տէր Յակորեան «Զարթօնք»

անուն առաւտեան թերթ մը կ'ըս-
կըսի հրատարակել:

Ամէն միութիւն կ'ունենայ իրեն
յատուկ շաբաթական օրկանք:

Գրաշաբներու Սէնտիքան մասնա-

ւոր վարժարան մը կը ստիպուի բա-
նալ այդքան թերթերուն գրաշար հաս-
ցնելու համար:

* * *

Բիւզանդ թէշան որ բոլորովին
հրաժարած է լավութենէ, Ինքայի
շխտակ մամրուն փայ նպարավաճա-
ռի մեծ խանութ մը կը բանայ «Բիւ-
զանդին» անուն:

Յ. Ասպետ Հայկական Հանրապետութեան կողմէ Երեւան կը հրամիրուի հնո՞ւ կազմակերպելու համար... գրական ուստիկանութիւնը:

ԵՐՈՒՅՆԴ ՕՏԵԱՆ



Մեծագոյն համոյք է ալպօմներ
թղթատել: Զկարծէք թէ լուսանկար-
ներու կամ պատկերազարդ բարդերու
ալպօմներ են որ զիս կը շահագրգռեն,
ոչ, այլ այն սիրուն ալպօմները, որը
իրենց ընդունելութեան սրահին մէջ
կը զետեղեն մեր զարգացեալ զասու
տիկնայր՝ որպէսզի այցելուներն ի-
րենց մտաւորական տուրքը վճարեն
ինն:

Իրաւ, ողորմելի տափակութեանց
քով՝ ինչ թանգագին գոհարներու կը
հանդիպմինք սակայն, ի զիր առնուած
այդ զեղակերտ մատեաններուն մէջ:

Եթէ միմիայն իմ թղթատած ալ-
պօմներչս հասկարաղ մը հրատարակ-
ուէք՝ կը վստահացնեմ որ ընդարձակ
հասոր մը պիտի կազմուէք, որ զր-
ական աննախննթաց վայելք մը պի-
տի պարզեւէք լիուլի:

Սոյն հակիմք յառաջարանէն վերջ
կուզեմ ձեզ հաղորդել թէ անցեալ օր
խիստ պերճաշուք եւ յոյժ զեղանի
մանկամարդ մէկ տիկնոց ալպօմն
մէջ կարգացի բառեակ մը, մեր մէկ
զրագէտէն ստորագրուած, որ հիաց-
ման միջին խլեց ինձմէ եւ որը ձեզ
եւս ճաշակել պիտի տամ հիմա խլ:

Ներելի չէ ինձ ստորագրողն ան-
ուանել, զի սոյն բառեակը պատշա-
մութեանց սահմանէն անդին անցած
է եւ շատ ու շատ բայց գրուն ինչ
հրաշալի նարպիկութեամբ մը կա-
տարելապէս աննշմարելի ընծալած է
առն կէտք:

Եւ այս բառեակն իր պատմու-

թիւնն ունի, զոր բարեկամուհիս ինձ
ըրաւ անվերջ ըրբիչներու մէջ:

Օր մը շրապատուած մտերմու-
թիներէ, այցելութիւնն ընդունած էր
ինդրոյ ներքեւ մտաւորականին, որ
բաւական ժամանակէ նետէ անդուզ
անդապար դարասս կ'ընէք իրեն,
բայց անօգուտ:

Երբ ալպօմն իրեն ներկայացուեցաւ

—Միրեցեալ ասանցականունի, յա-
րեց, կ'ուզեմ բառեակ մը զետեղեւ-
չորս ինդրանք ունիմ ձեզմէ եւ պի-
տի շանամ այդ չորս ինդրանքներն
այդ չորս տողին մէջ խտացնել. եթէ
յաշողիմ՝ կը համբի՞ք խտացնալ զա-
նոնք չնորինելու ինձ:

Անխորնուրդ որպէս շատ կիներ
եւ բառեակի մը սիրոյն, այդ խո-
տումը տուած էր կատարեալ յօժա-
ռութեամբ:

Եւ աւասիկ ինչ որ ի զիր առ-
ուած էք:

ԱՐՁԱԳԱԿԱԳՈՒՅԱԿ

ՉՈՐՏԱԿԱՐԱՔ ԱԱՌ ՏԻԿԻՆ X.


Բան մը կ'ուզեմ անբօղ ձգեն՝ երբ քով
քովի պիտի նաոտինք,
Ուրիշ մալ զոր ոնզաշնիմ, բայց ինձ
պէտք էր գէթ տասը ուռնգ,
Երրորդ մին ալ զոր տարփողիմ, բայց
պէտք էր ինձ թունց ժուլող-
վերշին բան մալ, որոյ անոն մնացած
է մեզ ի պապուց:

Այժմ մեր զեղացուք տիկինը մի-
ակ սեւեռուն զալափար մը ունի. ա-
նուշագրութեամբ կամ մոռացմամբ
բառեակին նեղինակին քով չըազ-
միլ երբէք:

Մ. ՀՈՒԽԿ

1914—1918 ՊՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Տաղմար, շեմ... սութիկոսոց մէն... Տէօլուն հապէք սկսես!!!
Ալանինը սէկէսուն, Անդէն պէտ, Ալմանինասունը, Մինչունուսունը...
Իշխան իսկըլուց Մէնէլու պէտ, պշանհինը, Լամանուն զօնուշնը...



ԱՆԱՌԱԿ ՅՈՒԹԵՐ

ՔԱՆԻՔԻ ԿԸ ՆԱՏԻ ԱՅՆ ՍԵՐԸ, *

* *

ԶՈՐ ԶԵՔ ՎՃԱՐԵՐ... *

AU COMPTANT !!!

Իսրպինքու ներկայացնելու
պէտք չեմ զգար, և ոչ ալ նու-
րութիւն մը ըրած պիտի ըլլամ,՝
եթէ անկեղծութիւնը ունենամ
յայտնելու որ՝ մըշտ սիրած եմ
կիները, և մանաւանդ... ա-
նառակ կիները:

Զիս աճօթողներուն իբր պա-
տասխան ունիմ Յիսուսի Մա-
րիամ Մագթաղենացին համար
ըստ գեղեցիկ խօսքը. «Այս
որ մեղք չունի, թո՞ղ առաջին
քարը ա՞ն զարնէ զլուխիս»:

Սնառաակ կիներու հանդէպ
ունեցած տկարութիւնս ալ կըր-
նամ արդարացնել, ըսելով թէ
իբր մարզասէր մարդ՝ կը նա-
խընարեմ... ինկամները սիրել:

Սառապիկ՝ յառաջարան:

Իմ կալվոշական կեանքիս
կնիկական փարձառութիւնները
ծի ա'յնպ'ս ու յիշը յիշ են

թէ ծրի ուշերը աւելի՛ սուզ են
քան վճարուած սէրերը, այսին-
քն, խօսքը աւելի՛ պարզաբա-
նելով, շատ աւելի՛ աժան կիր-
պով կինար պրծիլ երբ կ'ին մը
իր մէկ համբոյրը սակարեկելուք
ձեզի հետ, կանխիկ կը սասա-
նայ և յիտոյ կուտայ համբոյրը,
բայց վա՛յ է եկեր ձեր զիխուն,
եթէ կին մը կ'ըսէ ձեզի.

— Ախ, Երուանդս, կամկի-
րակաս, Մարկաս, ևս քենէ ու-
շինչ չեմ ընդունիր, ևս մ'քայն
քեզի՛ համար, քո՛ւ անձիդ հա-
մար կը սիրեմ քեզի:

Կեանքի մէջ քիչ մը փորձուած
մարդիկ անմիջապէս իրաւունք
պիտի տան ինծի, և արդէն ես
ալ օրինակով պիտի խօսիմ... :

*

Միշտ այսպէս չէ՛ անշուշտու
եղած է ատեն մը, երբ ես ալ

խենդիրու պէս սիրահաց դար-
ձած եմ, կնոջ մը պատուհանին
տակէն տասն անզամ անցած եմ
օրը, մէկ ժպիտի համար քը-
սակա եմ պաշտպած, եղած է
վերջապէս ատեն մը — միա-
միտ օրեր — ուր հաւատացած
եմ... ես ալ կիներու:

Տանդութը տարեկան էի,
գերասանութեան և խմբագ-
րութեան մէջ տապլակելով
կ'անցրնելի պատաստութիւնս և
արդէն խոկ զանազան գօմիք
գերեր և զաւեշտական յօդ-
ւածներ սկսած էին ժողո-
վուրդին քովիր պղտիկ անուն
մը շնչել ինծի...

Գրածներս ընդհանրապէս կի-
ները շահագրգուելուն համար
պղտիկ յաջողութիւն մըն ալ
ունէի կիներու, մասնաւորաբար
այն կիներու մօտորոնք երթեր:
«Զէ» չեն ըսեր:

Բայց, մըշտ աւելի՛ բարձրին
բաղձացող, այսինքն հատամուտ
«Բարձրացի՛ր — Բարձրացուր»
գաւանանքին, միշտ կօշիկէն
վեր կիներու կը սիրահարուէի,
ողոնք բնականաբար երեսիս կը
խնդային. «Զէ» ալ չէին ըսեր
թէն, բայց ես չէի համարձակեր
անոնց մերձենալու... (այս բառը
իր Աստուածանչական իմաս-
տով մի առնէք):

Բուրումնաւէտ, հարուստ, վա-
յելագեղ արդուղարդով կինե-
րու հանդէպէս իմ ամրուղ սէրու:
Ի՞նչ լրնեմ. մեղքէ, եթէ կը
կը սիրէլ և կը սիրիմ այսօր ալ
մուսուլինները, շղարշները,
մասաքսեղէն չապէնները, քըն-
քոյց գուրզանները ևայն...

Եւ Աղաւնի, զեղանի և ծա-
փահարուած երգունչի մըն էր,
հազարումէկ պաշտողներով, ու-
րմնը իրենց հարաստութիւնը
դրած էին անոր մինչնիկ ուս-
ներուն տալի և ամէն օր մէյ-
մէկ նոր թանկագին նուերներ
կը բերէին անոր՝ սիրար գրա-
ւելու համար, մցցելով իրարու-
նետ: Բայց անչկա անէլ նաև
պաշտօնական էրիկ մը, երի-
տասարդ, հաբուստ, բարեձեւ
սիրով մը, ինչպէս կ'անուու-
նին... ա'յլ աշխարհին մէջ:

Եւ ահա՛ ես սիրահարուած
էի Աղաւնիին առանց նկատի
ունելու իմ գոսպանիս պարա-
պութիւնը և քիթիս խոշորու-
թիւնը:

— L'amour est un enfant
de bohème, qui n'a jamais
connu de lois, կ'երգէ Գառամէն:

Աղաւնի համակիր էր ինծի,
կը խնդար խօսքերուս, կ'ա-
խորդէր ընկերակցութիւնէս,



Դօրֆուի Մէջ.— Ի՞նչ կ'ըսէս, Պիւլով, այս գոսթիւմովս Պոլոյ մէջ շատ էֆէ պիտի ընեմ, չը...
— Օ՞հ, վեհափառ, ի՞նչ մեծ դերասան մը պիտի ըլլայիր, եթէ Դերմանիոյ կայսրը եղած քլլայիր.

բայց համակրութեան և . . . սիրոյ մէջ ահազին լեռներ կային, մանաւանդ Սղաւնիին համար, որ իր սիրոյ ջերմաչափը դիմացինին քսակին մէջ դրած էր:

Կը ինսդրէի, կ'աղջաէի, կ'աղբաէի . . . բայց անզութը կը ինդար . . .

Ուսանաւորէ ալ չէր հասկընար, որ իրեն բանասաեզծութիւններ գրէի՝ սիրով և մանաւանդ . . . անկալինը գրաւելու համար, սրովհետեւ այս կարսի կանանց համար սիրով և անկալինը չափազանց մօտիկ են իրարու, և երբ սիրո կ'ըսնէն, անկալին կը հասկնան, թէև անկալին ըսած ատեննին շատ քիչ անզամ է որ սիրո կը հասկնան:

Սնձնուէր, սիրահարութեան բալոր ձեւերը փորձեցի, բայց անօգուտ:

Ասոււած իմ, ի՞նչ պէտք էի ընել այս անզութին սիրով զըրաւելու համար:

Մտածեցի, շա՛տ մտածեցի և վերջապէս գտա՛յ . . .

Այս սէրս յաջողցնելու համար պէտք էի . . . նպաստ մը տալ:

Ամէն անդամնեղ պարագայի մը ենթարկուելունուն դերասանները սովոր են նպաստ մը ստր-

քել: Եւ հս ալ թատերական ներկայացում մը տուի՝ ի նըպաստ Սղաւնիի սիրուն գըրաւման:

Ասկէ աւելի սուրբ և արդարանալի նպաստ կրնա՞ր միթէ ըլլալ նպաստի ներկայացման համար:

Կ'երեւի Աստուած ալ մեղքցաւ ինծի, և անսպասելի յաջողութիւն մը ունեցայ . . .

Բոլոր ծախքերը հաներէ վերջ, քովս կը մնար զուտ շահ: 120 սոկի . . . (Այս պատմութիւնս աեղի կ'անենայ սոկի 18 սարի առաջ և կը յիշէք թէ այն ատեն սոկիները սոկի' էին և 120 սոկիով կարելի էր պղտիկ տուն մը իսկ զնել Գաործ-փաշա կամ Խասդիւղի կողմերը:)

Սղաւնի ներկայ էր ներկայացումին, մնուշ աշքերով կը նայէր ինծի և օթեակին մէջ կը ծափահարէր . . .

Թատրոնէն ելած ատենը, իբր թէ հրաժեշտ առնելու համար, քովս եկաւ, և ըսաւ ականջիս:

— Գիշերուան ձաշին ինծի եկո՞ւր . . . այս իբրկուն մարդո չպիտի գայ . . .

Ուրախութենէս իննթենալը բան մը չէր ինծի համար:

Իբրիւնը 120 սոկի գրալանս

գրած՝ ափ առի Աղաւնիին տան
զանդակը :

Ի՞նչ սիրալիք ընդունելու-
թիւն, Աստուած իմ, ի՞նչ գո-
րովայիր վերաբերունք...

— Յոզնած ես, քրանած ես,
Քանէլադ փոխէ, ըստ և ինձի
հագցուց իր «մարդուն գիշե-
րազգեսաներէն մէկը» :

Տունին մարդը եղած էի կար-
ծես, Աղաւնիին պաշտօնական
էրիկը՝ իմ գիշերազգեսանզու...

— Վերջապէս սա կինը ինձի
սիրահարուեցաւ, կ'երեւայ թէ
խաղացած զաւեշտիս պատճա-
ռաւ ինձի համակրեցաւ, բայ
ինքնիւնն ապուշօրէն, առանց
խորհերու որ իմ 120 ոսկիին
սիրահարուած էր :

Հարկ չկայ նոյն գիշերուան
անցած յարձածներուն վրայ
ծանրանալ մանրամասնօրէն
... որովհետեւ արդէն այն ա-
տենները զեռ Պոլսոյ մէջ երկ-
տրական լրյու չկար և մեր պն-
ջանենեակն ալ մութ էր ար-
դէն...

Եւ եղեւ երեկոյ և եղեւ ա-
ռաւօտ... Տեսարանը կը ներ-
կայացնէ Աղաւնիին ննջասեն-
եակը իր երկու հոգինոց հրա-
շալի անկողինովը, և անկող-
նին մէջ ես՝ գիշերազգեսանզ

նստած : . . . Մի՛ գայթակլիք,
անկողնին մէջ առանձին եմ:

Աղաւնի վար իջած է՝ սպա-
սուհին նախաձաշի համար հը-
րամաններ տալու :

Յոզնած երանութեան մը մէջ
վերացած եմ...

Ամբողջ գիշերը Աղաւնի կրկ-
նած է ինձի հետեւեալ խօսքե-
րը, զորս մինչեւ այսօր ական-
ջիս մէջ կը լսեմ.

— Մի՛ թօլաս', (այն ատեն-
ները զեռ «կավազօչ» չէի կոչ-
ուեր), շատ շրին տղայ ես (կը
սիրեմ, խօսքը չէր վայլեցներ
կարծեմ ո՛չ ինձի, ո՛չ ալ իր բեր-
նին), շատանց է ի վեր կը հա-
մակրէի քեզի, առանց քեզի չեմ
կրնար ապրիլ . . . գուն իմ կիմն-
քրա ես, հոգիս ես, են. են. . .
(Աշքը-գոյ ընթերցազներուն
աչքը աւելի չբանալու համար
ներեցէք որ շշարունակեմ թուել
նաեւ իմ բոլոր ըսաններս :)

— Պէտք է զրամ տա՞մ, կը
խորհէի ինքնիրենս. անշուշտ,
պէտք է տամ, բայց ի՞նչպէս
տալու է որպէս զի չվերաւոր-
ուի, հասարակ բոզ մը չէ անփ-
կա, որ հանեմ ձեռքը քանի մը
ուղի դնեմ . . . մանաւանդ որ
զիս ալ կը սիրէ կոր . . . հասա
եթէ նախատինք մը համարէ նէ

յնքղինքին . . . Սւելի լաւ է որ
երթամ Պապականին զօլիկ մը
առնեմ ն սիրեմ . . .

Այս միջոցին վարէն կարգ մը
ձայներ հասան ականջու :

Խոպսո ձայն մը պոռալով
բաներ մը կ'ըսէր :

— Արդեօք պիրո՞ղը եկաւ, մը-
տածեցի՝ անմիջապէս բանթօ-
քոնի՛ո և պատուհանին ուղղե-
լով ակնարիս :

Աղաւնի ներս խոյացաւ սին-
եակին՝ բաւկածայթ դէմքով.

— Ի՞նչ է, հարցուցի:

— Զգէ, թօլաս, շատ յուղ-
ուած եմ, անպիտան Սձէմը ե-
կաւ, զրամ կ'ուզէ կոր . . . ի՞նչ
կ'ուզէ թո՛ղ ընէ, պիտի վարն-
ուեմ . . .

— Մի՛ յուղուիր, Աղաւնի՛ս,
ըսի ամրջապէս զորովանքով,
ո՞րչափ է տանելիքը.

— Այսօր 25 ոսկի տամ նէ
կ'երթայ . . .

— Ես վճարեմ, հոգի՛ս . . .
տուր նայիմ սա աթոռին վրա-
ցէն միլէս . . .

— Անկարեի է, թօլա՛ս, ես
քինչ զրամ չեմ ընդունիր . . .
չեմ ուղեր . . .

— Ես փեղի պարտքով տր-
ուած կ'ըլլաժ . . . Աձէմին պէս,
ի՞նչ կ'ըլլայ, ետքը ինձի կը
վճարես . . .

— Ա՛յդ կ'ընդունիմ, ըստ
Աղաւնի :

... Դէմ դիմաց նստած նախա-
ձանիս կ'ընէինք՝ Պօլ և Վեր-
գինէի նման իրար հոսուըսա-
լով, երբ սպասուհին եկաւ . . .

— Կէսօրին համար ի՞նչ պի-
տի եկեմ, տիկին . . .

— Այսօր Թօլան մեզի հիւրէն
ըստ Աղաւնի . . . պէտք է աղ-
ուոր բաներ եկես . . .

Եւ ցերեկուան կերակուբին
հրամանները տրուեցան . . . բայց
Աղաւնիի տունին մէկ ամսը-
ւան պաշարն էր ապսպուածը :

— Սովորութիւնս ա՛յսպէս է,
ըստ Աղաւնի, քիչ քիչ չեմ
կրնար առնել նպարավաճառէն
... պէտք է մէկ անզամէն առ-
նել տամ, տուն է վերջապէս . . .

Քիչ ետքը նպարավաճառին
համիւը եկաւ. 15 ոսկի 25 զրշ.

(այս հաշիւին մէջ ի՞ն առ-
նելիքն ալ աւելցուցած էր մար-
զը) Այս անզամ Աղաւնի ինքը
ըստ ինձի . . .

— Թօլա՛ս, հիմա վրաս դրամ
չունիմ, զուն վճարէ, ետքէն
կուտամ քեղի . . .

— Գիխուս վրայ հոգիս, ըսի,
և վճարեցի . . .

Զերկարեմ, հաղին մէկ շար-

բաթ մնացի Աղաւնիի տունը :
Զարմանալի բան, որ այս միշտ չոցին իր «մարդը» բնաւ մէջ տեղ չելաւ...

Եւ օր մըն ալ տեսայ որ գրրապանս մէկ սոկի 5 զրշ . էր մնացած ...

Մէկ շաբթուան մէջ 120 սոկին մաքրած էի . . . պռավօ' մը չէք ըսեր ինձի :

Աղաւնի ա'լ առաջուան պէս չէր սիրեր կոր զիս . . .

Համբոյրները երթալով պաշտած և դադրած էին :

— Թօլա՛ս, ըստա ինձի, Պրոռուսա պիտի երթամ, բժշկուապապեց . . . վազն առառու միշտին կը մեկնինք . անսպատճառ հետո պիտի դա՛ս . . .

— Անսպատճառ ան . . . պատւ . . . ճառ պատասխանեցի : Եւ կամաց մը Աղաւնիի տունին ելլելով, շտակ իմ տունս գացի՝ հանգուցեալ 120 սոկիս վրայ լալու համար :

Աղաւնիին սէրը 120 սոկի արժած էր ինձի . . .

Բարեբախտաբար խոլ մը ունիմ որ շուտով կը բռնկիմ և շուտով կը մոռնամ :

Եւ մէյ մըն ալ ո՛չ Աղաւնիին և ո՛չ ալ 120 սոկիին վրայ չէ մոտածեցի :

* * *

Այսօր Յերայի Շիտակը դէմուկաւ Աղաւնի . . . երեսները թորմած, միսերը ինկած, աչքերը մարած . . .

Ո՞ւր էր հին Աղաւնին . . . աւելքներն էակ չէին մնացած . բայց միշտ վայելուչ էր :

— Ո՞ւր Թօլաս, հարցուց մուեմօրին :

— Քալէ ճաշի երթանք . . . պատասխանեցի :

Եւ երկուքս միտափն գացինք Օհաննէս ազայի Հայկական ճառշաբանը, որ աման և համելէ :

Պատերազմի և հաշտութեան լուբերուն վեայ խօսեցանք . . . ԵՐՈՒՍՆԴ ԹՕԼԱՑԵԱՆ

ԻՐԱԿԱԳԵՏ-ՓԱՍՏԱԲԱՆ Հ. ՇԱՀԻՆԵԱՆ

Դալտիա, Ֆերմանենիլէր, Ենի խան, 16—17—18

Բան տարիներու փորձառութեամբ Եւ իրաւագիտական խոր հմտութեամբ օժտուած այս փաստաբանը կը ստունմէ, ամէն տեսակ զատեր, մամաւորաբար «մէզա»ի վերաբերեաները, որոնք իր մամագիտութիւնն են :

Ա.ՐՉԱԿ ՔԵՐԹՈՒԱԾ
Ճ և ՄԱՆՆԻԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ

«ՄԻ ՄԱՌՆԱԾ ԶԻՄ»

Վերջալոյս է:

Քանի մը զողահար ճառագալթներ մազերուս հետ կը խաղան, զիփիւռը այտերս կը համբուրէ :

Եւ ես կ'երազեմ, կ'երազեմ աչքերս սեւեռած Ա.ԵՐԵԿԵՐի այն էջն, ուր ծաղկել գեղցիր դռն :

Կ'երազեմ անոնք, որ վերջալոյսին յառած աչքերը՝ իրենց սիրտին արալոյսը կ'երազեխն :

Կ'երազեմ թեզի, հեռաւոր սիրականնս, որ զացիր ու այս ծաղիկը թողոցիր յիշատակ . . .

Կը զողմ' մ . . .

Ծաղիկը չորցաւ Ա.ԵՐԵԿԵՐին ծալքերուն մէջ, իմ պատկերս ալ թառամեցաւ արդեօր սիրտի մէջ . . .

Ա'հ, կը սուկ'մ :

Ու ծիծեռնակը կ'անցնի ինձի նայելէն :


Կը կանչիմ . . .

Ծիծեռնակը կուզայ . . .


Ու կոտցին ծայրը ծաղիկդ բըռնած՝ թեզի կուզայ հիմա . . .


Նայէ ծաղիկիդ, ա'խ հեռաւոր սիրականս :

Մի՛ մոռնար զիս . . .



Ասուած պահէ քննամբա
այս սրածայր խազրինեն :





Պատկերները՝
Տիրան ԱձլՄեսնի

Գրեց՝ Շիբվանջադիւ

Յատկապէս Կայխօսի 1920ի Տարեցոյցին համար



Թիթալլարդ էի, ամուրի։ Կենում էի թիգիւրի հին արուարձաններից մէկում, որոնց փողոցներն այնքան նման են Կ. Պոլոի փողոցներին։

Տանտիրուհիս մի շատ զէր և շատ յաղթանզամ վիրուհի էր, մօտ 50 տարեկան այրի, որի ամուսինը եղել էր զնդապետ և մեռնելով, թողել էր նրան իբրև ժառանգութիւն երկու ժանդու աստրձանակիներ և մի երկայն թուր։ Երկու վարձու սենեակիներից մէկում կենում էի ես, միւսում մի գեղեցիկ ու երիտասարդ կին, որի ի՞նչ ազգի պատկանին այսօր էլ չը գիտեմ։ Տանտիրուհիս հաւտապացնում էր թէ նա վարժուհի է և ապրում է մասնաւոր գտանքով։ Արդարեւ ամէն առաւտու ես տեսնում էի նրան՝ զիրքերն ու տետրակիները թեւին տակ, ամօթիած դէմքով ու շտապ քայլերով անից գուրս զալիս։ Նա երբէք չէր նայում ինձ, նոյն իսկ կարծես արհամարհում էր իմ դրացիութիւնը, մի հանդամանք որ դրգուում էր իմ հնտաքրքրութիւնը և վիրաւորում իմ երիտասարդական ինքնամիրութիւնը։



Կիանքումն առաջին անգամ էի տեսնում գեղեցկան վարժուհի։ Զարմանում էի, որովհետեւ մինչեւ այդ օրերը ևս կարծում էի որ վարժուհին ների տառաջին պարտականութիւնն է՝ լինել եթէ ոչ այլանդակ, գոնէ տղեղ, ինչ ազգի եւս պատկանին նրանք։


Իմ և գեղեցկուհու ու ենեակների միջեւ կար մի գուռ, որի վերին մասը մի քառակուսի անդուն ապակի էր։ Եթէ կամ մենայի, կարող էր զիշեր ու

ցերեկ այդ լուսամտի միջավ հիանալ նրա գեղեցկութեամբ զաղանի։ Բայց ես համեստ էի կամ՝ հեշտ առած, երկչոս, չէի նայում։

Այս ժամանակ ես դրում էի «Արամբին» վէստ։ Գրում էի յափշտակուած, գիշեր ու ցերեկ։

Մի գիշեր, երկար պարապելուց յիսոյ, յոզնեցի ու պառկեցի քնելու։ Զեմ յիշում, շատ էլ քնել թէ քիչ, յանկարծ զարթնեցի մի կանացի սուր ձից որ եկաւ հարեւան սենեակից։ Պլուխո բարձրացրի, տկանչ դրեցի։ Ճիշը կրկնուեց։ Երան հետեւց աղամարդի մի խոպաս ու զրգուած ձայն։ Թըւաց ինձ, որ մի ինչ որ սրիկայ սպրդել է զեղեցկուհու ննջառնը չար նպատակով, և խեղճ վարժուհին օգնութիւն է աշղաղակում։ Հերսուական զգացումներից խթանուած մի ակրնթարժում ուրիշ ելայ և նախահայր Ազամի զգեստով (յիսոյ նրա կասեցի որ վարտիկիս մի որոշ տեղու պատառուած է), դուրս վազեցի զեղեցկուհուն վրկելու առականական վափաքով։

Բայց մասնելով որ որքան եւ քաջ լինեմ, անդէն ոչինչ չեմ կարող մնել, կանգ առայ մի վայրկեան և տատանուեցի։ Յիշեցի տանսիրուհունուս ամուսնութեան թողած զէնքերը և վաղեցի դէպիւ



ցույցայնը :

— Ես եմ, ձեր կենովը :
— Հա, ի՞նչ ես ուզում :
— Աւաղակներ մատել են
վարժուհու սենեակը և
կողոսպում են նրան :
— Մաել են, գնա գուրս
արա նրանցինչ ես դժիխո
վաղել :

— Պատրաստ եմ գուրս
անել, բայց զէնք չունեմ :

— Իսկոյն :

Է Անմիջապէս տանտիրուհիս դուրս եկաւ իր ննջարանից՝ մի
ձեռում իր ամսամատ թուրը մերկացրած, միւս ձեռում մի
վառած մոմ :



Նրա ննջարանը, որ գըտա
նը վում էր պատշտաճի
հակառակ ծալրում: Հա-
սայ թէ չէ, բառնցքս
զարկեցի դռներին՝ գո-
ռալով .

— Զարթնեցէք, ափ-
կին, գողե՛ր, աւաղակ-
նե՛ր...

— Ո՞վ ես, լսեցի այրիի
քնաթաթախ ու բարկա-



— Ահա քեզ զէնք, ա-
սաց նա տալով ինձ եր-
կայն թուրը, դրանով
ամուսինս Տաղասանում
վաթուն գլուխ է թոցը-
րել: Վաղի՛ր, ես էլ կը
հետեւիմ քեզ ատրա-
նակներով: Կոտորի՛ր ա-
մինքին :

Կոտորել ամենքին յա-

նուն հարեւանիս գեղեցկութեան, ի հարկէ, այս իմ ամենաչերմ
փափաքն էր: Բայց ի՞նչպէս ասէի այրիին որ մարմինս արդէն
դող էր ընկել երկիւղից:

Ես պատշտամբով վազեցի գէպի գեղեցկուհու սենեակը, մի-
ձեռում մերկ թուրը, միւսում վառած մոմը:

— Ե՛յ, հարեւաններ,
զարթնեցէ՛ք, գողեր, ա-
ւաղակներ...

Տունը բաղկացած էր
երկու յարկերից, վերին
յարկում կենում էինք
մինք, իսկ վարի յար-
կում մի քանի չքաւոր
ընտանիքներ: Ամենքը
զարթնեցին, և բագը լե-
ցուեց խանութպաննե-

րով, լուացարաբներով, հայթուիներով, և ամէն հասակի կա-
նանցով ու երախաններով: Ես քաջալերուեցի, տեսնելով այդ
բազմութիւնը, հասայ թէ չէ վարժուհու սենեակին, թուրս
ուժգին զարկեցի գոներին, գոռալով.

— Ե՛յ, սրիկաններ, ի՞նչ էք անում այդտեղ, դուրս եկէ՛ք,
ես ձեր հերն եմ անիծելու:

Սասցի ու կանգ առայ
թուրն ու վառած մոմը
գլխիցս վեր բարձրացրած:
Լուսթիւն և ոչ մի
ձայն:

Ես կրկնեցի իմ սոսկալի
սպառնալիքը աւելի ազ-
գու բառերով:

Դարձեալ լուսթիւն:

Ես նորից թուրս զար-
կեցի գոներին:



Վերջապէս, դռները կամացուկ բացուեցին, և չեմքի վրայ երեւաց գեղեցկուհին, գիշերուայ երկայն շապկով և թանձրու զանդուր մազերը ուսերին ափուած :



— Ո՞վ էք, ի՞նչ էք կամինում, ասաց նա ա'յնքան հանգիստ, որ կարծես ոչինչ չէր պատահել :

— Գողեր, աւազակներ, նորից պատացի ես, թողէ՛ք նրանց կասորեմ :

— Այս, թողէք կոտորենք, լսեցի ետեկցա տաճախրուհուս առնական ձայնը :

Յետ նայեցի և տեսայ նրան իր հանգուցեալ ամուսնուց ստրծանակները ձեռներում, վեր բարձրացրած :

Ես աւելի քաջալերուեցի և, գեղեցկուհուն թեթեւակի մի կողմ հրելով, փորձեցի մտնել, նրա սենեակի :

Յանկարծ ինձ դիմաւորեց միջին տարիքի մի աղամարդ՝ գլրիթէ բոլորային մերկ : Նա շտապ շտապ հազնում էր սպանթալօնը : Նրա մարմինը այնքան քայլայուած էր, նիհար, դէմքը տժոյն, այնքան խոշոր աչերն այնքան խորն ընկած, որ ես կարծեցի թէ իմ առջեւ ուրբական է կանգնած :


— Ի՞նչ էք կամինում, մի մտնէք սենեակ, յե՛տ քաշուեցէք :

Եւ պանթալօնը կոճկելով, նա երկու ձեռներով զուրս հրեց ինձ սենեակից, ինք էլ ինձ հետ դուրս դալով :

Բակի մեծութեան մէջից լուռեց դուրս խուժած ամբոխի ձայնը :

— Սա՛, սիրականն է, սիրակա՞նն է . . .

Եւ բարձրացան միահամուռ քրքիջներ : Տեսարանն իսկապէս զուարձալի էր . . . Զեռում բռնած մոմը լուսաւորում էր ինձ, կիսամերկ, թուրս վեր բարձրացրած, ասնախրուհուն նոյն-



...Մի ամիս յիսոյ, երբ ես ոչ միայն ծանօթացել, այլ և բարեկամացել էի գեղեցկուհունետ, նա ինձ տասց . . .

— Այդ անզօրու այդ գիշեր կրքերից յուղւած՝ ինձ երկու անզամ խածնեց, և ես երկու տնզամ ձշացի . . . :

Ա. Պոլիս, 1 Հոկտ. 1919

Ճիրվանջնիկ



Պ. ԱՐՇԱԿ ՅՈՌԵՏԵՍԵՍ Է

Բարձելամս Պր. Արշակ յոռեւտես մըն է : Ա.Քէն բան մութ , սեւ , յուսահատական կը տեսնէ : Աննպատա լուրերը , որքան որ անհիմն կամ պղասր աղբիւրէ բղխած ըլլան , ուշադիր մտիկ կ'ընէ և ուրիշներուն կը կրինէ տեսակ մը հաճոյքով , իսկ նրապատաւոր լուր մը անպատճառ քննադասութիւնն կ'ենթարկուի իր կողմէ :

Աննշան գէպք մը , իրողութիւն մը կը վրդովէ , տակնուշայ կ'ընէ զինքը և բուի վաշիւններ արձակել կուտայ իրեն :

Ճամփան գայցած ատենդ յանկարծ գէմդ կը ցցուի մուայլ յուսահատ գէմքով մը , և լալկան ձայնով մը կ'ըսէ .

— Նորէն մեր խոնդիրը ջուրը ինկաւ :

— Ինչու , Արշակ , ինչ է եւ կեր :

— Լրագիր չկարդացի՞ր այսօր :

— Կարդացի , բայց կարեւոր բան մը աշքիս չզարկաւ :

— Բէրուէն քաշուած հեռագիրը չկարդացի՞ր :

— Զէ՞ , ուշադիր թիւն չըրի :

— Մանիան թերթը գրերէ

որ Միացեալ և անկախ Հայաստանի մը կազմութիւնը նպաստաւոր չէ հարաւային Ամերիկայի Հանրապետութիւններուն համար . . . Շունչանորդի , այս անդամ ալ բայլ մնայինք . . . մէ՛ զք այսափ զուսպութիւններուն :

— Բայց , բարեկամ , աննշան թերթի մը կարծիքը ի՞նչ կարեւորութիւն ունի :

— Անանկ չէ , քաղաքականութիւնը փոխուեցաւ , ա'լ յոյս չկայ մեղի համար . . . օֆ , օֆ :

Եւ Արշակ կը հեռանայ աղբառում տիսուր գլուխը օրորկիւլ :

Բանէ մը օր ետքը Լոյտ Ճօրձ Անդիխական խորհրդարանին մէջ կը յայտարարէ թէ Անկախ Հայաստանի մը կազմութիւնը վերջնականապէս որոշուած բան մըն է : Կը կարծէ՞ք որ այն լուրը ուեւ բարերար աղդեցութիւն մը ընէ Արշակի վրայ ու քիչ մը պայծառայնէ իր մշտքը : Բնաւերբէր :

— Արշակ , կարդացի՞ր Լոյտ Ճօրձի յայտարարութիւնը :

— Կարդացի , կը պատասխանէ դասն չեշտով մը :

— Ալ կարծեմ յոռետես ըլլաւ լու պատճառ չի կայ :

— Եղացը , այդ տեսակ յայտարարութիւններ շատ լսեցինք . . . խօսքեր են ատմաք : Ո՞ւրէ է , մինչեւ հիմա բան մը ըրին :

— Բայց համբերէ' , գեռ կարգը մեղի չեկաւ :

— Ես յոյս կտբած եմ , բան մը ըլլալիք չունի :

Ու Արշակ ճամբան կը շարունակէ հասաչելով . ո և է գէպք զինքը կը մղէ չարաշուաք գուշակութիւններուն : Դիւանագիտական նրբութէւններ կը հնարէ ու հնմտաղբութիւններուն բաւելին մէջ կը մոլորի , որպէս զի քեզ համոզէ թէ ամէն բան գէշ կ'երթաց կոր . . .

Ի՞նդհանուր պատերազմին ըստ

կիզրէն ի վեր Արշակ սեւամաղձոտ անձկութեան մը մէջ ապրած է :

— Սարսափելի՛ բան , աս Գերմանայինները միշտ յաղթող են , կը կրկնէր մինչեւ ետքը : Երբ պարպուիլ սկսան , նորէն իր հաւատաքը չփոխեց :

— Այդ նահանջները չինտէնպուրկին մէկ ուազմական հնարքն է , կը բացատրէր :

Երբ զինադադաբը ինքուեցաւ ,

— Չեմ յուսար որ հաշտաթիւն ըլլայ , յայտարարէց Արշակ :

Հաշտութենէն ետքը :

— Երկար պիտի չաեւէ իսազազութիւնը , պատերազմ պիտի ունենանք , բաւ :

Վերջապէս Արշակ անուղղայ յոռետես մըն է :

ԵՐՈՒԱՆԴ 08ԵԱՆ

LUXE ԿՈՆՅԱՅ ԵԽ ԱՐԱՅ ԴԵԲՇԱԿ
Հ. ԱՐԳԻՍԵԱՆ

Վկայեալ Բարիզի Միջազգային Ակադեմիային
Բերա , Հելլէն հիւպատուարանի բովք , Պէրեար փողոց թիւ 1
Մանաւոր գասրնթացք Զեւագիտութեան արանց եւ կանանց ,

ՀԱՅԻ ՕՂԱՐԵՐԻՆ ՏԵՐՏԸ

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Քա կէօրիւն մէզ համնլմ, աս ո՞ր խարապաթախները մտեր էս քի ամիսներէ պէրի ոռթան չիկաս :

ՕՂԱԲԵՐ. — Պարէ սուս է զիր քի օրհնած պէրանս չի պահած, էյի կիւն տօսթլարը : Նայէ օր մը էլար էկա՞ր հարցունելու քի ի՞նչ կրակներու մէջ կը տապիսիս կոր աէյի :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Սաման քուրուկ, տուն ալ հիչ տէրտախիզ պէւաըզ չի պիտոր ըլլաս :

ՕՂԱԲԵՐ. — ԱՌ, քաշելիք ունիմ ան է, քուրուկս :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Նախլէ նայմ ի՞նչ է տէրտդ, պէլքի կարձը խելքովս ճար մըն ալէս կը կտնամ :

ՕՂԱԲԵՐ. — Օ՞Փ, էվլատըն վար տէրտին վար, ամա, էյէր թօռնըն տա վար ըսա՞ պէլանըն փիւմկիւլիւսի վար :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Քա պարէմ կտոր մը փէրտէսիզ խօրաթէ քի՞ աշխիքար պան մը հասկըն :

ՕՂԱԲԵՐ. — Խօրաթախն մէկ

կարծը զուրցի՞մ, թոռս Առաքուանի կը կարգուի կոր :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Մեղա՞ քի ատիկա ալ տէրտիս պանը ըլլայ, անանկ է նէ աչուընիդ լուս տէ, Աաված թամամին հառցունէ, իրարու խեր տեսնան, մէկ պարձի վրայ ծերանան աէտուք ալ վրանին նայիք խընտաք :

ՕՂԱԲԵՐ. — Աղէկ ամա, տօիկա պաշխա չէշիս կարգուել մըն է քի, իմին, քուկին կարգուելուն չըլմանիր :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Քա մ'ըսեր, օտքը պաղնեմ, ածապա մէկուն փէյ տուած է :

ՕՂԱԲԵՐ. — Կործին մէջ փէյ չիկայ ամա, բոէվոլ էլէն քացաթուռա կը խալայ կոր :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Էյ կը խենթենամ հիմա, տա էղածը պաց խօրաթէ քի սիրտու չի հատնի :

ՕՂԱԲԵՐ. — Անանկ է նէ կայնէ կործին ծալէն նախլեմ օր մէսադէն պատիս :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Աս շունչաւորդի ախճիկը սէպէ ծառքըդ

մէնծցած է, աղէկ կիսես օր, Պէյողլուի մէնծ տրպատունէն տիլաօման առնելին ետկը, Ֆըրանքարզ մարապիսներու Բանկալթի արպացը թամամ էրկու տարի կնաց տէ անանկ ֆրանկ սրգնա մը սորվեցաւ, անանկ ջաթը ջաթը կարդալ, կրել, խօրաթել մը սորվեցաւ քի, սանկընա պէս իմ տէյէն Ֆըրանքարզը, էսվօպայի մէջ տարիներով կուէնները կէցալը պէլէ մատ կը խածնէ տէ ծօթն ալ պէրանը կը միայ :

ՕՂԱԲԵՐ. — Էյ փէ՛ք աղէկ կիսէմ նէ, հաթտա, անցածները տէղ մը խօսք կ'ըլլար կոր տէ, վուսումնական, հէմ ալ, խառնըեառըն շափխալը մուշին մէկը ըստ քի, աս աղձիկը թէքմիլ Բառամզոյին մէջը իրէք հատ մէնխալէ քրանքարզ ճա կիսցող կայ նէ՝ մէկն ալ Օղաբերին թոռը Առաքիան է տէյի :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Տուն հիմա ատիկա ձգէ տէ, պանին սօնը մտիկ ըրէ : Բաելին իքէն, աս աղձիկը ձգայինս օտք էլաւ ըսելով՝ սիւսերը տալով սիւրթիւկ սիւրթիւկ սօնախ նհսուելու հաւէսի մը ինկաս :

ՕՂԱԲԵՐ. — Պարէ փեսացնիդ ընտո՞ր պան է :

ատ ձղային ըսածնին ընտո՞ր պան է քի մերին վրան չիկայ : ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Իշտէ կէօյամ մէռաքի պէս խառախատա պան մըն է էղէր : Բաելն իքէն, տուն կ'ուղե՞ս քի օրին մէկն ալ հետ Ֆըրանքարզի տէլիխանըլ զարպիթ մը առնէ տէ տուն պէրէ :

ՕՂԱԲԵՐ. — Էյ հիմա խելքիս կուգայ :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Ո՞ս արձիկ առ մա՞րտը օվ է» տէյի հարցուցի նէ, — «Եահեա», աս մարդուը թէվաթուօյին մէջը ինծի տեսեր, քրանքարզնա խօրաթելս լսեր է տէ, խըյա՛խ հաւներ է, իլլէ քի քեզի պիտոք առնեմ, էյոր քի հարդ մարդ չէ՛ ըսեն նէ, իշտէ աս ըսելուվէ սովոր ամէնիդ ալ էնէլիկ կը հանեմ :

ՕՂԱԲԵՐ. — Օտկրտ պագնեմ հիմա տամլաներու կուգամ :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Ինչի կ'ուղե՞ս նէ էկուր, իշտէ պու պու ողը :

ՕՂԱԲԵՐ. — Բաել է քիմ հիմա ըլլայ պաոր ատ պանը :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Քա ինչո՞ւ լախըրաը չես հասկնար կոր, մէպէ քի էղած լմոցած պան է :

ՕՂԱԲԵՐ. — Պարէ փեսացնիդ ընտո՞ր պան է :

ԻԼԻՄԾՈՒԽԱ. — Հի՛չ ըսելք

չի կայ, տարիքը անձախ է ու սուն է ոսուն վերկուք կայ, ճերմը կոտիկ, խումուալի վրայ, պօյլու պօսլու, էլա աչուլներով, ճիվէլի, խօսող ինստացող ամա, պազի պէրնէն տաճակեվար փաս լախուսուններ կը հանէ կոր, իշտէ ատոր չի հաւանցայ:

07.ԱԲԵՐ.—Քաղօ ուր ինչ է :

ԻԼԻՄՈՆԻՍ.— Շէռ, կ'ըսէ, պօքումույէ կ'ըսէ ամա, մէջէր իսէ մարդուն մէնկը առեր էմ էղէր, չիւնքի ատոնք ֆրանքսըգծա էն էղեր տէ, «սիրականըս», «փէ՛ք աղէկ» ըսել է էղէր: Անկէց սօղբամ, ա՛լ տուներնիս տեղերնէս հազար պաներով լիցուց, պիրանք կ'առնէք:

07.ԱԲԵՐ.— Սուրբ Սկոթին է ամա, ճէնէզները ֆրանքըզըն պատոր կան տէ՝ ատոր կը պէլլէյնք կոր:

ԻԼԻՄՈՆԻՍ.— Քա սա ի՞նչ անլլման մարդ է էղեր:

07.ԱԲԵՐ.— Սնլլմանը անլլման է ամա, պատկուելին իրեք շարաթ էսկը՝ կնիկը առածին պէս մէմլէքէթը պատոր ատոնի: իշտէ սո պանը մնդի փէ՛ք ծանրը կուգայ կոր:

ԻԼԻՄՈՆԻՍ.— Քա տուք ալ լէպէթով իրաբու էտէւէ կացէք էկէր, արզունիդ հալէմնիդ կ'առնէք:

07.ԱԲԵՐ.— Ըսելը խօայ է ամա, քուրուկս, կարունին ո՞վ կը տիմանայ:

ԻԼԻՄՈՆԻՍ.— Մէմլէքէթը վով ունի:

07.ԱԲԵՐ.— Հարը, մարը, քուրեր, ախպարներ, ֆապրիքաներ, մալ միւլք, տուն տեղ պաներ ունի էղէր ամա, ֆալ-ճի ըլլալու էս գի՛ սոււտ է մի, իրա՞ւ է մի տէյի հասկնաս:

ԻԼԻՄՈՆԻՍ.— Էս ալ քեզի պան մը ըսի՞մ, պէտանի պէս աղձիկը հուսաս տեղը ճէպիտէլիկ սիւրթիւկի մը առալերնուուդ, պարէ թող անանկ խաչապաշտ ֆըրանքըզի մը հետ կարգուի տէ օր, արեւ, պօլութին, ճէմ ալ արքավութան պէս տեղեր պաներ տիմանայ:

ԻԼԻՄՈՆԻՍ.— Հարանիքնիդ երբ է:

07.ԱԲԵՐ.— Ի՞նչ պատը ըսեն, պան մը քի՛ եանիլն պանցը սաւմըշ, ճէմ ալ էրկութառափէն:

ԻԼԻՄՈՆԻՍ.— Խորի ժամանակ և սուրուին թարթուան ալ որդին մեր կրտսեր դաշնակիցները, քա՛ջ Հայեր, Հայաստա-

ԻՆՉԵՐ ՊԻՏԻ ԸՆԵՒՆՔ

*** ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԵՐՋԱՆԱՐ...

Ա՛խ սա պատերազմը վերջանար, երեք օր երեք գիշեր պահած ենք, կ'ըսէր Մ. Դէշիամթէր պիտի տամ կ'ըսէինք:

Ա՛խ սա պատերազմը լինար, մեղի չաքսորն, տունս տեղս ազգին պիտի կտակեմ, կ'ըսէինք...

— Կնիկ, համբերէ՛, աղօթէ քի հաշտութիւն ըլլայ, բրլանթի օգ մը, էլմասէ մասնի մը ճիտիս պարտքը ըլլայ...:

Պարոնը կ'ըսէր իր խօսեցեալին: — Ա՛ն, համբերութիւն, հոգիո, անգամ մը որ զինադադարը կնքուի, պիտի պատկուինք անմիջապէս:

— Զինադադարին լուրը առնեմ նէ վարափ շապիկով փող պիտի ելլամ...:

— Հաշտութիւն եղաւ ըսեն նէ խաչոր խելքիս պիտի գայ:

— Անգամ մը որ հաշտութիւն ըլլայ, Հայաստանը ճեզի պիտի տանք, կ'ըսէր Մր. Լոյտ ձօրձ:

— Ակուանիդ քի՛ մըն ալ որդին մեր կրտսեր դաշնակիցները, քա՛ջ Հայեր, Հայաստա-

նի մէկ ծայրէն միւսը ձեզի պահած ենք, կ'ըսէր Մ. Դէշիամթէր պիտի տամասո...:

— Եթէ Հայաստանը Հայոց չտանք, պար ապ տեղը այս պատերազմը մղուած պիտի ըլլայ, կ'ըսէր Մր. Ռէիլանն...:

— Հայերը ամէնէն մահացու մեղքը գործած կ'ըլլան, եթէ երկլայրեան մը անգամ կասկածին թէ արդեօք առանց... կիլիկիայի պիտի տրուի Հայաստանը, կը գոչէր Մ. Օրլանոս:

— Հայաստանին սահմանները պիտի ըլլան հիւսիսէն՝ Մեւ ծով և հարաւէն՝ Միջերկրական, արեւելքէն կասպից ծով ու արեւմուտքէն էնկիւրի, կ'ըսէին մեր բարեկամները...:

— Տամարներուս մէջ Հայուարիւն կայ, իմբն տէտէս Հայէկը, անոր համար Հայերը շատ կը սիրեմ, աշխանայիցէ՛ք, կը բացադանէ՛ք Մ. Վէնիդէլոս...:

— Անզիոյ բարլամէնախին ու Ֆրանսայի խորհրդարանին ձեղուանները վար իջան ծափե-

բէն, ամէն անգամ որ Հայ աղ-
գին վրայ ձտու մը խօսուեր...

— Ախ մէջ մը աս զինուո-
րութենէն աղատիք, կեանքին
յարդու պիտի գիտնամ, Տէրքո-
վի ջարով կերակուրը եփած
ըլլար նէ, թէսճիրէն զաւալլը
մօրուս գլուխը կ'անցնէի, գա-
ցած տեղերնիս ա'յնչափ ջուր
չկար որ շարաթիներ առաջ եկած
անձրեւէն փոսերու մէջ մնա-
ցած արթահիները կը խամէինք,
ոչսարի սիւրիի պէս իշնալով
անոնց վրայ . . . :

— Երկու շիթէն ցած կուգայ
կոր բոկով կոխ կը հանէի տու-
նը, հիրա տախտակիներուն, հո-
գերուն վրայ մնացի, մեզայ, ստ-
ասքերի լաթերը վրայէն նետեմ
նէ սէտիրին վրայ պառկելու
փառք պիտի տամ . . . :

— Տունս մտղազաս վրայ եր-
թայ աչք չունիմ, ա'խ չըշեն,
մինակ չոր կեանքերնիս աղա-
տենք . . . :

— Զինադադար ըլլայ նէ՝ ու-
նեցածնիս չանեցածնիս գետ-
նէն գտածի պէս երեւալու է
աչքերնուս . . . :

— Զինադադարին աւետիրը բե-
րողին, հինգ հաղար ոսկի պար-
գեւ կուտամ Աստուած վկայ:

— Ախ չաքսորեն մհղի, զա-
ւակներս կոփս ինէ չզատեն,

ձիտիս պարտքը ըլլայ եկեղեցի
մը շինելը . . . :

— Ուխտ ըրի, ոս պատերազ-
մէն ուլամէթով ելլանք նէ ա-
րարթբանս ազգին վրայ պիտի
գարձնեմ . . . :

— Փրկիչին նոր թեւ մը պիտի
շինեմ, փարաս չօգտէ նէ մու-
րալով գործը դլուխ պիտի հա-
նեմ . . . :

— Սաքէր դրաւեցաւ, խարսագ
եղաւ մեր թաղին պարոցը թէ-
մէլէն նոր մը շինելը ինէ գիտ-
էք, հէլէ մէյ մը հաշտութիւն
ըլլայ . . . :

— Զինադադար ըլլալուն պէս
որը ազդիկ մը պիտի տանեմ
կարգուիմ, պակա'ս ըլլայ գը-
րախօման ալ, տունը տեղն ալ:

— Հէլէ հաշտութիւն ըլլայ,
ամէ՛ն օր փախլավա, թավուք
կէօքսիւ, խատայիփ պիտի կը-
րեմ տուն, վախ վախ, վէսի-
քայի հաց ուտելէն խարիննծի-
դարձնաք . . . :

Սյադէս կ'ըսէլնք ու տակա-
ւին շատ խոստումներ կ'ըսէ-
ինք, բայց հիմա որ զինադա-
դար եղաւ . . .

— Ուր է, երեք օր երեք
գիշեր, զիյամեր պիտի տայիր,
պիրա մը խմցուր պարէ . . .

— Վա'զ անցիր պարար, տ-

աանկ զինադադար կ'ըլլայ . . . :

— Սի մեղի չաքսորեն, առու-
նըս տեղս ազգին պիտի կտա-
կեմ, կ'ըսէիր . . . :

— Ամէ՛ն մարդ խանե՛ր, ա-
քարթը մաննե՛ր անկեց պատե-
րազմին երեսէն, պատերազմը
անոնց եարամիշ եղաւ . . . :

— Ամմա Մ. Կուռսիկ, կ'ը-
սէիր քի հաշտութիւն ըլլայ նէ
բրլանթի օղ մը, էլմասէ մատ-
նի մը ճիտիս պարտքը ըլլայ,
տարիի մը անցաւ տահա չօփ
մը չըբրիր . . . :

— Կոփ'կ, փարան ծովը նե-
տել է այս սղութեանը էլմաս
տանկը, հէլէ մէյ մը հին գի-
ները գտնան . . . :

— Ախ, հոգիս, կ'ըսէիր որ
համբերեմ, զինադադար ըլլա-
լուն պէս պիտի պատկուինք ան-
միջապէս, ա'լ ո՞ր զինադադա-
րին կ'սպասենք . . .

— Սպասենք քիչ մըն ալ տ-
նուշս, ա'լ Հայաստանի մէջ
կ'ընենք հարսնիքնիս . . . :

— Ուր է վարտիք շապիկով
փողոց պիտի ելլայիր նէ . . .

— Հինգ տարուան մէջ տա-
կերնիս վրանիս բացուեցաւ ո՞ր
վարտիք շապիկով գուրս պի-
տի ելլամ . . . :

— Մր. Լօյտ ձօ՛րճ, Հայաս-
տանը խոստացաք նէ . . .

— Դուք Ամերիկային ինսու-

մակալութիւնը ուղեցիք, անոր
գուռը զարկէք . . . :

— Մ. Գլէմանսօ՛, ձեր կրտ-
սեր գայնակիցներն ենք նէ . . .

— Տէրութնիկ Մր. Ուխտ
նին հասկացեցիք . . . :

— Մր. Ուխտալ'ն, այս պա-
տերազմը ի թերեւ մղուած պի-
տի ըլլար եթէ Հայաստանը մե-
զի չարտէր նէ . . . :

— Տէրէճէն նայեցէք տղաքս,
տաքութիւնս քանիփ' իջեր է . . .
հէլէ մէյ մը քննիչները գտն,
նորերն ալ երթան . . . :

— Մ. Օրլանտո, Կիլիկիային
վրայ եթէ երկվայրեան մը կաս-
կածէինք՝ մահացու մեղքը գոր-
ծած կ'ըլլայինք նէ . . .

— Տղաքս, ես քաղաքակա-
նութեամբ չեմ զրադիր կոր հի-
մա . . . :


— Տէտէիդ տէտէն Հայ էր
նէ Մ. Վէնիգէլոս . . .

— Կէցէք պէտ եավրում, հէ-
լէ մէյ մը իզմիրի սա էֆէնե-
րուն գործը մարքենք . . . :

— Հապա տունիդ մաղազա-
յիդ վրայ աչք չանէիր, ա'խ,
չքեն մեղի, չոր կեանքերնիս
աղատենք, կ'ըսէիր. հիմա . . .
Ազգ, տուրքը տալ չես ուզեր
կոր նէ . . .

«Ապագային Գերման կիները պիտի ծնին։ Եւ այս ծնելիք զաւակները պիտի փոքրեն գերութեան լուծը եւ իր նակտին բռուած ամօրը պիտի սրբեն։»

(Քաղուած Ֆէ՛րէնպախի ժառէն)



— Անա՞ մեր նոր ռազմադաշտը...



— Օրիո՞րդ, թոյլ տուէք, հայրենիքի համար է.



— Ասո՞վ է որ տիկի'ն, պիտի տիկէ երազրաւենք Աղաս-Լորէնք։



— Չեր տղան ապագային ի՞նչ սիրնէք, Հինտէնպուրկ մը։



— Մեղք որ միայն աղջիկ զաւակ ունիք, — Ի՞նչ կ'ուզէք զիշերը այս ատեն։
Կիներու համար ալ պէտք է որ զին՝ Լորութիւնը պարտաւորի ըլլայ։

— Դումանանս հրամայեց...



ԲԺԻՇԿ

ՎԱՐԱՆ ՊԱԼԱՍԱՆ

ՄԻՒՆԻԽԻ ՀԱՄԱԼԱԱՐԱՆՆԵՆ



Նախկին օգնական-բժիշկ Յիմսընի քաղաքային հիմանանոցի ընդհանուր բրոֆ. Պառենիքն մանրէաբան-առողջաբան բրոֆ.


Մարտ Փօն Կրուպէնի։

Կը ԴԱՄՄԱՆՔ ականջի, թթի, կոկորդի, շնառական եւ արևան շրջանառութեան հիւանդութիւնները։

Բացի Կիբակիէ՛ ժամը 10—12 եւ 2—5։

ՆՈՐ ԴԱՐՄԱՆԱՑՈՒԽ Բերա, Թագիմ, Ֆրանս, հիւանդանոցին դէմ թի 33։

1914—1918Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԶԵԿՈՅՑ ՄԸ



ՍԻՆԱՅԻ ՃԱԿԱՏ. — ... Մեր կողմէ միայն ուղտ մը սպաննեցաւ. Ուրիշ կորուստ ցննիք.

— Դարակէօվը 100 տայ նէ, ևս ալ քառասուն փարա տաւ եմ, ինչու ինչ 20 սոկի կ'ուղեն կար. . . .

— Արարթը մանդ ազգին վրայ պիտի դարձնէիր, մինչդեռ երկու տրարթը ման ալ վրան աւելցուցիր նէ, պարէ աբսրդ թըմաներէն մէկուն թէմէլը դարձուր. . . .

— Աղջութեանը դարձնելը

ուղուրսուգութիւն է, մոթախա կը մեռնի մարդը, կ'սոեն, հէմ շատ փորձուած է ասիկա, անոր համար հիմա չպիտի դարձնեմ, ամա կատկ պիտի ընեմ:

— Փրկիչին նոր թեւ մը պիտի չինէիր նէ. . . .

— Եղայր, հազար սոկինոց չէնք մը հիմա 20,000ի կը նըս-

տի, մեղքը չէ, գեանէն ժողովեցի սա երկու փարաս, հեջէ մէջ մը առջի զիները գըտնան, չիմնիթօ է, խալաս է, թողլաց է, ինչ է նէ. . . Սէնէտ չտուի ես, կը շնունք օրմը. . . .

— Պարէ քանի մը թօփի խառա, բաթիսաքա զրկէ, զավալը զբներուն չորս կողմը բաց է. . . .

— Հինգ մէջիստինոց ֆրանսը բաթիսաքան 10-20 սոկի է այսօր, երկու զրուշնոցը արշաբ՝ 20-25 զրշ. է, ես առնեմ նէ դուք թող տալու չէք. . . .

— Գալոցը ախօրը դարձուցիք էին սոքէրները, թէմէլէն պիտի չինէիր նէ. . . .

— Գործցները գոցելու սեղ դպրոց պիտի չինէնք, չէք ամքնար պէ, աս ըստելիք խօսք է հիմա, ըսել է հսո տուն սեղ ըլլալ կ'ուղէք կոր, չայասոսն երթալու մէտք չունիք, դրաբոց, համալսարան ամէն բան հո՞ն, հո՞ն. . . .

Եւ միծ հանդանակութեան սոմարը ձեռքերնին՝ դուռնէ դուռ կը սրամի հանդանակիշ մարմինը, կոկորդը պատուելով. . .

— Սա ունեցածնիդ չունեցածնիդ զեանէն դաստի պէս երեւալու եր հիմա աչքերնուդ. . .

քչէն, աքսորէն նէ, առնեդ տեղդ, մալդ, միւլքդ ձեռքէդ առնէն նէ. . . .

— Զքեցին, չաքսորէցին տէ սօնուաքանութիւն սոնիք քաստր տալո՞ւ է, էն պազի անանկ նաֆախաներս կը բանէ կար քի քէչէք. . . մեղաց, մեղաց: Աս սուն օր երեսուս կուտան, դուք հսո մնացիք, դուք չաքսորուցիք, ձեզի չշարդեցին, ձեզի չթալւեցին, ձեր զաւակները ծով չի թափեցին, կնիկս քովս մնացեր է եղեր, անանկ էրէսի տալ մը քի սանքի մեղաք գործեցինք ողջ մնալով, մհձ խապահալի է եղեր մեռած շրպալս. . . .

— Պատերազմին կրնակէն միլիօն վաստիեր ես, նայինք աղջին ինչ պիտի տաս հանգաւ սակութեան. . .

— Ինչ պիտի տամ մը, ամեն ունեցածս պիտի տամ նայինք հառ մին ալ ինձի պէս պիտի ելլաց. . . անցաւոր աշխարհ, օր մը պիտի մեռնիմ, կը տակս ալ հարկաւ մէջտեղ պիտի ելլաց, ան տահն մատ պիտի իսածնեն, մեղացի պիտի գտն. . . .

Զինագաղաքը այնչափ չուտ մոցուց մեր տասապանքները ու զրկանքները որ ամէնէն ան-

մեղ ուխտերնիւս ալ յարգած
չունինք: Երբ զինուոր կ'եր-
թայի քոյլը Ամենափրկիչն
արծաթ սուրբ մը բերաւ, վրաս
պահելու համար: Երբ զինուո-
րութենէ ազատէի երկու սուր-
բով պիտի վերադարձնէի...:

ՍԵՐԱՑ ՔԵԶԵԱՆ

ՔԼԻՆԻՔ ՍԱՆԴՐԱԼ

Ա նոնք որ կ'ուզեն իին եւ նոր ֆրանկախտէն եւ ցեր-
մանիզութենէն արմատավէս բուժուիլ՝ թող զիմեն

Տ. Բ. ԽՈՇԽՈՇՈՒՆԻԻ
ԵՒ


Տ. Բ. ՊԱԼԵՐՃԵԱՆԻ

ԴԱՐՄԱՆԱՏՈՒՆՆԵՐՈՒՆ

որ հաստատուած են Բերա, Թօրատեանի ետև, Մէր-
թէպ փողոց թիւ 29, իսկ միւսը Գարաքէօյ «Այնալլ» ճա-
շարանին անկիւնը, թիւ 29, Ամէն օր առաւտնեն: մինչեւ
իրիկոն կը դարմանեն նին եւ նոր ֆրանկախտը եւ ցեր-
մանիզութիւնը, առանց զաւ պատճառելու, 606ի եւ 914ի
երակային ներարկութեներով. նոյնպէս կը դարմանէն մոր-
թաին եւ կամանց ծննդամիզական գործարաններու ա-
մէն տեսակ հիւանդութիւնները. վկայեալ աղքատներուն
միշտ ծրի: Բշ. եւ Ուր. օրերը օրերաթէօր բրօֆէսէօր,
ակրէմէ Սաստէտոն պէյ կը կատարէ ամէն տեսակ
գործողութիւններ.

Տարին անցած է ու տակաւին
Ղալաթիա պիտի երթամ, եսոր
գիւահարի պէս կուրծքիս վրայ
կը սեղմէի զանիկա ու կը դո-
ղայի որ կը կորսանցնեմ...:

ԶԵՆԻԹ



ԶԵՆԻԹ

ՈՉՈՎՅԱ

— Ինչ հիանալի ժամացյց է այս, սի-
րելի՞ս, կատարեալ պիծու մը,
— եւ իսկապէս ալ պիծու մըն է, ԶԵ-
ՆԻԹ ժամացյց մը, Արշակ նուիրեց,
— Կ'երենի զիստամբ նուիրած ըլլալու
է, որպէս զի ժամազրութիւններուն զինքը
շատ չսպասենեն:
— Զարածմէի ...

ՓՈՂ. ԷՌ

ՊԱՌԱԽՆԵՐՈՒ ՃՈՂՈՎԸ

ԿԸՐԼ ՍՔԱՌԻԹՆԵՐՈՒ ՀԱՐՑՈՎ ԿԸ ԶԲԱՇԻ

Հոռոմիկի հանրմ, մայր երեք
աղջիկներու և թօփ գարուի
խսէլիդէնձիոյէն, հարկ տե-
սաւ ժողովի հրաւիրել գուռ
դրացին, պայքարելու համար
Սալմաթօմբութի, Ալթը մէրմէ-
րի և թօփ գարուի մէջ ձարա-
կած կըրլ Աքտութ շարժումին
գէմ...:

Շատ մայրեր ու մեծ մայրիկ-
ներ որոշուած օրը եկան հա-
ւաքուեցան Հոռոմիկի հանրմի
«Ժիսավիրի» օտան, լսելու հա-
մար իր... զեկոյցը:

Հոռոմիկի հանրմ հարիւր ան-
գամ մը «Ի՞նչպէս եք աղէկ եք»
հարցուց և հարիւր անգամ մըն
ալ ինք պատասխանեց այս ու զ-
գութեամբ իրեն եղած հար-
ցումներուն և ընդհանուր հա-
մոլումը այն եղաւ որ փա՛ռը
Աստուծոյ ամ նրն ալ աղէկ են:

— Զեղի ասոնեղ տավէթ ը-
նելուս սէպէպը պիտի հարցնէք
քուրիկներս, մենք մա՞ր էնք
մի մար չենք, մեր չօճախները
ովիախէն գտանք մի մեր ձան
ձիյերին կասրն էն մի...:

— կը հարցունի՞ս Հոռոմիկ

հանրմ, մեր աշքին լուսն էն...

— Եյեր մա՞ր էնք նէ, իշտէ
կ'ըսեմ կոր ձեզի, վաղը մո-
խիքները պիտի ցանենք կլօխ-
նիս, ծառքերնւս ծանիդրուու
պիտի զարնենք ամա, փէ քոչ,
զաւակնիս ծառքէ պատր էլլայ ։
Աղջիկ զաւակը մօրմէն կը հար-
ցանէն, աղաքը հօրմէն ։ Եյեր
միր աղջիկներուն տուած ամէն
մէկ առորմէն աչքերնիս չո՛րու
րացած չնայինք նէ, շատ փիւշ-
ման պիտի ըլլանք, արտանին
մասծ պիտի ըլլանք...:

— Պայ խօսէ, Հոռոմիկի հա-
րմ, պա՛ց խօսէ, վրայ բերաւ
Օղարեր տուտու...:

— Պա՛ց խօսիմ. առջի օր
Հայկանուշու թէլէլլրաֆի տիրէկ
մը շալկած տուն բերաւ, պիտ-
ցայ քի կտոր կտոր պիտի ընկնք
տէ թավայի համար փատ պի-
տի թավայի հարցնէք առի քի-
տի ըլլայ. պալթան առի քի-
տի կտորէմ, «Ի՞նչ կ'ըսես մայրիկ,
կտորէմ, աղջիկն մայրին ձողն է» ։
ըսաւ, տափկա մերին ձողն է» ։

«Չո՞զ ինչ է», ըսի ։ Առոր թէ-

փէն կը ցատկին էղեր . . . նա-
յէ նայէ, մէջքերնին պիտի բա-
ցուի, մէկ թարավնին պիտի բա-
ցուարեն, ասխաթ պիտի մնան։
Մէկալ օր խոշոր կոր սած մը
բերաւ, գիտցայ քի եռվիտ
էղելու համար է, մէյէր ասի-
կա մէկ ծառքով պիտի նետեն
էղէր . . . նայէ, կլօխի մը գայ,
եա օտքին իյնայ, խրզ ասնեմ
ըսելն իբէն տամա՛րը փրթի,
ուրիէ ալ իձատ կ'ըսնէն, վով
է աս պաները սալբեցնողը, հիչ
ասոնց վրայ խելքը կլօխը մէկը
չիկայ։ Մութվախնիս, զէտէք
եա, թագանը բէք բարձր է,
թալանէն չորս հինգ խարբը
վար մէկ պատէն մէկալը գէմ
դիմաց տիրէք մը կայ քի, կի-
րակութները չհոտին տէյի հոն
կը գնենք, վէրափլէն մը կայ
քի անէլ հօն կ'ելլանք, երէկ
էք, նայեցայ քի Հայկանուշու
տա տիրէկնին վրայ էլէր է, եր-
կու թեւերուն մէջը տոհր է
տիրէկը, կլօխը, օտքերը հա-
գային մէջը կախուած ֆրբուա-
խի պէս կը դասնայ կոր...:

— Վո՞ւ մ'ըսէր, խելքու կը
դառնայ կոր...

— Բայ պայտի, խելքեցայ ը-
սելու էլէն վրան վազելու մէկ
էղու, թող չտաւտու քի բանեմ,

որշափ ձան ունի նէ ռթող մայր
արմուկներս զօրանան պիտի կը
պօռար կոր, արմուաները զօ-
րանան պիտի էղեր, է Առված
շընէ մէյ մը կլօխի դառնայ նէ
քարերուն վրայ պիտի իյնայ
բառա բառչա պիտի ըլլայ...:

— Աս պաները տարբուկն կը
սորվին կոր, մեր աղջիկները
ճանպամ զ պիտի ըլլան...:

— Քովս կանչեցի Հայկանու-
շը, աղէկ մը իսթինթաք ըլլի,
ինկիլիզնէ անուն մը տուու,
կրուլ, կըրլ սքավութ ըսաւ,
ի՞նչ ըսաւ, մէտք պիլէ չմաց,
ասոնցըն պիտի ըլլան էղէր.
չեկիկ պէս վուծուտ պիտի
ունենանք կ'ըսէ կոր, ինկիլի-
զնին չմաշիր աղջիկներուն պէտ-
ատ ֆրաւըխի պէս վուծուտնին-
եա'զ է էղէր, ասոնց պիտի հա-
յեցնեն էղէր, թեւերը ըսաւ,
նայէ հաւկիթ չիկայ ըսաւ, տ-
մէն թարափը հաւկիթ պիտի
ըլլայ էղէր...:

— Ամա իբաւ հաւկիթ պան-
է ասիկա...:

— Թեւերը հաւկիթ, պա-
ճախները հաւկիթ, կէօքոր, ո-
սուզները ամէն տեղ հաւկիթ
պիտի ըլլայ էղէր...:

— Բայթիձան պէօթէլ է ա-
սիկա թի ամէն թարափը հաւ-
կիթ ըլլայ...:

— Այսնարիա հելվասի կ'եւ փեն կոր քի մէկ պարտախ բիւրինձ ունիքն մէջը մէկ պարտախ հաւկիթ մէկ պարտախ ալ եալ կ'ուզէ... .

— Վուճուանին օմէ՞թ պիտի ընեն...

— Չուածե՞ղ պիտի ըլլամն...

— Զէ, ամէն թարագնէն տէմիրի պէս կարծր պիտի ըլլայ էզէր, հաւկիթ հաւկիթ տուրս պիտի իշնայ եղեր միտերը, սա վո՞ւր է՞լի հիվաններուն վուճուափն պէս...

— Մեզայ, փէնիվանութիւնն էր պակաս...

— Մայրիկ, Ամննափրկչէն Քանկալթի մը էլլալու համար արուն քրտինք կը մանաս կոր, ըստ, ուղուխող կը պանուի կոր սիրափիդ չարբնթները կը բրունէ կոր, դուն ալ մեզի պէս Կըրլը սքալութ ըլլայիր նէ տամօւ մը քրտինք չթափած խաղալով ինստալով կ'ելլայիր, ըստ, Նայէ մենք Ալէմասի պիտի էրթամնք քալելով կ'ելլայիր նէ մը շաբաթէն Քիւչիւր Զէքմէծէ, Բումէլի Գավագին ծարը... տասը սահաթ ալ քալենք Նէ յոնութիւննենք իմանար, քէֆէրնուս կուզայ, ըստ:

— Մախըն հա՛, թող չփտաս

Հոռոփիիկ համերմ, լեռը կը փախցնեն, ան թարագները փիւթիւն էշգըյա կայ...

— Էշգիյանները իրենցմէն կը վախնան էզէր Յթը Փէտայիլէր» կ'ըսեն էզէր: Աղջիկո, խորանի պէս, հարսի մոմի պէս վուճուտտ քիւթիւր պիտի գուճնեսը ըստի, ամէն աղջիկ հոգի կուտայ քի քուկին լուսերու պէս սուրաթդ ունենայ: Աղջիկո էտէի մէթ չընեմ ամմա հազարէն մէկ ստանկ աղուոր, ամէն ըսեր իրար բանած վուճուտտ ըլլար, արեւներուն տակը, թօղին տիւմանին տակը քէօմիւր պիտի դառնաս ըսի: Իսկի իիկին աղջիկները օսկոր էն, չօ'փ, սիվրիսէնէք, հէլէ մէյ մը քուկին լուսնկայ սուրաթդ ունենան, վարդի պէս միտերդ ունենան, նայէ ինստոր կը իննեթենան, հադինին կը դուզայ քի չաւրուին... Վազը մէկ կալ օր տուռներնիս ծառք պիտի առնեն խափիրը պիտի ընեն քեզի, ամմա ստանկ զօռով ինքինքնըդ դայիփցունես չիրինքինքնըդ դայիփցունես նէ մարդ չմօտենար: Մայր, ըստ, աղուորութիւնը միտին շատութեանը իլէ պամպակի պէս կակուդ ըլլալուն վրայ չէ, աղուորութիւնը ծու-

նի պէս ձերմակ, պիլլօրի պէս նազիկ տէրի ունենալուն մէջը չէ, հապա օսկորին վրայ՝ չմեռնելու չափ մը մինակ միս ձրգելու է էզէր, արեւներուն տակ խաշած, ըսելս ամօթ է, չէպէկին տակին պէս կարմիր ըրէնկ ունենայն է էզէր ասրլ աղուորութիւնը... :

— Քա վո՞վ է սո պանները սովրեցնողը, մութլախ միտքերնին զէնիրէմից ընող մը կայ...

— Տահան կայ, քուրիկներս, քանի գիշեր է նէ՛ բահամթ ունիմ նէ՛ քուն, փէք հօրն ալ բացուիլ չեմ ուղեր կոր, եանիյա օտքին տակը կոսոր կ'ընէ: Աղա՛տ, եանիյա սէրպէտ կ'ուզեն էզէր, օլիմպոսական օյիններ պիտի ըլլան էշէր Գուշափիի չայիրը, հոն պիտի երթան էզէր բէտմի կէշիմի կէշիմ ընեն, եա Պա'րիփարքը, Պատիրեարքը պէլէ անոնց ույժի էզէր է, ափէրիմ աղջիկները ըսէր է... : Մէնք ալ աղջիկ զաւակ էինք, մենք ալ ձանիլ էինք, ամմա մեղայ մեղայ քի տունին էշիկը պիտի էլլայինք, բէնձիրէէն կախուիլը պիտի պէտի ամօթ կը սէպէինք. հիմակ ուամն աղջիկները էլ ալէմին

առջեւ՝ բէսմի կէչիտ ընելու կ'ելլան կոր... : Աղջիկս, ըսի, տահա որչափ քի կարգին չիս, ամմա, անունդ կ'ելլայ, տունենիվեր, աղջիկ մը որչափ մօրը թեւերուն տակ ըլլայ նէ այնչափ վրան աղէկ կը խօրաթեն, անոր կէօրէ խամէթ կ'ելլայ... : Վո՞ւյ, էս էլ աս խօսքերը լսողը. կատուի պէս էրէսիսցակից, ինչ, վախնամ պիտի կարգէիր ինծի, ըստ, ատիկամիտքէլ չալը սիւփիւրկէյով աւէ՛, ըստ...

— Զվախնաման, նայիմ քի օրմին ալ աղէփ պաճայը սարմազնն...

— Հէմ փէք ուշ ալ չպիտի ըլլայ հա՛... : բերնէն փախցուց մարնամարզի տղոցը հետ մէկշանդան էղերը կ'ընեն էզէր, բիրնին ջուքերը վաղելով մէթը ըրաւ. տեսնաս մայրիկ ինչ ուժով թեւեր ունին, ինչ տէմիրիպի պէս օտքեր, ինչ վահանի պէս կէօքսեր...

— Քա վահանը ինչ է...

— Առջի պերան գիտցայ քի անուն է, մէյէր վահան կ'ըսեն էզէր քէօրփևկի պէս ուռած կէօքսին...

— Քա հա՛ էս տեսած էմ, Զիփթիկին պաղչան, անկէ՛

կ'անցնէինք կոր, հաթուա աղ-
ջիկս մէկտեղ էր, էրէօդ անդին
տարձուք բաի: Մինչեւ խաչա-
նին բաց, թեւերնին կէօքսեր-
նին բաց, բարակ մանխօ մը հա-
գեր են, թէք բարակ, զահմէթ
քաշեր են հագնելու... .

— Կ'ուզե՞ս մի քի տչքեր-
նին բացուի, վազը բռնուին,
իբրարու սիրտ տան, օր մըն ալ
քիթերնին կախած տուն գան,
իշխան չունին, օտան քաշուին,
ըան, մար էզիր տիմացիր, Աս-
ված սիրահարութինը տիւշմա-
նիս չցուցնէ, փէք գէշ բան է:

— Քա հապա մերինը, ծո-
վերու պէս մատկերը կտրած ի-
րիկուն մըն ալ տուն էկաւ տղպ-
րատունէն..., մինչեւ օտուը-
ները՝ կը համնէին, տեսնողը է-
տին կը գառնար իսպէնմըշ կ'ըլ-
լար. կ'ուզե՞ս մի քի աճէմ չայ-
նիի պէս էքսէն դուրս ինկած
չալի պէս մազի կտոր մը կլօ-
խը տիմացն էլլայ...

— Սատուածնիդ սիրէք, աս
մասները զո՞լ պերաւ մեր
կիւզէլիմ թօփխաբուն:

— Իշտէ ատիկա համինալու է,
առեն չանցած պան մը ընելու
համար է քի ձեզի կանչեցի
քուրիկներս: Պէյոզլուի մա-
տամները, լիկա է ինչ խարա-

խաթասի է, անոնք էն էղեր
աս բաները սովորեցնել տուողը
կազէթանշաւան մէջ ալ մէթ ը-
րեր էն կրոլը սքալութը, ըլ-
քավութները Մաթուս աղային
պէս օխտը հարուր տարի կ'ապ-
րին էղեր...

— Սաչափ մէթ կ'ընեն կոր
նէ իրենց աղջիկները թող ըւ-
լան...

— Պէյոզլուն Պէյոզլու է
թօփխաբուն ալ թօփխաբուն,
Պէյոզլուին մէջ ինչ կուզին նէ
թող ընեն, մեզի թող չտպին,
զէյլը տառեղ ալ Սոթոմդումոր
պիտի գառնար...

— Հիմա՝ կը համինամ կոր,
նայէ, նայէ բան մըն ալ չըստու
քեզի շո՞ւն: Վարդանուշ՝ խուր
շինի րէնկ սաւաշպուր առնել
տուաւ, էֆլաթօն մանտիլ մը,
մէջքի թօխոս մը, տպրատունի
բրօստէլա պիտոի ըլլայ զայէր
ըսի, էրէկ տպրատունէն դալուն
ձիտերս վաթթուեցաւ, քու-
զում մայրիկ ծունկէս վեր բան-
թալօն մը պիտի կարես ասկէ,
ըստու, մինչեւ ծունկս ըէշ մը,
շափխայի պիչչոմ թէնթէ մը,
մանտիլն ալ ձիտիս պիտի կա-
պեմ... : Աս է մէր տպրատու-
նին «համագետու» ըստու, ետ-
նիյա մէր տաչափ տանուան

գիտցած բրօստէլան: Ի՞նչ աճա-
յիպ բան, ըսի, մէյէր ինչեր
կայ էղեր տէ չիտէինք... :

— Վազը չիտակ տպրատուն
կ'երթանք, մնած ծաներնիս կը
հանենք, քօքարուղ շտիւայով
մատմաղել մը կը տեսնամ կոր,

սոր վարժուհն կ'երեւայ քի ա-
սիկա է, մէյ մը թող չնորհքով
քարչօն մը կապէ նայինք... :

Բոքնափիկ բան մը չէ նէ ձեռքէն
կը բռնենք դուրս կը նետենք:

Կօրէլ է կրոլը է ի՞նչ խարնախ-
ափ է, խե՛րը կ'անիծենք, չենք
ուզեր տառանկ այլբրի մատա-
ներ: Զէլէ մէյմը տեսնանք ատ
կինկային մատամները, աւելին
կօթովը դուրս կը նետենք թող

օտք չկոփնեն աստեղաւանքը,

մազերնին սանկ ծառուըներնուս

մէջը կ'առնենք տէ տոպածի պէս

օլոր օլոր կը բերենք գետինը...

Այս հասատ որոշումով հե-
տեւեալ օրն իսկ խմբովին գա-
ցին վարժարան: Անոելի իրա-
րանյում կար:

— Հըշէջ վա՛շտ, պատրա՛ստ:

— Ազատարարնե՛ր, պատու-
նաներուն տա՛կ...

— Զրշէջ վա՛շտ, պատրա՛ստ:

— Վա ի՞նչ կայ տնտեսունի:

— Կրա՛կ կայ, հրաման կու-

րայ կոր... :

— Վո՞ւ, չօճուիները վա՞լք
են... :

— Վե՛րը, դպրոցը կը բռնկի
կոր... :

Կիները լեղապատառ կ'սկսին
աղաղակիլ.

— Վա՛խ եավրում, Աշխէնս
Հայկանո՞ւշս, Վարդանո՞յշս,
Սիրաբինս, Լուսարփինս, Եան-
կըն վա՛՛ր, մահալէին թու-
լումպային խապարտուի՞ք, ճան
գուրթարան եօ՞ք մը, տպրա-
տունը կ'երի կոր... :

Օրիորդ մը կ'երեւայ, մէն-
չեւ ծունկը ձիզմէ հապած, ձեռ-
քը խարադրան, պօէրական գու-
խարկ մը գլուխը... :

— Խոկիլիզին էթվային էկէր
է, նա քօմանասնը:

— Թուզում քօման տան, օտ-
քերդ պագնե՞նք, չօճիները... :

— Ո՞վ կ'ուզէք տիկիններ... :

— Աման կրակ կայ, չօճին-
երը վերն էն էղեր, ալէֆնե-
րուն մէջը:

— Քա ի՞նչ կեցէր էնք, սար-
նիձէն ձուր բերենք, մարդ-
մարդասանկ չի կայ:

— Զօճուիներուն ձանը չէ
կայ, գիշերը գէշ գէշ էրազներ
տեսայ, արեւելերու կար Շա-
քէս քիշւ պատր տեսնամ, վե՛ր
վազինք, վե՛ր... :

—Ուր կ'երթաք, ամկիններ, բընթըները բանեց . . . , հրամանափողի լինչ կ'սուտիք միւսիւ :
Կ'ընենք, կըրլ Աքառութիզմի մէջ նախատեսուած է այս պարագան ալ : Կրակ չկայ : Եթէ օր մը հրդեհ ծագի իրենց տանը մէջ, ինչպէս պէտք է մարեն կամ ինչպէս պէտք է ազատեն իրենց կեանքը, ամկա է որ կ'ուսուցանեմ . . .

— Հէ, ըսել է քի սուտոտամէտէ էր կրակը . . .

— Բայց անշուշտ :

— Հա՛, կրակ օյինի խաղացեր էն, է փառք քեզ Ասված, ամմա միւսիւ չիտես ո՛րչափ դող էլանք, նայէ սիրտիս չար-

բընթըները բանեց . . . , հրամանափողի լինչ կ'սուտիք միւսիւ :
— Վարժուհին եմ . . .

Ամէնքը ապուշ կարած երեսը կը նային :

ՀՈՌՈՓԻԼ ՀԱՆՐԱՄ.—Աֆ կ'ընես օրիորդ, քեզի ինկիլզի զապիթ գիտցանք : Քալեցէք էրթանք . . .

ՃԱՄԲԱՆ :

— Հոսուփիկ հանրմ, ինչ բարի . . .

— Ինչ պիտի ըսեմ, վազը չայասոան էրթանք նէ իշտէմբը աղջիկներն ալ թասլըները պիտի ըլլան . . . :

Ե. ԹՈՂԱՑԵԱՆ.

ՀԱ ՖԵՏԵՐԱԼ

ԱՊԱՀՈՎՍԴԻԱԿԱՆ ԱՆԱՆԻՒՆ ԲՆԿԵՑՈՒԹԻՒՆ

Հաստատեալ 1881ին Ցիւրիիի մէջ (Զուցերիա)

ԵՐԱԾԽԱԾԻՐՈՒԹԵԱՆ ԳՈՒՄԱՐ 35,000,000 ՖՐԱՆՔ

Ընկերութիւնը կ'ընդունի ծովային ամէն տեսակ ապահովագործիները, իսկա շահաւէտ պայմաններով, ըլլայ Օսմ. ոսկիով, ըլլայ քրանքով:

Դիմել առ լնդի. զործակալ՝ Պառճիկ Ասուտածատու,

23, Գաթրըն օղը խան, Պոլիս.

ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԱԹԻՍԹԻՔ

ՀՐԵԵՐԵՆ (ՀԻՆՔ).— Կը խօսին երկինքի Աստուածը, Քրիստոսը և անսոյ աղջանեակները :

ՀՐԵԵՐԵՆ (Նորք).— Կը խօսին սովորութ Աստուածը, Քրիստոսը և իրենց արբանեակները :

ԹՐԱՅԻՆԵՐԵՆ.— Կը խօսին բոլոր զարգացածները և սուզնոց հորիզոնականուհիները :

ԻՏԱԼԻԵՐԵՆ.— Կը խօսին բոլոր նկարիչ, արձանագործ և միւզիւսիկները :

ԱՆԳԼԻԵՐԵՆ.— Կը խօսին Ատլանտեանի բոլոր նաւատախները, Ասքրիկէի և Ասիոյ մէկ երրորդը, Ամերիկայի երեք չորրորդը, իսկ Աւստրալիան ամբողջ :

ԴԵՐՄԱՅԻՆԵՐԵՆ.— Կը խօսին գրքափոլ զործ ահանող բոլոր վաճառականները և ՅՈՒՆ վարտարիք ունեցող բոլոր թրքուհիները և միծ մաս մըն ալ Պոլտառներ :

ԱՆՏՐԻԵՐԵՆ.— Կը խօսին

Դանուբի բոլոր նաւատախները և Պոլսոյ աժաննոց հորիզոնականուհիները :

ՅՈՒՆԻԵՐԵՆ.— Կը խօսին Միջերկրականի զարտաները, չըրծակացէ երկիրներու բոլոր գինեպաններն ու պահանիները և Իգմիրի Հայոց մեծամասութիւնը :

ՊՈՎԼԿԱՐԵՐԵՆ.— Կը խօսին հար, աբեւելեան Եւրոպացի բոլոր զարգավաթձիներն ու սիւտաձիները :

ՄԵՐՎԵՐԵՆ.— Կը խօսին բոլոր զեսպանատանց զուսապանները :

ՌՈՒՄԱՅԻՆԵՐԵՆ.— Կը խօսին Պարքանի երկրորդ կարգի հորիզոնականուհիները :

ԹՈՒՐԵՐԵՆ.— Կը խօսին Թուրքիէն աւելի Հայերը :

ԶԻՆԵՐԵՆ ՃԱՐԱԿԻՆ. — Կը խօսին Զիներն իրենքն է ապահովագործ միանութիւնը :

ՀԱՅԵՐԵՆ.— Հայերը իրենք Ա. Զիներ և Պարմաները :

**ՊՈԼԵԽՃԻ ԷՐԱՆՈՍԻՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿԸ**

ԻՐ ՍԻՐՈՒՀԻՒՆ

Այ կը կրեմ կոր, կիսեմ տուն և կին,
Ֆախսդ առ ամպամ, խաղեմ և թևկին,
Հիշ մեկ պան մը չպիտի բառուիմ
Կ'օքսէ ինչուր իմ նեզմով կը մառուիմ:

Տուն եաման կին ևս, նիմ ալ ասաման,
Սուրարդ պիլոր, պօյդ կատաման,
Քաղուածքդ սուլքան, աշերդ ելու,
«Նալիմ» ըսողը կը կտնայ պես:

Հելէ առ լեզուդ, չորհալիք փարչան,
Մտիկ ընողին բուլցունի փաշան,
Հանելով մարդը տիմսէն իմանան
Կ'ըսն. «Ա՞ս է մի Հայկական Մանան»:

Տուն վան բաղամին խուռ կեօն և
Աս կըրածներս փրբան կեօնիւլու,
Ինկիլիզ, Թրանսորդ, Զին, Ճարոն, Թալիան,
Կ'ուզեն իմ սրբեն կեօլիւդ մեջ տալիան:

Ան կեօլիւդ մեջ իմ թեմիլ ծակ ու ծուկ
Եռվա սրեր են, հազար թիւրիւ ձուկ,
Քեֆալ, իւլիւթեր, փալամուս, բալիան,
Միրսէն այս բառէ Հայկական պանիան:


Ամեն մարդ կ'ուզեր օգտուիլ կեօլեդ,
Տուն մինակ առ իր պալլիսնի ենօլեդ,
Օլքաս նետեցի... աղեկը կիսես,
Այս առ ձուկերը պըռնեցին իիրէս:

Աս նետուածքն եր, իլիւսի կիրսի,
Վախմամ իմ օլքաս նուրին մեջ փրսի,
Ալ ազատուելիք փնիրուեմ չարէ,
Խուտերս հատա, տուն կրսի պարէ:

Կեօլը բուկդ է, ձուկերը բուկդ են
Աստար եղիյեր շաս է ա՛լ, կ'օգսեն.
Ազատ օլքաս միտիային պերնեն,
Պալլիսնի խրսմին խօսքը կը պըռնեն:

— Մեյ մին ալ ատանկ, սրխ, ժեմար տեղեր,
Վալլանի իմանիմ օլքաս չեմ նետեր.
Ճեվասդ դրկէ, պէիլիլմ նեզ նոս
Մնամ սիրողդ, քունն էրանու:

Բնորբնակեց՝ ԷՇՔ-ՄԻՄԹՆ



ՆԱ. — Ահ, աղօւ՛րս, ո՞քան կը սիրեմ բեզի, զուն իմ սիրտս գողցար-
նե. — Իրամ... (Մեկուսի). Մինակ սիրտդ...

ԵՐՈՒԱՆԴ ՓՈՐԹՈՒԿԱԼ

(COMMISSAIRE-PRISEUR)

ԲԵՐԱ. ՄԵՇ ՓՈՂՈՑ ԹԻՒ 78

Բարատարություն աբարիմանին տակ

(Հերէն դեսպանատան կից)

ԳՆՈՒՄ ԵՒ ՎԱԼԱՍՈՒԵՄ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԿԱՐԱՍԻՆԵՐՈՒ
ՄԱՔՅՈՅՑԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ

Ա. Մ Պ Ա. Լ. Ջ.

ԿԱՐԱՍԻՒՄ ՓՈԽԱԴՐՈՒԹԻՒՆ

Է. Բ Ս Բ Է. Բ Թ Ի Զ.

ԱՌԱՋԲԻ ԵՒ ՄԻՈԿ ԱՃՈՒՐԻՒ ՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

ՎԱՀԱՌԱՏՈՒՆԸ Կ'ԸՆԴՈՒՆԻ

ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԱՌԱՋԿԱՆԵՐ, ԶՈՐՍ ԿԲ ԾԱԽԵ
ԿԱՄ ԱՃՈՒՐԻՒ ԿԲ ԴԱԼ ՓՈՒՐ ԳՈՄԻՄԵՈՆՎ, ՄԾ

ԱՐԱԳՈՒԹԻՒՆ, ԳԱԼՏՆԱՊԱՀՈՒԹԻՒՆ

ԴՐԱՄԱԿԱՆ ԵՐԱՇԽԱՌՈՐՈՒԹԻՒՆ

ԿԱՄՈՒՐՁԵՆ ՎՈՍՓՈՐ

ԻՆՉ ԿԱՆՑՆԻ ԿԸ ԴԱՌՆԱՅ

Ժամը 5 է .

Ծոգենաւը կասմուղջէն կ'ելւայ, մինչեւ Ռումէլի Գավաքաղիտի երթայ, ամէն մէկ նաւատմատոյց հանդիպելով : Ծոգենաւին մէջ՝ կայսերուն վրայ մինակ մարդ չկայ, ասա թէ ոչ ամէն կողմէ լցուած, խճողուած է, ամէն ոք շնչարգելութեան մատնուած է, և շատ անպատշաճ նմանութիւն կ'ըլլայ այս վիճակը բազգատուն նարովիէն եկած աղած ձուկի սուփերուն հետ : Ուր այս իրարու վրայ դիզուած ձուկերուն կարգապաշտութիւնը և ուր այս շողենաւերուն անկանոնութիւնը . . . :

Քանի մը թեւ իրենց արմուղէն բաժնի մը զոյգուտք ճմրուելէ վերջ՝ շողենաւը կը հասնի Պէշիկթշ : Մաս մը ժողովուրդ և իրենց հոլմանցին կրթնած էֆէնտինը խօսելէն դուրս կ'ելլամն . . .

— էֆէնտիմ այլը նէ զէման չքրյօր . . .

— ձումասա՛ իրթէսի կիւսիւ տաղբրտնուք . . .

— էվդափ նէզարէթինին եաւլուսը խիթամ պուլտուն մը էֆէնտիմ . . .

— եաքընտա պիթէր էֆէնտիմ . . .

— Տավանրդնէ օլտու էֆէնտիմ . . .

— Տէվամ իսիլոր, շիմուք քեաթիսկի Ասլիյէ եաթըրմը շիարասը, հալ պու քի իւչ շահու իւէ իսպատ իտիյօրը քի շափսէն միւրածաաթ իթուիլսէ «Օ՞ն փարա վէրսէմատիշէ հայքըրաը եիւզիւմէ . . .

Ծոգենաւը Օրթաքէօյ կը հասնի : Հարէմ-Աալաճաքի սուներուն պէս մէկ կողմին ծուած հասակով մէկը որ պարզապէս Արիկ Մուպահեաճեանն է խորհրդագաւոր ձեւով մը հակած է բարեկամի մը ականջին, մէկ ձեռքովը կը խաղայ մօրուքին հետ և միւս ձեռքովը փլած է հովանոցին վրայ, որուն տուած է իր ամրով ոյժը, այսինքն

100 քիթ ծանրութիւն մը . . .

— Կարելի՛ բան չէ էֆէնտիմ ,

կա՛մ Սահմանադրութիւնը զույթիւնը ունի կամ գաղրած է : Ա . Պատրիարքը այս մասին բա-

նաւոր դիտողութիւն մը ըրաւ : Վարչութիւնը բան մը կ'ըսէ կոր, էֆէնտիմ, տարբէ որոշ գումա՞ր մը ընենք որ ամէնուն ալ պարաւորիչ ըլլայ թէ ընկերային վիճակի համեմատ աւելնայ կամ պակսի, լո՛ւն խընդիրը ասիկա է . . .

— Ապահովութեան ինդիրը Ի՞նչ ջուրի վրայ է . . .

— Իրար կ'ուտեն կոր . . . ցաւալին հոն է որ արայա կիտէնք մենք կ'ըլլանք կոր . . .

— Մինեօր Պօխօրաչի Շրմէնտրդէր նա՞որդ . . .

— Օն պիտ պուչուք, ազշամ իւսթիւ քալքար պիրազ . . .

— Ռուպի՛ տէմէղի պէշ քուրուշա, պայիր թուրբուն ունտուզ . . .

— Եավա՛շ սինեօր իւսթիւմէ սիւրիւեօրալն, չէ՛ք շու պարքլարը . . .

— Ուզուրատուզ օպլու ուզուրատուզ էլլինին ձէպիմտէ նէ իշի վա՛ր . . .

— Հրեայ կարուհի աղջիկներ, խնդալով խաղալով կը խառնուին ժողովուրդին, ամէնուն ալ ժաղալով և չտեսնալու բե-

րելով իրենց չորս կողմին վրայ գանձնակ ածող անառակ ձեռք քերը . . .

Ծոգենաւը կը համուկալի Գուրու Զէշմէ . Խումքը մը ճամա բորդ ալ այստեղ կը պարապուի . — Կոմիտաս երգչախումբը պիտի երգէ այս կիրակի . . .

— Ծ' էրէկ ո՞վ էր քալինդ . մէկը խածեր էր, լեռ կ'ելլամք կոր . . .

— Իստո՞ր պատաստ էր . . .

— Քանի՞ խութի պօյա պարպած էր էրէսին . . .

— Ապո՞ւշ, Ամասիայի խընծառի պէս կարմիրները զեսին կը կաթէ, պօյա մօյա չի քսեր, էփթալիա՞ղ գիտցար, մեղքը չէ՞ փարացիդ ծո ատ հոսածին կը կերցնես կոր, չըսեմ ըսի, քիթիդ կը ինդայ կոր, հաղա՛ր բալիքարիայի հետ է . . .

Ծոգենաւը Արմաւուաքէօյի նաւամատոյցը կը նետէ պարանը . . .

— Ուսթա Եօրկի՛, քօրքարըմ պու սէնէ տէ չիլէնկէր պօսդուլուտ . . .

— Ամմա տիւն պիր քէ՛ք սիւրափիք աքինթիտա, նէ լաւթէնալար, նէ մանուլինէր, նէ իձկիէր, նէ մէղէլէր, տի՞ւզ մի իսթէրսին, մասթիքա՞մ մի,

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ



ՊԱՌԴԱԿԻ ԿԱՋՄՍՆԻ. — Քաւսոն տարիէ ի վեր պանդոկներու մէջ ծառայեմ, ասանկ բան չէի տեսած... Ահա՞ թէ ինչ ըստ է պատերազմը, էրիկ մարդիկ պականեցան, եւ մէկ մարդուն չորս կին կ'իյնայ կոր այս ճաշով... Մեղայ, մեղայ, ինչ օրերու նասանք.

— Կէսիլ սալալիս, զէթէն, սարտէլլա՛, օլէս օլէս...

— Մարտի՛կ, էրէկ զիշեր կազմնօներուն էտեւի վերանէն տուն տեղ եղանք չորս հագի... գետինին խո՛զը քա՛րը խուշթիւյիւ չիթէ երեւցաւ...

— Միւսիւ Հա՛յլ, Հայ և Յոյն եղբայրակցական սուտրէն պիտի ըլլա՞յ այս կիրակի...

— Շաբաթ օր Գողէճին մէջ Վեենեփիկի վահառականը ներկայացուցին Հայ օրիորդները, առջի շարաթ ալ Զարեբը Արքին աղան, մա՛տ խածինք եղբայր, առզա՞նկ, արտե՛ս, հանձա՛ր, չնո՞րհ, ամէն ի՞նչ թափեցին...

Ծոգէնտրը Պէտէքի առջեւ է.

— Ո՞ւ ար եռու իփ եռու րըմյոզ...

— Այ շէլ կօ դու կարարն :

— Ֆէլէլովֆ պէյ նէ տէրսին իշիրէ...

— Լահանա թուրչուսունա տէօնտիւ...

— Ալի Քէմալ պէյ, նէ հալտէ երդ...

— Քարամանըն քօյունը շիմտի չըքաղ օյունու...

Հիսարի նաւամասոյցը.

— Եկեղեցին շապիկները շատ հինցան եղբայր...

— Ամէն մարդ կանակի շատ պիկը կը մտմուայ կոր, զունալ եկեղեցին շապիկները տէրս կ'ընես...

— Հէմէն իրեք օխա մը իւժ իւֆէր բանեցի երէկ առաւու, ամէն մէկը՝ պակաս չըսեմ՝ հետմէն կէս օխա մը կուգար...

— Զմեսը չքաշուիր կոր եղբայր, չորս ամսուան մէջ ութեան սակի փայտ վասեր ենք, սոսկալի կը փէկ կոր... աղացը խաթեր համար նստեր ենք, Գուէճին մօտիկ ըլլան աէյի... Ծոգենաւը կանդ կ'առնէ Պօյաձրքէօյ.

— Արշալոյս Միութեան վէճը ի՞նչ եղաւ Վերջալոյս միութեան հետ... Գուէճը օրու կ'անդանկակցիք, կայծմէկ թէ Փայլակ միութեան :

— Գուէճ որուն կ'անդանկակցիք, կայծմէկ թէ Փայլակ միութեան :

— Շիտակը դեռ որոշում մը չենք տուած, նոր գիւղ եկանք:

— Խորհուրդ կուտամու Ժան միութեան կողմէ եկած ենք» բաժլով հրաւիրեր են որ անդամ գրուինք:

— Այս կիրակի ո՞ր պատուեցին պիտի գայ... Ա. Բ.

ՕԳՍԵՆԻՆ

[Ալիասլինի մահեն յետոյ]

Աօս պահարին եր սօխախին վերեն,
Առաջ մը տեսայ իջնալդ տերեն,
Կրթիսդ կախած հալըդ բերիքան
Մաղ ծառքըդ պըռնած պօս հուռի խօվան:

Ախ, ան ինչ բալուածք, ախ ան ինչ էտա,
Քեզ պէս սուրանին աշխարքը ֆէտա,
Մարդ պէտք է կիտնայ ժիշ մը իր տենկը
Հախար իս մեւցուց սուրարիդ պէճկը:

Զտիմանալով մօսեցայ սուսիկ,
Ըսի մեզ մերտնէ. «Տուր խօվան Լուսիկ»:
Տարցար չափեցիր, վերեն վար իս եսն,
Տուն աղ պախութեին՝ Օգսեն օլ տահան:

Էս ժիմ բանլըն խարիլին տիմաց
Ճիշ մեկ ատեն մը կրոնակ չեմ սրւած,
Աս ու աշենրուդ խրվլնըմներեն,
Ախ մը բաւեցիր բախ սիրտիս խորեն :

Հսեմ տէ կիտնաս, իշէ աս օրէն
Պահաստեն եղայ սելքախդ զօրէն,
Կիր կրելին ա՛լ չեմ առներ նեֆես
Մեկի նետեցի, կօնուկ, սիվրի թես:

Փօրուր բանքալօն, եեմենի, կօսի,
Հոգ չէ ժիմ —օրուն— նեֆես հօսի.
Էս մեզի համար բուդրեռու վրայ
Խօնախներ շինեն խալենով վիրայ:

Պաղերիք, աւարուան, բառանի խալայըին
Խուս բիւյի եաբախ, հեփ մեզի լայրին,
Կիր շինեն կուտամ, մըսթեդ չանցածը
Էս մեզի երբեք չեմ առներ ցածը:

ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԵ

Գրեց՝ ԷՇԵԿ-ՍԻՄՈՆ

Թրո ցունել կուտամ վիրա վերերեն
Կայ մը ինձի պէս սանկ նանան վերեն,
Առաջ մեկ հաս եր պալըսնի Օգսեն
Հիմակ ալ զուլու կիր կըրող կ'ըսեն:

Մազեր երկան, աբարտան եախա,
Բարեւ կը պըռնեն պէկնի, հեմ սախա,
Ճիտիս կապած էմ մելայեկ կրավար,
Էրք պիտուր ըլլաս դուն ինձի ավասդ:

Ինձի պէս մարդուն նազ նիսպէր մ'ըներ
Քեօլիդ էմ բուկին սախա հան ֆեներ,
Ինչ ժիմ ուզես նէ երկալահ կիւլիւմ.
Աչըս առած էմ, էն սօնը եօլիւմ:

Սուս հիւանդ կ'րլամ, տոն եկիր տերեւ
Ղարիպ օսախս նեօշի միտէւ,
Մուր, զրեսան ըլլամ ծմեռ զիւերուան
Տուն նեֆեսովդ տացունես հավան:

Էս կինով ըլլամ մեզէ բափքրփող
Տուն պէնզին եկիր լելեներ հանող
Էս շեքեր ըլլամ, տոն օքա կիւլիս,
Անուշներ շինենէդ, բիւրիս վէ բիւրիս:

Վեկիասըլ շատ պաև կ'անցունեմ մըսին,
Հրեսակ ըլլաս, նոզիս տոն առնես,
Էկու առ ինձի, բոլ տեսնայ պէմ
Քիմ տանակի տեղ պըռնած էմ խալեն:

Ալեմին խուկր սանիմ շատ հո՛զ են
Կ'օզէ, ժիմ կ'ըսեն. «Պահաստեղ Օգսեն»:
Թուղըս, խալեմս, մեզ կ'ըսեմ ֆէտայ
Էս մեզ չեմ բաւր երբեք ելվետայ:

Հող . ԷՇԵԿ ՍԻՄՈՆ

ԻՆՉԻ ԿԸ ԱՄԱՆԻՆ...

ԵՐԵՖ ՏՈՂՈՎ

Ա. ՊԱՏՐԻԱԲԻՔԻ.— Էտէւէս
մարդ մը կուգայ կոր, կարծեմ
քսակահատ է, նայինք ի՞նչ
պիտի ընէ...:

ՊԱՏՐ. ՓՈԽԱՆԱՐԴԻԾ.— Կե-
նալու խօսելու ժամանակ չու-
նիմ, Գում գափու կրակ կայ
կ'ըսեն կոր, չելայ Պատրիար-
քարանը ըլլայ...:

ԵՐՈՒԱՆԴԻՄԻ ՊԱՏՐ. ՓՈ-
ԽԱՆԱՐԴԻԾ.— «Ճուէտական մար
մնամարզի սկսելէս է վեր Մա-
րէշալ ժօֆորն պէս քալուածք
մը առած եմ, ֆառլի՞ն էք»:

ՍՏԵՓԱՆ ԳԱՐԱՆԱՆ.— «Եռ-
րէն սանձիս բռնեց»:

ՀԱՄԱՅՆԿ ԽՈՍՇՈՎԵԱՆ.—
«Երթամ խե՛րը անիծեմ ատ հե-
րիֆին»...:

ԴՈՒՐԵԱՆ ՄՐԲԱԶԱՆ.— (Եռ-
խաղ քաւութեան պէս գլուխը
ծուած) «Յիսուս խաչին վրայ
բարձրացած ժամանակ ինձի
ո՛րչափ կը նմանէր արդեօք»:

ՀԱՅԿ ԽՕՃԱՍՄԱՐԵԱՆ.— «Են-
ձի կ'ըսեն որ Տիրամօր պատ-

կերին առջեւ վառող մոմի մը
կը նմանիմ»...:

ԱԼԵՏԻՄ ՍՈՒՐԵԿՆԵԱՆ.— «Ե-
րէկ ասկէ անցնելուս ձրդան
մը գտայ»...:

ՏՕՔԻ. ԹՈՐԳՈՄԵԱՆ.— «Ե-
թէ ես ալ չըլլայի, այս ազգին
գործերը ի՞նչ պիտի ըլլային
Սատուած իմ»:

ՆԵՐՄԻՄ ՕՀԱՆԵԱՆ.— «Կա-
խաղանները չինել առւի, անկէ
կուգամ կոր, Ազգ. առոքք
չտուողները ամէնքն ալ հոն պի-
տի քաշե՞մ»:

ՊԱՐԳԵՒԻ ՓԱՓԱԶԵԱՆ.—
«Տիս'րը երեսփոխա՞նք, Ազգ.
պատկառելի ժողովս»...»

ԴԱՒԻԹ ՏԵՐ ՄՈՎԱՆԵՍԵԱՆ,
— «Եզդ հնդիրը հիսու կարե-
ւոր է, երկարօրէն ուսումնա-
սիրութեա՞ն, քննութեա՞ն,
զննութեա՞ն, բազդատութեա՞ն
և համեմատութեան կարօ՛տ է,
դաշե՞ք, ես հիմա կուգամ
կոր»:

ԲԻՒԶԱԴ ՔԵԶԵԱՆ.— «Ա-



ԱՄՈՒՍԻՆԸ. (Ծալրաթերթը դիտելով).— Սա պատկերին նայեցէք...
ինզն մարդը ինաւ ը կը կոտոշաւորուի կոր...
կը վժի՛՛՛. — Վայ զլսուղ... Մի՛ խնդար ուրիշին վրայ, որպէս զի դուն
խնդափիք ընսաւ.

մենքն ալ խայրսարդ, սապօղաւ
ըրեր են տպարանը, սապօղաւ ճ:

ՍԵՐԳԻՄ ԳՈԶՈՒՆԵԱՆ:

«Ժաղավուրբը շատ կ'օգտառի
կոր ժամանակի մէջ տուն ալ-
ւած խմբագրականներէս»:

ԱՐՏԱՇԵԿՄ ԳԱԼԻՓԱՐՃԵԱՆ:

«Կրոլ Արաւութները ինծի ծե-
ծեն պիտի եղեր, սա հեռուէն
եկող աղջիկը անսնցմէ կ'երի-
ւայ կոր, քիչ մը շատ քալչճօ:

ԺԻՐԱՅՐ ՇԻՐԱԿԱՅԻ — «Եյս
ձակատագիրը բնչ սեւ է Աս-
տուած...»:

ՄԵՍՐՈՊ ԵՊԻՄԻ. ՆԱՐՈՅԵԱՆ
— «Խոստովանիմ տուաշի Աս-
տուածոյ և տուաջի ձեր հարց և
եղբարք և...»:

ԻՆԾԵԿԵԱՆ ՄՐԲԱՋԱՆ. — Ե-
թէ մարդիկ լոեցին քարինը
աղջակեցին»:

ՎԱՀԱՆԾ. Վ. ՅԱԿՈԲԵԱՆ —
«Վախնամ յուղագրակառուու-
թեան չպիտի համանիմ»:

ԲՐՅՈՅ. ՅԱԿՈԲԵԱՆ. — (Խը բ-
րագապիտ ժողովուրդի Զայ-
նի) «Դիմուս թաղա՛ր մը ինկաւ
հիմա»:

ԱՍՐԳԻՄ ՄՐԵՆՅ — «Երթամ
հայիմին նայիմ թուղթին գի-
նը իշա՞ւ»:

Յ. Ճ. ԱԻՐՈՒՆԻ. — «Պիտի
տեմսուինը ձեզի հետ, բայց
տամնը չէ»:

ԿՈՊԵՌԵՆԻԿ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ:

— «Սա արէտնօթները ինծի
տայլին՝ Սեւ ծովէն Խաղաղա-
կան ովկեանոս բանեցնէի: —
Բաղան սէնեօ՛ր, պէս էրմէնի
օղու էրմէնէ իմ: = Աֆ էտէր-
ուունիզ, պէնզէթն ա'րաիմ:»

ՄԿՐՏԻՉ ՖՐԻՆԿԵԱՆ. — «Ո՛ր
կողմէ դասնաս վրագ պիտի
թափին, երեսնէն նայիլ չըլլար,
անպատճառ կը կախուին»:

ՄԻՀՐԱՆ ԿԵՍԱՐԵԱՆ. — «Օ-
մուզը կարճ չըլլա՛յ, աղէ՛կ չա-
փը տո»:

ՏՕՔԻ. ԴԱԼԻԹԵԱՆ. — «Ճամ-
բայ տուէ՛ք, դիւանագիտա-
կան ընդունելութեան մը հրա-
ւիրած եմ»:

ԳԱԲԻՆԻԿ ԻՆԾԻՃԵԱՆ. —
«Պատրա՛ստ եմ պայտն կրնաք
լուսանկար քաշել»:

ԵՐՈՒՄԵՐԻ ՇԻՐԻՆԵԱՆ. — Կե-
րակուրին մէջ հո՞տ մը կայ...:
ԼԵՒԹԻ ՍՍԱՄԹՃԵԱՆ. — «Պա-
տուհան բացէք եղբայր, սա ա-
ծուիը դիմու կը դարնէ»:

ՊԵՏՐՈՊ ԽՈՐՍՈՍԱՆՃԵԱՆ. —
«Տամնիքօթը օր է նատեր եմ,
չորս օր միաց փիլիճները ելլա-
լու»:

ԵՐՈՒՄԵՐԻ ԳԱՐԱԿԻՕՂԵԱՆ. —
«Հաւկէթ ուծեցի, փնտուցէք
կը գանաք»:

ԱՍՐԳԻՄ ԳԱՐԱԿԻՕՂԵԱՆ. —

ԱՄԱՄԱ հիմա ինծի պանեօն
դրաւ, չմի՛մ»...:

ԳՐԻԳՈՐ ՅԱԿՈԲԵԱՆ. — Տուր
առապանձի տուր, տուր»:

ԿԱՐԱՊԵՏ ՓԱՊՈՒՃՃԵԱՆ. —
«Գեանէն րան մը դասած չու-
նիմ»:

ՏՕՔԻ. ՃԵՎԱՀԻՐՃԵԱՆ. —

«Փա՛ռք քեզ Աստուած»:

ՏՕՔԻ. ԵՍՂՈՒՊԵԱՆ. — Ի՞նչ-
պէս է հայրիկը»:

ՏՕՔԻ. ՏԻՆԱՆԵԱՆ. — «Ակ-
նոցին ծայրէն կը տեսնամ կոր
բրածդ»:

ՏՕՔԻ. ԱԼԱՀՎԵՐՏԻՑԻ. — Եղ-
րայր, օթօմօպիկներուն տակը
պիտի մնանք»...:

ՏՕՔԻ. ԱՍՐԱՃԵԱՆ. — «Կա-
մաց քալեմ հիւանդ կայ»...:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄՈՍՏԻՋԵԱՆ.

— «Փառքի Բարձունս կ'ըսեն
կոր, քամբանան զարնելու է»:

ՏՕՔԻ. ԻՆԾԵԿԵԱՆ. — «Վա՛յ
սարսափիկ, չամուրին մէջը
կոփեցի»:

Ֆ. ՃԱՐԵԱՆ. — «Պօշ լափ
ախնէկմէմ», իշիմ գար»...:

ԵՐՈՒՄԵԿԵԱՆ. — «Ակուայիս ցա-
լէն չքննացայ աս գիշեր»:

ԱՐՇԱԿ ԱԼՊՈՅԱՃԵԱՆ. —

«Խանծի հո՞տ կայ»:

ՎԱՀԱՆԾ ԹՕՇԻԿԵԱՆ. — «Ցը-

տեսութիւն օրիորդ»: «Եղայր

փորի ցաւի դեղ մը գիտէ ք»:

ՅԱԿՈԲ Տէ՛ր ՅԱԿՈԲԵԱՆ. —

«Չտեսնալու մը բերեր»...:

ԵՐՈՒԱՆԴ ԹՈՂԱՅԵԱՆ. —

ԱԱՂԻԿՆԵՐ կարգեցն, աղէկ
փեսաներու տուի, ամէն բանէ
աշքս կուշտ է»...:

ԱՇՈՑ ՔԻՉԵԱՆ. — «Գին շո-

գենաւին համնէմ, Գոլէճէն
արձակուած են հիմա»...:

ՄԿՐՏԻՉ ԿԱՊՐՈՒԾ. — «Ըո՞ւ,

ժամը 10ը եկաւ, ուր է նէ
կ'երթիայ հիմայ, սա օրուան
համար խօսք տուաւ»...:

ԱԱՀԱԿ ՄԵԽԻԹԱՐԵԱՆ. — «Ան

զավալլուն ալ գործ մը գանամ»:

ԳՐԻԳՈՐ ՄԵԽԻԹԱՐԵԱՆ. —

«Ֆօթօկրաֆդ պատրաստ է, մե-
րաք մի ըներ»...:

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ. — «Աս օ-

գիէն րան մը չհամեցայ»...:

ԼԵՒԹԻ ՇԱՄԹՃԵԱՆ. — «Ի՞նչ է

կեանքը, խոշոր գէրօ՛ մը»...:

ՄԻՀՐԱՆ ՊԵԶԱՋԵԱՆ. — «Սի-

ֆօ՛ս մը կերայ, վրաս գլուխ

պէրպատ եղաւ»...:

ԳԱՄԻՔԻ ՇԻՐԻՆԵԱՆ. — «Եա-

խարարաց խորհուրդին կ'եր-

թամ կոր»...:

ԱՍՐԳԻՄ ԷՍՄԵՐԵԱՆ. — «Եյ

քէօ՛ր մըսըն պէտ, այազըմա

պասալը»...:



*** ԵՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՑԻՆ ***

ՏԻԿԻՆ ՀՈՌՈՓ.— Կը չնորհաւորեմ Պ. Կիրակոս, այս երկու նորածինն ալ ծե՞րն է... մէկ անգամէն երկու հատ...

Պ. Կիրակոս.— Ի հարկէ, տիկին, Պակասձներուն տեղը միմիայն այս կերպով կարելի է լցնել, եթէ պատերազմի միջոցին չկրցայ զինուորութեամբ հայրենիքին ծառայել, հիմա խաղաղութեան մէջ հայրենիքին կը ծառայեմ կոր՝ զոյզ զոյզ զաւակներ հասցնելով...

— Ապրէս, զաւակ, երանի եթէ ամէն մարդ թեզի պէս ընէր...



ՄԻՄՈՒՆ ԳԱՅԱԿԵՐԼԵՍՆ. — «Երամւ Բուանքարէլն շատ կը նըմանիմ...» :

ԱՅԻԿ ՄՈՒՊԱՀԵՍՏԵՍՆ. — «Ժյուռքը մէջերսիս, մարդ չիմանայ, մնձ զաղտնիք է» :

ՅԱԿՈԲ ԻՆԵՃԻՆԵՍՆ. — «Այս օրուան գասախօսութեան միք նիւթն է...» :

ԱՆՏՈՆ ՍԱԳԱԾԵՍՆ. — «Պիր չըրեկին վա՞ր մը...» :

ՅԱԿՈԲ ՊԱՀՐԻ. — «Եւ եւո խաղաղութեամբ զՏէր աղուշեսցուք ընկալ կեցոյ և ողորմեա, օրհնեա՛ Տէր...» :

ՊԻՆՈՆ ՏԵԿԻՐՄԵՆԵՃԵՍՆ. — «Աէն խոթէմէտէն օսանմասըն, պէնուէ վէրմէքտէն, վէրմէլիիիզ, հէլա՛ օլուուն, միլէթի իշիւն է միմիզտէն կէլէնի հարմալլըզ» :

ՅՈՎԱՓ ՏԵԿԻՐՄԵՆԵՃԵՍՆ. — «Տէրտ մի ընկր, դործ մը կը գտնանք, ըսէ վազը մեզի գայ» :

ՄԻՀՐԱՆ ՍՄԲԱՍԵՍՆ. — «Աշազանախ պիտի գայ, տուն երթամ» :

ՀՐԱՆԴ ԽԱՆ ՇԱՄՏԱՆԵՃԵՍՆ. — «Եիրին ըան մը կ'երեւայ կոր...» :

ՇԻՐՎԱՆԶԱԴԻ. — «Եւ ենա գան ամպերուն մէջին երեւառ Սքրահամին...» :

ՀՐԱԶԵՍՅ ՏԵԿ ՆԵՐՄԵՍԵՍՆ. —

— «Ամենայն սիրով, օրիորդ» : ՊԵՏՐՈՍ ԿՈՐԱՊԵՏԵՍՆ. — «Մաշա՛լամէն, նէրէտէսին պիրատէր, չօգտան պէրի կէօրտիցիւմ եօդ...» :

ՃԵՎԱՆ ՊԵՐՊԵՄԵՍՆ. — «Ո՞վ Տէր, զուն որ արեւը կեցուցիք և Յեսուք բանակը յաղթական հանեցիք, զուն որ կարմիր ծովվէն Մովսէսը անցուցիք...» :

ԳԱՅՆԻԿԻ ԱՏԻ. — «Պու ատամըն ունախինսէն պիր չէյ մննարնը զ մը...» :

ԳՐԻԳՈՐ ՅԵՐԱՅՈՅ. — «Ֆլ՛շ ուռայիշալ...» :

ՎԱԼԱՆԹԻՆ ԷՆՔԱՐԵՃԵՍՆ. — «Թողէք ամենայն աէվլէզ տիւշինաց և աղքատաց գան առ իս և ես յանկուցից զնոսա» :

ՄԵԼԻՔ. ՂԱԶԱՐԱՊԵՍՆ. —

«Զօպանհերուն փիւթիւն պօրուն ները փոխել կ'ուզէ, չէ նէ չորս թարափէն զիփիք պիտի վազէ» :

ԿԱ ԸՆԻ ակ մեզքը ձեր ճիռը» :

ԹՈԳԻՈՐ ՍՈՒԲԻԱՍԵՍՆ. —

«Ճա՞ն մը կլեցի. . .» :

ՀԱՃԻ ՄԱՐԱՒԻՔԻ ԻԲՐԱՆԱՌԱ-
ԵԱՆ. — «Ալէս զաշզավալ բէյ-
նիրիմիզ վար, վասարմա Ղայ-
նէրինին, սուճուզումուզ տա
ալէս...» :

ՄԻՄՈՒՆ ԽՈՐԷՆ. — «Օրիորդ»
Կուաղում ունեցա՛ւ, ինորիմ
գաւաթ մը ջուր...» :

ՆԱԽՊԱՏՏԵՍԵԱՆ .— «Մէրտք մի
ընէք , ես հիմա կ'երթամ կ'ա-
ղասիմ . . .» :

ՄՈՍԱԹԵԱՆ .— « 50,000 հո-
գիի քաւին տակով դրագանա» :

ՅԱԿՈԲ ՀԱԾԵԱՆ .— « Գէ՛շ
հարբուխ եղայ . . .» :

ՄՐԱՄ ձեխՄՊԻՒԾԵԱՆ .—
«Ճաշգ բրած ես . . .» :

ՅԱՐՈՒԹԻՒԽԻՆ ՊԻՒՐԻԽԻԾԵԱՆ .—
«Կախազանի վրայ քաւե-
լիք բանալ ընհա , հոգե չպլայ ,
կռնակդ կեցա՛ծ եմ . . .» :

ՅՈԿՈԲ ձեշՄԱՐՏՈՒՄՕՍԵԱՆ .—
«Հոգիս նեղացաւ , ես ալ
մէկս կը փնտուի կոր , եկուր
քիչ մը ուստինք . . .» :

ՄԻՐԱՅՑԵԼ ՇԱՄՄԱԱՆԾԵԱՆ .—
«Առամարտէս կը նեղութիւն . . .» :

ԵՆԵՎՔ ՄՐՄԷՆ .— «Մտադիր
եմ երթալ , թանկագին խոր-
հուրդներէս չըրկուին . . .» :

ԶԱՐԵՀ ՆԵՄՑԵԼ .— « Զգէ սս
պօշ մարդկը . . .» :

ՄԻՀՐԱՆ ՔԱԼԵՄՐԵԱՐԵԱՆ .—
«Փորը կը քշէ կոր նէ պէղ-
մութ տամ» :

ԲՐՈՅ . ՄՐՄԵՆՍԿ ԲԱՐՄԵՂ-
ԵԱՆ .— «Թժախտարար յոյս չի
կայ պարոն , ձեր հիւանդը ար-
դէն նողեւարք է» :

ՍՈՍԿԱԿ ԳԱԼՈՒԽՍ .— «Ե-
րաւ որ դուրսի խեղատքին նը

տեմաք նէ՝ հային պատառք
կոկորդնուող վար չիրթար» :

ՄԿՐՑԻՉ ՊՈՐԹԵԽԵԱՆ .—
«Ճողեւարքի և յորի ջահեր» :

ՏՕՔԴ ՈՒՉՈՒՆԵԱՆ .— «Աէ ,
միրտո շատ գէշ եղաւ , հիմայ
պիտի լամ . . .» :

ՄՐՃԵՐՈՒԽԻՆԻ ՄՐԲԱԶԱՆ .—
«Զգէ պէ ճանրմ , իր խաֆային
հաւակը է» :

ՏԻՐԱՆ ԿԻՒՄԻՒԾԿԻՐՑԱՆ .—
«Քիթէս իյնողը հաղար բար-
չա կ'ըլլայ . . .» :

ՏՕՔԴ ԶՈՐԴԵՐԵԱՆ .— «Անձ-
րեւը մինչեւ սոկրներս մտաւ :

ՏՕՔԴ ՊԱՀՋԱՆԻ ՆԵԱՆԵԱՆ .— «Փո-
ղցին բերանը՝ անցնող դարձո-
ւա ոյժի՞շ կ'ընեն կոր եղեր :

ԵՐՈՒԱՆԴ ԻՒԹԻԽԻԾԵԱՆ .—
«Ալույինմ պարէ . . .» :

ԵՐՈՒԱՆԴ ԱԷՄԵՐԾԵԱՆ .—
«Եածկէ՛ մարդ չտեմայ . . .» :

ԳԱՐԵԳԻՆ ԽՈՄՄՈՒՎԵԱՆ .—
«Թավու սու իշէր Ալահա

պագար» :

ԳԵՆԵԱՆ .— «Մտասմ , այ-
սոր ի՞նչ պիտի երեմ . . .» :

ԵՐՈՒԱՆԴ ԳՈԼԱՆԾԵԱՆ .—
«Թո՞յն առնեմ մը ինքինքն
ծովը նետեմ . . .» :

ՇՈՒՐՃ ՄԻՐԱԲԵԱՆ .— «Ե-
րես ալ ունիս բարեւ տալու» :

ՄԻՄԱՅ ՍՈՒՐԵԱՆ .— «Կեցի՛ր
հաւեւէդ համիմ» :

ՇԱՀՐԵՄԱՆ .— «Սա բածնե-
րուղ դան կը հաւասա՞ն կոր» :

ՓԱՅԼԱԿ ԳՈԼԱՆԾԵԱՆ .— «Աէր
կողմէն փախաւ . . .» :

ՄԻՔԱՅ ԵՐԱՅԻՆ .— «Երասի չու-
րուկ էք , բայչ կ'ընէք կոր» :

ՄՐԱՄ ԽՏՐԵԱՆ .— «Միտրս
չի գար կոր . . .» :

ՄՈԳՈՒԽԻԵԱՆ .— «Արակադ
քաշէ՛ , անափօր չկայ . . .» :

ԶՈՐԵՀ ՄԿՐԵԱՆ .— «Աչք մը
լներուու քովս պիտի գայ . . .» :

ՄՈՐԿՈՍ ՆԱԹԱՆԵԱՆ .— «Ան-
ուլու ժամանակ չունիմ , սա
օթօօպակին հետ մրցումի բրո-
նուած եմ» :

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԴԱՐԵԱՆ .—
«Թուրքանատա խաթունին լա-
փան պիրապիր եկաւ» :

ԵՐՈՒԱՆԴ ՊԵՅԱՀԱՆԾԵԱՆ .—
«Զախճախիչ ձառ մը պատրաս-
տած եմ . . .» :

ԱԻԵՏԻՍ ՍԱՐԳՖԵԱՆ .—
«Շա՛տ աղէկ , շա՛տ աղէկ , հի-
մա՛ կուդամ կոր» :

ՏՕՔԹ Թէ՛ՐԳԵԱՆ .— «Ի սէր
Առառուծոյ . . .» :

ՅԱՎՀ Ա.ՍՊԵՏ .— «Յանու

որինաց ձերակալուած էք . . .» :

ՄԿՐՑԻՉ ՊՈՐՏԵԶՊԱՆԵԱՆ .—
«Յուրաքիլը սկսմ բալթօ հագ-
նելու է . . .» :

ԼԵՅՈՒ ՓԱՓԱԶԵԱՆ .— «Քը-
լուի բանել կ'ըլլա՞յ ինձի . . .» :

ՄԵՒՐՈՒՄԵԱՆ .— «Երկիւղիւ-
մ հաւասով յառաջ մատիք» :

ԶԱՓԲԱՍ .— «Ախ , մէյ մըն
ալ տեմայի . . .» :

ԿԵՆԿ ՍԵՄԱՆ .— «Երեսի ջու-
րով սրկէ գնա՞ . . .» :

ՏՐԴԱԾ ՆԵԱՆԵԱՆ .— «Պար-
տէզին դուռնէն պիտի մանամ ,
պատուհանէն չըլլար . . .» :

ՈՍՐԻՄ ՄԱՐԱՀԻՏԵԱՆ .—
«Ի՞նչ պատահեր է . . .» :

ԿԱՅԱՎՈՐԵԱՅ .— «Իրաւ կ'ը-
սես , սոսկալի բան է . . .» :

ԱՇՈԾ ՄԱՍԱԹԵԱՅ .— «Կազ-
մական կանոնագրին մէջ նա-
խատեմուած է այդ պարագան :

ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍ .— «Ես գը-
նացի , ոչի՞նչ . . .» :

ՀՐԱԶԵՅ .— «Բերանս աճի
համ մը կայ . . .» :

ՀՐՈԵԴ ՍՑԵՓԱՆԵԱՆ .—
«Յայտնի չընեմ իրեն նայիլու» :

ՏԻԿԻՆ ՊԻՆՆԵԿԾԵԱՆ .—
«Տէ՛ր , անցու զայս բաժակս յի-
նէն . . .» :

ՏԻԿԻՆ ՔԵԱՄ .— «Պուրպը լր-
մացաւ , փէշէն հետ վալլ կը
բրեմ . . .» :

ՏԻԿԻՆ ԶԱՊԵԼ .— «Աս ի՞նչ
տաք է . . .» :

ՏԻԿԻՆ ԱՏՐԻԵԼ .— «Բայց ափ-



— Միշտ զիս պիտի սիրե՞ս:
— Միշտ... միշտ... միշտ...



սիւրու խօսքիր կ'ընէք կոր»:
Տիկին թօջ ֆէլէկեսն. —
«Այս՛, պիտի յիշեմ ձեզի...»:
Տիկին ՄԱՐԻ Ֆէլէկեսն. —
«Ծո՛ւռ մը իրեն նայեցայ...»:
Տիկին ԶԱՐՈՒՀԻ ԳՈԼԷՄ-
ՔԵՆԱՐԵՍՆ. — «ՈՒրոս զէշ եղաւ,
էթէրին պրուակը տո՛ւր...»:
ՕՐ. ՄԱՆՆԻԿ ՊէՐՊէՐԵՍՆ. —
«Կը ապասէմ, բայց չերիւար...»
ԱՐՃԱԿ ՔԻՒՐԲՃԵՍՆ. — «Ար-
թեմ...»:
ԱՐՏ. ԿՈՐԻՆԵՍՆ. — «Զար-
ժեր օրին՛րդ...»:
ՍԱՐԳԻՍ ՄԿՐԵՍՆ. — «Մի՛
պահուլսիր, տհոս'յ...»:
ՇԱՀԱԿԵ ԿԻՒՐՃԵՍՆ. — «Կ'ա-
մըջնամ կոր, ամի՞սքն ալ ինծի
կը նային...»:
ԵՐՈՒԺԱԿ ՏԵՐ ԱՆԴՐէՍԱ-
ԵՍՆ. — «Ամպի՛ս, հաւանեցայ»:
ՏԻԳՐԱՆ ԶՈՒՀԻՆ. — «Ասմոք
ալ մարդ են»:
ԱՐՃԱԿ ՊԱՊԻԿԵՍՆ. — «Պօշ-
խօսք...»:
ՊԵՏՐՈՍ ՆՇԱՆԵՍՆ. — «Տե-
ղոս պիտի բնեմ...»:
ԱՐԾՈՄ ՀԱԼԱԾԵՍՆ. — «Ամե-
նայն սիրով մօնչէո»:
ՅԱՎՀ. ՊԱՅԱՀԻԵՍՆ. — «Տը-
ղա՛ք աղմուկ մի հանէք»:
ԶԱՄՐԵԼՐԻՒՔԻՆ. — «Համեստ
աղջիկ մը գտնայի...»:

ՆՈՒՊԱՐ ԷՆՔՍԱՐՃԵՍՆ. —
«Հայուէ ծօ մէշէ՛, մէթալիք չեմ
տար»:
ԽԱՉԻԿ ԹՈՒՄԱՅԵՍՆ. — «Յա-
ւերս բանեց, տուն երթամ, ին-
ձի կուգայ քի Եքիզ պիտի ծը-
նիմ...»:
ԱՐԺԱՆԵՔ ՅՆՏԳԼԻՍՆ. — «Հի-
մա ձեռքէս փախու»:
ՏՕՔԹ. ԽԱՌԻՆՈՐՈՒԿԻ. —
«ՅԱՆԻ որ եկայ բշմկուած էք»:
ՏՕՔԹ. ՊՈԱՐՊՃԵՍՆ. — «Ու-
թը օրէն փիրիփաք...»:
ԲՐՅՈ. ՄԻՐԻ ՋԱՆՆԵՍՆ. — «Յա
մութվախօր տային աէ պարի
սալօն ընէի»:
ԳԱՐԵԳԻՆ ՆՇԱՆԵՍՆ. — «Յա»
ար քարել...»:
ԿՈՒԲԻՆԻԿ ՀԱՄԱՄՃԵՍՆ. —
«Պափօրլարը պաթմը»:
ԼԱԽՍՊՈՐՆԵՎՆ. — «ԵԲԹամ
առօրուան քօնդրագներըդրեմ»:
ՇԱՀԱԿ. — «Առչափ ծախքէ
կ'եւանք կոր ահճա, նայնք ինչ
պիտի բլայ...»:
ԱՐԱՏՈՒՆԻ. — «Բնկերնե՛ր,
Հայաստանը ձեզ է սպասում»:
ԳԱԲԻՆԻԿ ԱՍՏՈՒՄԵՍՈՍՈՒՐ
. — «Տըւմովի ձամբու պիտի
հանեմ, երթամ ափւմնին գր-
լուխը անցնիմ...»:
ԶԵՅՑՈՒՆԵՑԵՍՆ. — «Մէկ կող-
մին պիտի փիկմ համա...»:

ՄԻՀՐԱՆ ԵՒՐԻՆԵԱՆ .— Առարտոնայէ , Զէսիթ սապեղդ աշխար ըլքէ . . . :

ՄԻՍՍԱՅ ՄէրձիՄէկ .— «Հիմա՞ պիտի ճամփի՞մ . . . » :

ՅԱԿՈԲ ԶԻՆԱՐԵԱՆ .— « Աալէյերը ուր պահեմ . . . » :

ՀՐԱՆԴ ՊԱՊԱԵԱՆ .— « Դիմացէս գնայ , քարանպօլ կ'ըլլանք . . . » :

ՄԱՐԹԻՆ ՕՐԱԳԵԱՆ .— « Հիմա վզնոց կը պայթեցնեմ » :

ՄԱՐԹԻՆ ՅԱԿՈԲԵԱՆ .— « Աչքիս մէջը փոշի լիցուեցաւ » :

ԱԲՇԱԿ ՊԱՐԱԿԵՈՉԵԱՆ .— « Բարմար լիցի , ձեռքէս եկածին չափ . . . » :

ԱՏՈՄ ԵԱՐԱԱՆԵԱՆ .— « Ինձի հաւեցա՞ն . . . » :

ԱԲՇԱԿ ՊԱԼԱԹԻԱՐ .— « Զարժեր ասոնց վրայ խօսիլ . . . » :

ԱՐԻՍ ՇԱԼԱԱՆԵԱՆ (Թօղաթլը) .— « Փաթիրաը մի ընէք դուրս կը նետեմ . . . » :

ԼԻԽՈՒՆ ԽՏՏԵԱՆ .— « Գործ ունիմ , Հայտասանի քարտէսին մէջ սակիի հանքերը կը փնտում կար » :

Դալարիա . Գարամեօյ , Պոլաշանիին դիմաց ,
Քիչիք Մանուկեան խան , թիւ 6—7

ՖԿԱՅԵԱԼ ՎԱՍՏԱԲԱՆՔ ՄԻՍԱՔ ՊՈՅԱՃԵԱՆ (Նախալին անդամ Վերաբնիչ առեանի)

ԼԵՒՈՆ ՌԵՄԶԻ

ԿԸ ՍՏԱՆՉՆԵՆ

1.— Կրօնական , քաղաքական , առեւտրական , պատմական , եղենական գասեր .

ՈՒՆԻՒՆ

2.— Ունկնդրութեան եւ խորհրդակցութեան մասնաւոր ճիւղ .

3.— Խմբագրութիւն՝ առարկելիի , վերաբնիի , թեկանելի վրձ-

ուագրոց վերաբենալ գրուածոց .

4.— Հետապնդման ճիւղ՝ դատական , քաղաքական , ելմտա-

կան , զինուրական պաշտօնատանց .

5.— Հաշուակցելու պայմանական դրամական անձկութեան մէջ գտնուող անձանց դատական ժամփերը իրենք կը վժարեն .

RENDEZ-VOUS!

(Ա.Յափա)

Դրեց Յ. Ա.Լ.Փ.Ա.Բ

Հասկցա՞ք , չ՞ : Եւ արդէն կը սովորէիք .— Պարո՞ն մը և կի՞ն մը : Քիչ մը ֆլայ ունեցող մարզը անմիջապէս կը գուշակէ : Արդ , պարանը 25—40 տարեկան է , խոկ կինը . . . Առառուած իմ , ի՞նչ կ'ըսեմ . . . Քիչ մնաց անփափկատութիւն գործէք . . . Տեսարանը կ'անցնի՞ . . . Այս՝ պէտք է որ այս կէտը ուրոշեմ , ասու թէ ոչ ձեր թափառական երեւակայութիւնը , եթէ բանասակզծական է , անշապէս պիտի մտարեք վորորի « զեղածիծաղ » ափանք մը , վերջալուսային իրիկնամուտի մը պահուածն , ծառուերու տակը հաւկիթի կեղեւներ սփուռւած եւ իւղոս թուղթեր չորս կողմ : Իսկ եթէ երեւակայութիւնսիդ իրապաշտ է , անմիջապէս աչքին առջեւ պիտի բերէ կասկածելի փողոցի մը անկիւնը , կազի հոգեւարք լոյսերով , քարակ և սառն անձրեւ մը և կէս-մաշած կնկան կօշիկներ :

Կնկան կօշիկներ : Հաստ եթէ ձեր երեւակայութիւնը հանած-վարած է , անմիջապէս ձեզի պիտի լիշեցնէ առանձնասենակ մը , ծանր վարագոյնմերով քարոզուած լոյսերով . . . սեղանին վրայ քրիդանթեմի փունջ մը , անկիւնը անկազին մը . . . ելն . . . ելն . . . Բաց ա'չ , ձեր երեւակայութիւնը կը խարէ ձեղի , ոչ մին է ոչ ալ միւսը . . . Ո՞չ վասիրի գեղածիծաղ ափունք կայ մէջսեղ , ո՞չ հոգեւարք լապտեր , ո՞չ ալ քրիզանթէմի փունջ . . . Տեսարանը պարզ է , կը ներկայացնէ նախաղուուր սենեակ մը . Քայլուն ասայօսէ կարասիներ . Քանի մը արձանիկներ , թապլունիր , գորդեր : Եւ յետոյ նախանձելի պարնիր , ժաքէթով , վայելուչ , գուլպան ու փողկապի՝ assortis . բանթալօն չ թիւ , սեւ ու ձերմակ գիծերով , խնամուած ձեռքեր : Եւ անխուսափելի կինը ,

* * * ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄ * * *



— Ինչպէս համգար որ Սուրենը բռ ծիսրդ պիտի խնդր. ամուսնալու համար,

— Արամինան խնդրեց որ այ պօքսի դան չանձնիմ ա՛ր:

toilette-mode: Սենեակէն ներու լու, թող քիչ մը հոռը ըլլայ. . . Հանդարտեցէք, հանգստացէք, չեմ ուզեր ձեր վրայ ըլլանանալ . . . Սովորութիւնն չէ՝ (նեռուստին) և կը սպասեմ ձեր «քիչ մը հոռը» պիտի թողուք . . . Կի՞նը, դեմքի սիրուն տու մը բնելով. —

ՊԱՐՈՒՅՐ, շատ սիրայիր, շատ պատան. — Այս', այս' . . . : Հանցեցէք ձեր վաւալը . . . ձեր զըլլարին ալ . . . ձեզի անհանգիստ կ'ընէ. . . և զիս ա՛լ աւելի. . . ձեր հովանոցը . . . զրէք հո՞ն, անվիւնը . . . Եւ ձեր սա պօսն ձգեցէք զանարէին վրայ. (ժուտակալով) Շատ աղոսոր է ձեր պօսն, և մեզք պիտի ըլլար որ ձեզի քիչ մը շատ մօտենալով . . . ձմոթիկէի զայս. . . :

Կի՞նը, պյօշիկ հաւաշով մը

ՊԱՐՈՒՅՐ, իսկապէս շատ մօշիկցած. — Ի՞նչպէս, հեռանամ . . . (նեզին). Զէք ձգեր որ ձեզի գողիմ. . . Օ՞չ, ի՞նչ կ'ըսէք . . . Ի՞նչ, ինէ կը վախճառք կոր, այն ատեն ինչո՞ւ հոս եկաք. . . (բաղցրօնի). Մի՛, մի՛, կ'աղաշեմ, մի՛ այդպէս սարսափիք . . . ի՞նչ . . . ի՞նչ ըսիք . . . քիչ մը ետք . . . (համակերպող). Շատ

լու, թող քիչ մը հոռը ըլլայ. . . Հանդարտեցէք, հանգստացէք, չեմ ուզեր ձեր վրայ ըլլանանալ . . . Սովորութիւնն չէ՝ (նեռուստին) և կը սպասեմ ձեր «քիչ մը հոռը» պիտի թողուք . . .

Կի՞նը, դեմքի սիրուն տու

մը բնելով. —

ՊԱՐՈՒՅՐ, իսկապէս եղածին վրայ. — Ի՞նչ է այս. . . Կարծես կը զզաք արդէն ձեր հոս գալուն. . . Իրա՞ւ, զզացէ՞ք . . . Նստեցէք նայիմ սա ֆօթէօյլը, և թողլ տուէք ինծի. . .

Կի՞նը, մերմօրեն. —

ՊԱՐՈՒՅՐ. — Իրա՞ւ. . . Իրա՞ւ կ'ըսէք, առաջին անգամ է . . . Ի՞նչ կ'ըլլայ. . . Վախճակիք բան չկայ. . . Առաջին rendez-vousն ի՞նչ գեղեցիկ վերնագիր կ'ըլլայ նորավեպի մը . . . (պարձենին) Բայց պիտի զաք նորէն . . . Այս այս, կըկին պիտի գաք . . . վրասն եմ թէ զարձեալ ձեզի պիտի տեսնեմ հոս. . .

Կի՞նը, շատ յոգնած. — . . .

ՊԱՐՈՒՅՐ. — Այս', այս', ձեր սիրուն բաբախումը կը լսեմ կոր. . . Սարսափելի բան է . . . Իի՞դէ տիկինն սարսափած է . . . Օ՞չ, օ՞ս, հանդարտեցէք . . . (պան մը ես) Եւ առէք ինձիք ձեր բերանը. . .

Կիւնք, ես հրելով .— :
ՊԱՐՈՒՆՔ, նպատակին հաս-
նելուն վսահ եղող մար-
դոց պէս համբերաւար .— ԶԵ՞ ,
ՀՐԱՋԱՐ . . . Նորէ՞ն ՀՐԱՋԱՐ . . .
Ճառ լաւ . թո՛ղ ՀՐԱՋԱՐ . . . ի՞նչ
ըստիք , իբա՞ւ , այս ժամադրու-
թիւնը ինձի տուած օրեկնէդ ի
վեր գիշեր ցերեկ ամէն օր ան-
հանգի՞ստ էք եղեր . . . ա՛լ չէք
քնանար եղեր . . . Բաել է թէ
միայն ասոր վրայ կը մտածէիք
. . . Կարելի՞ է միթէ . . . Այս առ-
տիճան . . . ևս ձեր քունը վըր-
դովեցի՞ . . .

Կի՞նք, ժամելով! — :
ՊԱՐՄԵՔ, ինձ այլ ժամելով.
— Իրա՞ւ... երբեմն կը փափա-
քէիք հսու գալ... Բայց պէտք
է որ ինձի երկառող մը զրիլով
փոխէիք ձեր ժամադրութեան
օրը... Երէկ զայֆք, կամ առ-
ջի օր... Ահա՝ կիները այսպէս
են... Կ'ուզէիք ժամադրու-
թիւննիդ փութացնել և սակայն
միշտ կը յապաղեցնէիք դարձ-
եալ... Բայց հիմա որ եկաք,
հիմա որ հսու էք... .

Կի՞նք, ժամանակ շահիլ ու-
զելով . . .

ՊԱՐՈՒՅՐ. — Պուրալ կը զար-
մանաք թէ ի՞սչպէս ելաք եկաք
և այժմ հոս կը զանախք... Ես

ալ կը զարմանամ՝ կոր շիտակը
ձեզի հոս աեսնելուս համար։
Կրնամ հիմա ձեզի խստափանելէ
թէ անցեալ օր, երբ որոշեցինք
այս ժամապրութիւնը, ձեր վա-
րանումը զուշակելով կ'ըսէի եռ-
ինքնիրենս. «Զէ՛, չպիսի դայ,»
միտքը պիտի փոխէ՛...» (ԸՆԿ-
ՐԱԼ անոր վրայ) եւ սոկայն եռ-
կաք վերջապէս...
ԿԻՒՆԻ, դուրսլալով. — ...
ՊԱՐՄԵՆԻ, աս խաղու-
թեամբ. — Օ՛չ չէ՛, վասանցէք
ինծի... Կարծեք Գողգոթան
պիտի ելլէք խաչուելու :

Կիւր, քերեւակի զլուխը
անդին գարձնելով.— ...
ՊԱՐՈՒԲԻ, ջլայնացած.— Ի՞նչ
վա՞ղը, վա՞ղը, սորէ՞ն վաղը,
ա՞հ ո՞չ ... Ի՞նչ, այստեղ չմօ-
տենա՞մ ... (նեղուած) Բայց ո՞չ
պիտի մօտենամ : : Կ'ուզե՞մ : : ,
Ենթ Յ առ անոնք անոնք

Պատրիա, ալ սովորյա ազգա-
լու վրայ մատծելով.— ...
ՊԱՐԱՆԵՐ.— Ի՞նչ, ձեր տու-
ակն դուքս եկեղեց չ'առ եղաւ,
ձեր ամուսինը անհանդի՛ստ պի-
տի բլայ... (անտարբեր) **Պահ:**

զի՞նք , լսածուելով .— . . .
զԱՐՈՆՔ , ֆիզ մր ծաղրելով .

— Մի՛ վախճաք . . . բռնութիւն
էմ գործեր . . .
կի՞ն, զգալով որ շատ ա-

Երեսոյք մը սազաւ .— . . .
ՊԱՐՈՒՆ, ամս պատութեամբ:

ՊԱՐՈՒՅՐ, ասա պալուրենասը .
— Սյու', այս', կը հասկինամ ը-
սածնիդ . . . միայն թէ անիբաւ-
էք . . . շատ գէշ գաղափար մը
ունի օ եռես իմ մասին . . .

կինք, հանդարսած .— . ; .

ՊԱՐՈՒՆՔ, ծայտկով իր կարգին .— Թող'զ այդպէս ըլլայ . . . ե՛ռա որ կամինաք . . . :

Աստուած իմ, ի՞նչ պիտի
խորհիք հիմա, սիրելի ընթեր-
ցո՞վ . . . Կը ուստաւամ մասե-
լով բոլոր այն ենթադրութիւն-
ներուն վրայ, զորս ձեզի ներ-
շընչեցին այն կծկութ խօսքե-
րը, այս կախման կէտերը . . .
Որն ասամածս աշուելիօրէն երկի

միտ եղաւ . . . իյեղձ տիկին +
այսքան , պարկէտ , այնքան

այս ըստ , պարզունակ , այս քան
ազնիւ առաքինի , ինչ ողոր-
մելի կարծիք շնուցիք արդեօք
անոր վրայ . . . : Վասահ եմ թէ
այսպէս կարծեցիք ո՛ւ անիկա

իր սիրահարին սենեակն էր գա-

ցած . . . Մեղայ, Աստուած իմ,
միթէ ես ասանկ բան գրեցի,
միթէ ես այսպիսի վատ զրապ-

առաջիւն մը լրի անոր վրայ :

Եթէ այս', ուզբենք մեր
սխալը՝ թիւրիմացութեան տե-
ղի չտալու համար.—
Կեզծ տեսենո՞ւ ապրապէս

Առաջ արկանը պարւուց
իր ցաւած մէկ ակրան քաշել
տայլու համար իր ասամինաբոյց
մէն ժամադրութիւն առած էր
Յ.Ա.Փիլիսո

ENGLISH

ԱՆԿԱՐԵ ՀԱՅՈ ԹԵՐԹ

ԱԶԳԱՅԻՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեղական ինքազիր՝ ՄԿՐՏԻՉ ԿԱՊՐՈՒ
ՀԱՅԻ. Ա. Պալիս, Բերա, Փուրակի

ՀԱՅԱՍՏԱՆ	100	թիւ	300	րրդ.	ԵՎՐՈՊԱ	100	թիւ	30	րրդ.
"	50	"	150	"	"	50	"	15	"
Թ-ԱՒՐ-ԲԻԱ	100	"	250	դրշ.	ԱՄԵՐԻԿԱ	100	"	4	դրշ.

» 50 » 125 » 30 »



Տակաս

— Երբ ծերուկս եկաւ, Կիւաթավը առջեւս ծնբադրած էր. սարսա-
ֆէս պիտի խնդնայի...

— Ի՞նչ ըրաւ ծերուկդ...

— Ի՞նչ պիտի ընէ, Ոչի՞նչ։ — «Մի՛շտ նոյն մարդի է եղեր, զո՞ւ եմ»
ըստ ու մեկնեցաւ.

ՇՈԳ - ՄՈԳ

Զար պիտի ըլլայ։

Տիկինը ամուսնոյն բացակաւ-
յութենէն օգտուելով կը փա-
փաքի ճաշակել ու վայելել այն
պառողը՝ զոր Աստուծոյ վախը
և կրօնական օրէնքի արգիլած
են խոսառ։

Գիշերուան կիսուն՝ երր սի-
րահար պարմով կը սկսի յօրան-
ջել ի տես պղափկին որ դեռ կը
շարունակէ խաղալ բազմոցին
վրայ, Տիկինը խօսքը գաւակին
ուղղելով։

— Ալ չ՞ս պառկիր աղուորս,
գիտես թէ վառեակները այս
ատեն շատոնց քաշուած կ'ու-
լան։

Պղափկը պահ մը խելացի մը-
տածումէ վերջ։

— Այս մայր, բայց ես գի-
տեմ որ այդ վառեակները ի-
րենց մայրն է որ զիրանք կ'ա-
ռաջնորդէ և իրենց հետ պաճիկ
կ'ընէ։

* *

Չորս տարի շարունակ թշ-
նամիին թէմ ճակատող զինուոր
մը երր կ'արձակուի ու տուն կը

դասնայ, կը տեսնէ որ դրանը
սեմին վրայ խասուախկ ման-
չուկ մը՝ հազիւ երկու սարե-
կան, աննընդհատ կուլար։

Քաջ զինուորը, կարծելով թէ
դրացիին մէկ լակուն է որ իր
կնոջ խնամքին էր յանձնուած,
կը գրկէ ու ուրախ զուարթ
ներս կը վազէ իր սիրելի կնոջը
չորս տարուան սէրը և կարօտը
վայելելու։

— Մրչափ բարի ես հոգիս,
կ'ըսէ կնոջը, քու զործերդ լը-
րացնելէ ետք դրացւոյն զաւա-
կըն ալ խնամքելու միջոցը կ'ու-
նենաս . . .

Կինը առանց իր պաղարիւ-
նութիւնը կսրսնցնելու։

— Ի՞նչպէս դրացիինը, մերն
է . . . քուկդ է . . .

Զինուորը պայուսակին վրայ
նայելով . . . Այս կաշիին վրայ
զրուած թուականը, քու զէմ-
քիդ կաշիին աւելի վաւերա-
կան է, քանի որ 1915 զրուած
է, որով տղան պէտք էր երեք
տարեկան ըլլար . . . մինչդեռ
հազիւ մէկուկէս կ'երեւայ . . .

Կինը անպատկառօրէն.

— Խրամներու ցեսները այդ

թուականը աւրեր են ձեր պաշտուակին վրայ, ես միմիայն 15 կլ տեսնամ կո՞ր, որով տղուն տարիքը կարելի չպիտի ըլլայ ճշգել...:

* *

Միամիտ մարդուկ:

Տիկինը երկունքի ցաւերու մէջ է:

Ամուսինը, իր հարազարք գրիելու փափաքով, անհամեր կլ սպասէ, նոյն խմ աղօթելով իր կէսին կատարեալ աղասումին համար:

Յանկարծ աւելիսը կը հասանի, ու դայեակը իանձարուրի մէջ փաթթուած սեւուլիկ մանչ մը կը դնէ հէք հայրիկին բաշուկներուն մէջ...

Թապլօ !!!

Ու մինչ դժբաղդ մարդուկը աժօթէն ու խիպէն կասկուապուտ կարած, խեղդել, մահացնել իր խորհէր այդ օտար լանք, փաքիկ աղջիկը վրան նաշիլով.

— Համբիկ, հայրիկ, մը բարեանար, կ'ըսէ մըամիտ շեշտով մը, մեր գրացի Զիկվիկին բերած չօքուանիրը այնչափ կ'ու-

տէր մաման ո՛ր, տես չօքուայէ պէտէր շներ է փորին մէջը...:

* *

Ո՞վ է աշխարհիս է՞ն երջանիկ մարդը՝ հարց եղաւ սաւոնի մը մէջ... Շատեր պատասխանեցին վրայօք:

— Ան որ հարուստ է...

— Ան որ չէ ամուսնացած...

— Ան որ բարի զաւակներ ունի...:

— Ան որ առողջ է...

— Ան որ սա է...

— Նա որ նա է...

Հետուն բաղմոցին անկիւնը նասող մը խօսք առնելով ըստա.

— Իմ կարծիքովս երջանիկ է ա՞ն որ զոքանջը թաղելու բաղդը տնեցած է...:

* *

Գերմանները Պօտ են, իսկ անոնց հետեւազները... Խօսք:

* *

Զօրավար Թառողէնս՝ Քութել-Ամարայի հերոսը երբ խազայով գերի ինկաւ և առօք փառօք բազմեցաւ Բրինքիմոի մէջ վայելելու իշխանալայել գերութիւնն մը, ինչպէս կ'ըլլայ, օր մը ինվերեան և Թալէաթթեան ըստաններէն մէկ քանին ինչպէս

ասե. Գերման պօճեր ու սովաներ հանդերձ Աւստրիական սախասի կիւզեկի օֆիձիներու խօսք կ'ըլլայ պատերազմին և անսորյազթական ելքին վրայօք:

Ու կը հարցնեն Մեծ հետախն Թառողէնսի թէ ո՞վ պիտի յաղթէ վերջապէս:

Քութել-Ամարայի Հերակլէսը կ'ըսէ իր Ազգին յատակ պազարիւնութիւնսի մը.

Գրազաննուդ դրամ հանեցէք և սա կանաչ սեղանին վըրայ գրեք:

Բոլորը հետաքրքիր կը կատարեն հրամանը, իրենց երկրին թղթադրամը մէջտեղ դնելով:

Զօրավարը ինքն ալ իր կարգին Անդիխական Սուրբ Գէորգ մը կը գետելէ անոնց մէջ և... ուժով մը կը փէէ:

Թուղթ դրամները ամէնքը կը թաշին հսու հոն ու միայն Անդիխական սոկին կը մնայ անխախտ: Զօրավարը հեգնական ժպիտով մը կ'աւելցնէ.

— Ոհա այս է որ պիտի յաղթէ ի վերջոյ...:

Զեմ գետեր... բայց կարծեմ թէ անանկ ալ եղաւ...:

* *

Հատուկ ու անցուկ օրիորդի մը նշանածը օր մը դաշնակին մօտ նստած երբ սօնաք մը կը ունկնդիքը, մօտէն կը տեսնէ որ օրիորդին ակւանները կեզծ էին:

Կոտորը լրանալուս, երիտասարդը ուղելով օմբիլիսն մը ընկել օրիորդին՝ կը յարէ.

Պատվօ՛, օրիորդ, պւալօ՛, եթէ ձեր բերնին ատամնաշարը կարենայ տալ այն անուշութիւնը զոր տուաւ ձեր մատներուն տակ ստեղնաշարը, աշխարհիս է՞ն երջանկիկ ամուսինը պիտի համարեմ ես զիս...:

* *

Պր. Ամրակում՝ պատերազմի նոր հարուստներէն մին, իր կինը Բարփար՝ պահ մը ձգելով, կ'ուզէ քիչ մըն ալ Բարփար վայելել ու կը մեկնի:

Կառ աը Լիօնը երբ կ'իջնայ, գիշեր ասեն զատարկ գիլսով և... ստամոքսով շիտակ կ'ուզ դուի ճաշարան մը և հոն կը բազմի բազմոցի մը մէջ :


Պր. Ամրակում կէս գաղղիերէնով մը կ'ուզէ կառսօնին համելցնել թէ կը փափաքի հորթի խորոված ուտել:

Սպասաւորը բնական է՝ ոմի, յե, voulez-vous, viande...:

ՇՈԳԵԿԱՌՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ.



— Հիմա շոգեկառքերը առաջութեն շատ աւելի սույ կ'արժեն կոր:
— Այս ։ սուած զրամին փոխարէնը կը ստանանք կոր, քանի որ նի-
մա առաջութենէ աւելի երկար ատեն կը մնանք կոր շոգեկառքին մէջ։



զբգարթմա . . . տաճայէն չհաս-
կնալով կը մեկնի :

Մեր Ամբակումը, աեսնելով
որ, հակառակ իր պայմանակ մը
թղթադրամներուն, խօսքին և
ապազրանքին կարեւորութիւն
տուող չկայ, անձեռոցը վիզը՝
շխտակ տնօրէնին կը դիմէ որ
տակառի մը պէս զեր կինո՞էր :

— Խնդրեմ կ'ըսէ, միշտ իր կէս
գաղիերէնովը, ձեր կառասնը
զիս մախկ չըներ, կերակուր մը
ուզեցի բայց չհասկցաւ . . .

Տնօրէնուհին ցաւ յայտնելով
կը ինդրէ որ իրեն բացատրէ
ուզած համադամը :

— Լա՛ւ, կ'ըսէ Ամբակում,
ուզած կերակուրս աս է որուն
ֆրանսերէն անունը չեմ դիմուր :
Ենթագրենք որ դուք կով մըն
էք, ես ալ պուղս մը, դիցուկ
թէ մենք կարգուեցանք . . . ձե-
նէ ծնելիք պզտիկէն խրարք-
մա մը ամկին եթէ կը հանիք . . .

— ???

Ամբակում Բարիդ առաջին
ոտք զնելուն րօտիս de veauին
աեղ փառաւոր ախաց մը կ'ու-
տէ, որուն համը բերանը կը մնայ
մինչեւ այսօր :

LULU.

ՏՕՔԴ. ՅԱԿՈԲ ՊԱԼԵԱՆ
ՖՐԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ:

Ախտաբան եւ մասնագե-
երկու սեռի
ճննդամիզական
գործարաններու

ՀԻՒԱՆԴ ԿԾՂԴՈՒԽՆԻ
10—12 եւ 2—5

Բերա, Թագում, Ֆրանսա-
կան ճիւանդանոցին դէմ,
ՆՈՐ ԳԱՐՄԱՆԱՑՈՒԽՆ

Թիւ 33



3 ԹԻՒԾ

ԱԿԵՏԱՐԱՆԻՆ ՄԷԶ

— Յրդ ութեան վրայ հիմնը՝
ասծ է բրիստոնէութիւնը :

— 3 Գամերով գամուեցաւ
Ցիսուս :

— Յրդ Օրն յարութիւն ա-
ռաւ :

— 3 Հոգիներ նոյն օրը խաչ-
ւեցան . (մէկը իւր և 2ն ալ չա-
րագործներ) :

— 3 անգամ հարցաքննուե-
ցաւ, Պիզասոս կուսակալէն,
Հերովդէուն, կրկն Պիզասոս-
ուն (Աւետարան ըստ Դուկասի
Գլ. 1, 8, 12 համար) :

— 33 տարիներ ասլրեցաւ :

— 3 հատ 4 կար իւր առաք-
եալներուն թիւին մէջ :

— 3 հատ 4 փոքր առաք-
եալներ ունէր : (*)

— 3 անուն ունէր Յիսուսի

(*) Ովսէէ, Յովէլ, Ամուս, Աբտի-
աս, Միքէէ, Յովնան, Նաւամ, Ամ-
բակոմ, Սոփոնիա, Անգէ, Զաքարիա
և Մաղարիա,

մայրը . Տիրամայր, Աստուածա-
մայր, Կոյս Մարիամ:

— 3 տեսականոն ունի եկե-
ղեցին . Ժամ, աղօթատուն, ե-
կեղեցի :

— 3 անգամ Յիսուս իր Հօրն
աղօթեց Գեթսեմանի պարտէ-
զին մէջ :

— 3 աշակերաններ կային Յի-
սուսի մօտ երբ ձերբակալեցին,
Պետրոս, Յակոբոս, Յովհաննէս
(Աւետարան ըստ Մարկոսի Գլ.
Ժկ. 33րդ համար) :

— 3 կերպավ թանձրացուցին
Աստուած . Ծերտնիի պատկե-
րով, մէկ բաց աչքով և «Ե»
գլուխ :

— 3 հրաշք գործեց Մովսէս,
ապառաժէն ջուր բլիսեցաց, (Ե-
լից գիրք Գլ. Ժէ. 5) Կարմիր
ծովը ձեղքեց . (գիրք Ելից Գլ.
21) գաւաղանը օձի վերածեց .
(գիրք Ելից Գլ. է. 8րդ համար)

— 3 երեք որդի ունէր նոյ

Նահապետ . Սէմ, Քամ և Յա-
քէթ (գիրք Ճննդոց Գլ. 18) :

— 3 անգամ թուչտն արձա-
կեց նոյ՝ Տապանակ Ռւխարիէն,
Ա.ը չի վերադարձաւ, Բ.ը
դիակ ուտելով զբաղեցաւ (ագ-
ուու), Գ.ը ծլած ձիւզով մը
վերադարձաւ (ազաւնի) :

— 3 անգամ Յիսուս փոր-
ձուեցաւ աստանայէն անապա-
տին մէջ . (Աւետ . ըստ Մատ-
թէոսի Գլ. Դ. 4, 6, 8, հմր.)

— Յիսուս ըստ Պետրոսի
«Ֆեռ հաւը Յ անգամ չխօսած,
Յ անգամ պիտի ուրանաս զիս»
ու Պետրոս ուրացաւ :

— 3 աշակերաններ շինել
առաջարկեցին Յիսուսի աշա-
կերանները երբ ան Թափոր լի-
րսն վրայ այլակերպեցաւ, մէկը
իրեն, միւրը Մովսէսին և մէյ
մ'ալ եղիացին :

— 3 աշակերաններու ներ-
կայութեանը այլակերպեցաւ
Յիսուս Թափոր լիրան վրայ,
Յովհաննէսի, Պետրոսի և Յակո-
բոսի :

— 3 հոգի Սոթոմի կործա-
նումէն ազատեցան, Դովա և
իր երկու աղջկները (Գիրք
Ճննդոց Գլ. Ժթ. 30) :

— 3 հոգի այցելութեան ե-

կան Յիսուսի Գերեզմանը, Մա-
րիամ Մազթաղինացի, Յով-
հաննա և Յակոբոսին մայրը
Մարիամ . (Աւետ . ըստ Ղուկա-
սու Գլ. Խթ. 10)

— 3 անգամ 10 արծաթի
փափարէն Յութա մասնեց իր
Տէրը :

— 3 հատ հրեշտակներ կը
յիշուին Սերովըէ, Քերովըէ,
Գարբիէլ :

— 3 դուսար ունէր Սովիս,
Պիտոս, Ագապի և Ելպիս :

Ցիսուս Աւաղ Ուրբաթ օրը
մեռաւ իրիկուան ժամը 3ին :

Յրդ օրն Աստուած շինեց
երկինքը :

— 3 տարբեր անուաններ ու-
նէր Գանանացւոց երկիրը, եր-
կիր Աւետեց, Յուդայասպան
Պաղեստին, Ա. երկիր :

— 3 զրուածք թողուցընդ-
ամէնը Սոլոմոնն, Երգեց, Եր-
գոց, Առակաց գրոց, Ժողովո-
ղի :

— 3 հատ մայրաքաղաք ու-
նեցաւ Իսրայէլի թագաւորու-
թիւնը երբ նոր հիմնուեցաւ,
Սիքեմ, Թիրաս, Սամարիա :

— 3 օր ու 3 գիշեր Յովիան
կէտ ձուկին փորին մէջ մնաց &
կիր-կիր



— Ախ, սպասեցէք ԱՇ մը տղղերու միկային մեջ մտնեմ:



Գլխուս եկածներէն

Ազունիս

Երեկոյ մըն էր, երբ տեսայ ունքը Բերայ Պօն մարշէի ցուցափեղին առջեւ: Փութկոս քայլերով մօտեցայ իրեն և ձեռքի ուժզին սեղմումով մը բարեւեցի, և սոսպհետեւ չաբաթէ ի վեր է որ չէի տեսած զինքը, առաջին խօսքս եղաւ ժամագութիւն ինսդրել իրմէ: Ինչպէս միշտ, նոյնպէս և այս անգամ առաջարկս լնդունուած էր: — Եւ ինչո՞ւ մերժէր քանի որ (իմ կարծիքովս) կը սիրէր զիս — : Վերջապէս սրոշեալ ժամուն՝ կէս գիշերին էր երբ հասայ իրենց փողոցը, քանի մը վայրկեան և ահա սիրուհիս է որ Կ'երեւայ գրան սեմին վըրաց, թեթեւ քայլերով կը մօտենամ իրեն ու ցած ձայնով մը

— Ի՞նչպէս է կացութիւնը: — Շատ նպաստաւոր, չո՛ւտ հանէ կօչիկներդ ու համր քայլերով ինձ հետեւէ: Զգոյշ, ծընողքս չարթննայ . . . :

Էօ՞ֆ, վերջապէս հինգ վայրկեան վերջ ննջասենեակը կը

դանեմ ինքիպինքս: Եւ այդ հինգ վայրկեանները չմունամ ըսելու թէ կենաց և մահու վայրկեաններ եղան մեղ համար . . . :

Կէս գիշերը բաւական անցած ըլլալու էր կը կարծեմ, երբ ահա թեթեւ ոսնաձայներ լլսուկի սկսան տանը մէջ: Արդեօք տունը գո՞ղ մտած էր կը մտածէի, բայց եթէ այդպէս ըլլար աւելի գէշ, ծնողքը պիտի իմանար ու պիտի գար աղւորիս ձայն տալ և շատ ալ հաւանական էր որ իբր գող օձիքս ձեռք տայի: Արտերնիս սկսաւ բարախել, շուարած էինք, լեզուս բռնուած էր: Արդեօք ծնո՞ղքն է, որ 100 թիւ երթալու համար ելած ըլլայ կը մտածէի, երբ յանկարծ ննջասենեակն գուռը սկսան զարնել: Ամիջապէս թեթեւ ոստումով մը դէտի բաց պատուհանը յառաջացայ ու պատուհանու

նէն գուրս գէպի փողոց կախ-
ւած մնացի :

Մէկ քանի երկլայրկեան ետք
կը լսեմ աղուորիս մեզմ ձայնը .
— Ո՞վ է . . . :

— Շուռա, բաց գուռը . . .

Դուռը կը բացուի, Տէր և Տի-
կին Կովունիանները ներս կը
խուժեն սենեալէն :

Մայրը կ'ակսի հարցաքննու-
թեան, խի հայրը խուզարկու-
թեան :

— Բաէ՛ անամօթ, կը պօ-
սայ մայրը, ո՞վ էր այդ ան-
ծանօթ ձայնը :

— Ի՞նչ ձայն մամա, ոչի՞նչ,
մի գուցէ մսալած ըլլաք . . .

— Մի գուցէ աչքերուս կ'ե-
րեւին այս հալուստները, այս
կօշիկները, այս զիսարկն ու
գաւաղանը, կ'աղաղակէր ան-
դիէն հայրը՝ ցոյց տալով աթո-
ռին վրայ նետուած հագուստ-

ներս, ևն . . :


Երեւակայեցէք իմ վիճակու-
մերմակեղէններով, մանաւանդ-
րունի լոյսի տակ : Հապա գի-
շերապահ մը աւոնսայ զիս այդ-
պէս պատուհանէն կախուած,
գիշերուան այդ ժամուն . . . :

Վերջապէս Տէր և Տիկին Կո-
մնեանները կ'ակսին մանրակր-
կիտ խուզարկութեան, մահաւ-
կալի ներքեւ, կառու ար ոօպէ
մէջ, ֆօթէօյի ներքեւ, վեր-
ջապէս ամէն տեղ : «Կարելի է
պատուհանէն փախած է», ը-
սելով երբ գէպի պատուհան
կը յառաջանային, թող տուի
ձեռքերս որոնք արդէն շատունց
յոդնած էին :

Եւ երբ ինքինքին եկայ, բա-
ցի աչքերս և տեսայ թէ գեսփ-
ուլ տախտակամածին վրայ կը
գանուէի :

Կ'երմեի մահակալս նեղ ե-
կած էր :

լէ 20



“ԻՆՔԶԻՆՔՍ ՀՈՐԸ ԿԸ ՆԵՏԵՄ,

ԳԻՏՑԱԾ ԸԼԼԱԿՄ,,



Պ. Տարսաւիչ շատ կը սի-
րէ իր հազուազիւտ գեղեցկու-
թեամբ օժտեալ կինը, սր շատ
քարոխիօզ է, պղտիկ բանի
մը կը բարկանայ, և ամէն ան-
գամ որ բարկանայ, «Ի՞նքին-
քըս հորը պիտի նետեմ, զիս-
ցած ըլլաս հա՛ Տարսաւիչ» :

Կ'սպառնայ իր ամուսնոյն :

Ամուսնը՝ խիստ բարի մարդ-

ի՞նչ ընկերը չի դիտեր :

Տիկին Սիրանոյչ, այս է տի-
կինին անսոնը — վիրջերս կ'ու-
զէ գիտնալ թէ Ախօները վար-
տիք կը հադնին թէ ոչ : Եւ
կանչելով իր ամուսնը, կը
պատուիք որ անպատճառ երթայ
հասկնայ թէ Ախօները վար-
տիք կը հադնին :

— Քա եալիրում, ինսոր էր-
թամ տէ մարդոցը հարցունեմ
քի վարտիք կը հագնիք, կ'ա-
ռարկէ ամուսնոր :

— Ի՞նչ կ'ընես ըրէ՛, գնա՛
մհծերնին դափու հարցուր, հաս-
կրցի՛ր :

Տարսաւիչ աղա կ'երթայ կը

դանայ Ախօներուն պետը .

— Ա.փ էտէրսինիդ միւսիւ,
սօրմաք այլու ողբ ամա, սիզ
շէյ . . . շու . . . շէյ . . . բանթա-
լոն . . . եօդ . . . բառուն . . . աօն
կիյէրսինիդ, օ տէլիլ տիմա :

Ախօնը անշուշտ բան մը չի
համինար, ու միամիտ մար-
դուն վրայ սրանեղ նայուածք
մը նետելէ վերջ կը հեւանայ :

Տարսաւիչ աղա կը դառ-
նայ տուն :

— Ի՞նչ ըրփր, համկցմբ,
կը հարցընէ տիկին Սիրանոյչ :

— Զգէ Աստուածդ սիրես,
ձուղապ պիլէ շատուաւ, տասնկէ^ը
րան կը հարցուի աղբա՛ր :

— Ի՞նչ ըրփր, չտակրցա՞ր,
կ'ըսէ կինը զայրացած :

— Զէ՛ :

— Ույ, հիմա՛ ջիպերս նո-
րէն թունդ պիտի ելլան, գէ-
շոթիւն պիտի գայ վրաս, ին-
քըլիքնը հորը պիտի նետեմ :

Ամուսնը սարսափահար . . .
Ուրդ պանկնմ, Սիրանոյչու,
հանդակոէ, այսօր թող մնայ,



— Ի՞ո՞ ի հայէ, կերէ, ի թէ ջասակ մնէ և լոյն լոյն լոյն քանչի ունեմ, կ'երդում

կարեւոր գործ մը ունիմ, վազը կը արվիմ, հա՛ աղուորս չըլլա՞ր :

Կինը կիսով նուռառած .

— Վաղը անսպատճառ պիսի հասկնառ, եա չէ նէ ինքինքս հորը կը նեաեմ խաչո՞ր :

Հետեւեալ առառ Տարսաւիչ կանուխէն կ'երթայ Սիօններուն պահախնոցը ու դրանը առջեւ պահակ կեցող մարդուն թրքերէն լեզունվ ու տատամանելով կը հարցնէ թէ իրենք վարափք կը հագնին : Զինուորը մնչուշտ բան մը չի հասկնար ու հրացանը ուսը կը զարնէ և չափուած քայլերով կ'ակսի երթեւեկել :

Տարսաւիչ աղա ձարահատ կը հեռանայ ու հոնկէ անցնող զլիարկաւոր մը կեցնելով .

— Աֆ իտէրսինիվ միւսիւ, սիզէ պիր չէյ սօրաձայըմ, պու Միօնէն ասքէրէրի տօն կիցէրւէր տճապա :

— Թուրքծա պիլմէզ քայմէնի, կը պատասխանէ մարդուկը ու կ'առնէ կը քալէ :

Տարսաւիչ աղա կը տեսնէ որ օրը շարաթ է, գործի օր է, զանձումներ կան, վճարումներ կան, ժամանակը կ'անցնի, քայց ինչ ընէ, կը սիրէ կինը ու կ'ու

գէ ամէն գնով անոր փափաք ներուն գոհացում տալ : Ձեռքերը գրապանը մտածկոտ երեւոյթով մը կը թափառի զօրանցին դրանը առջեւ :

— Իե՛ր է Տարսաւիչ աղա, ինչ կ'ընես հոս, կը հարցնեն անցորդները :

Տարսաւիչ աղա չուզեր ծիծաղելի դանաւալ .

— Ոչինչ, գործ ունիմ, ներու մէկը կայ անոր կը ըստպահմ կոր :

Բայց ժամանակը կ'անցնի և Տարսաւիչ աղա միջոցը չգտնար պէտք եղած ուանսենը լուսնեկու Միօններու շապիկին առնմթեր մասին վրայ :

Յանկարծ Տարսաւիչ աղա զօրանոցին դրան ները կը նըշմարէ իր ծանօթներէն մէկուն աղջկեր :

— Փը՛շտ, փը՛շտ, Օր. Մառի, Օր. Մառի .

Օրիորդը կը լսէ ու կը մօտենայ .

— Հոս ինչ գործ ունին աղջկու :

— Պաշտօն ունիմ :

— Ինչ պաշտօն :

— Տակթիկօկուաֆ :

— Բռաքններուն վրայ, հա՛ աղէ՛կ, աղէ՛կ .

— Բռագներուն վրայ չէ, Տարսաւիչ է փեսակի, տակթիլու կրագի... Ու մասներով կը յայտնէ դաշնակ չալելու պէս:

— Հա՛, հա՛, հասկցայ, ափերիմ, աշխատէ զաւակն, արատիւովդ աշխատէ, կը մաղթեմ որ բարձր պաշտօններու տիրանաս:

— Բա՞ն մը կ'առղեք արդեօք, անո՞ր համար զիս հսս կանչեցիր:

— Այս'... ո'չ... չէ... աս բան մը կար ոէ... ան պիտի տեսնայի... հասկայի... այս սինքն այս Ախօնկ զինուորները պարկեցտ մարդիկ են, այն պէս չէ:

— Եա՛տ պարկեցտ:

— Մինակ թօնափ բան... առանկ ծունկերնին բաց է... չե՞ն մսիր:

— Իրաւ որ չեմ գիտեր, կ'ըսէ օրիորդը թեթեւ մը կար մըրելով:

Տարսաւիչ աղա, ամօթիած մարդ, զաւկին չափ աղջկան մը կրնար հարցնել թէ Սքօչները վարսիք կը հագնին, ու իրար չըռնող խոսքերէ վերջը, ուրիէ օրիորդը բան մը չի հաս կընար, «Հատէ գործիդ գնա՛ աղջիկս, հայրիկիդ վարեւ ըրէ,»

կ'ըսէ, օրիորդը կը մեկնի, Տարսաւիչ աղա ժամացոյցը կը նաշի, կէս օրուան կը մօտենայ,

— Անկարելի բան է որ այլ ես կարենամ կենալ, կը մենախոսէ ու կ'երթայ գործին:

Երեկոյին՝ կինը.

— Ի՞նչ ըրիր, Տարսաւի, հասկցա՞ր:

— Զդէ՛ Աստուածդ սիրես, քիչ միաց պէլայի պիտի մանաշինք մարդոց հետ, լիզու շիւտեմ, գլուխս գլխարկ չկայ:

— Ի՞նչ ըսել է, այսօ՞ր ալ չհասկցար:

— Մի բարկանար մէկնիմէկ, չհասկցայ, բայց հասկնաւուն կիրաը սորվեցայ, վաղը Աւովիական զեսպանատանը աշ զերսպիր մը պիտի տամ, հրաման ունիմ, Սքօչէզներուն բնակած խրչան պիտի մտնամ, հէմ առտուն կանախ, մութուն չիւնքի առտուն կանուխ պէլիի կրնայ ըլլալ առ բանը և պիտի սովորմ գամ, չիւնքի որի՛ հարցուցի նէ մէկը կը հագնին բառ, միւսը չեն հագնիր, բառ, ուստ, միւսը չեն հագնիր, բառ, որո՞ւն ըսածին հաւատամ: Աչքալս կը տեսնամ կուզամ քերած:

— Տարսաւիչ, էյէր վաղն ալ չհասկնաս նէ չիւնայ, քէօռ

ըլլամ, կէնձութանս խերը չի տեսնամ, ինքինքս հորը պիտի նետեմ, առ բանը անխըսար սընըրներուս գամած է քի թարիֆ չեմ կրնար ընել:

— Եաս աղէկ, վաղը կիրակի է, էս կանուխէն պիտի երթամ համկնամ գամ, հի՛չ հոգդու մ'ըներ:

— Կ'ուզես նէ մի համկընար, ուշանսս նէ, լէսս կը գոնսա:

— Եինդ մ'ըլլար, կնի՛կ, քա եալըրում, աս ալ բա՞ն է քի ինքինքն քար համար մեռնսո:

— Զէ ամա սընըրիս կը դրպի կոր, պիտի համկնամ:

— Աղէկ, աղուորս, աղէկ, եյիր հիմա հացերնիս ուահնք, ասպա՞ն օլա, խայրը օլա:

Հետեւեալ առաւօսուն Տարսաւիչ աղա կանուխէն կը մեկնի Սքօչէմներու զօրանոցը:

Իր մէկնումէն վերջ ամիկնն ալ կը մեկնի եկեղեցի, կ'երեւի ամուսնոյն նոյն օրուան գործին յաջողութեանը աղօթելու համար:

Բաղդը նոյն օրը կը ժապաի Տարսաւիչ աղայի: Զօրանոցին Հայ թարգմաններէն մին բաւական մը ծիծաղելէ վերջ այս

տարօրինակ հետաքրքրութեան վրայ, կ'ապահովցնէ Տարսաւիչ աղան թէ Սքօչները վարսիք կը հագնին: Տարսաւիչ աղատում մը պէս ուրախ ու ուստանան, կը վաղէ տուն: Դուռը կը զարնէ, չի բացուիր, կրկն կրկն կը զարնէ բայց ի զուր:

Սեւ խորհուրդներ կը պաշարեն խեղճին միտքը, նուազում կ'զգայ ու ոյժի գերազոյն ձիգով մը կը կոտրէ առն գուռ ու ներս մանալով վեր վար կը վնասէ կինը, բայց չկայ:

Տարսաւիչ աղա կ'սկսի պօռալ.

— Սիրանո՞ւշ, Սիրանո՞ւշ, ուր էս, կը հագնին էղէր... կը հագնին:

Կ'սկսի լալ ու պօռալ.


— Սիրանո՞ւշ, ուր էս քա, ուր էս, կը հագնին էղէր, կը հագնին...

Տարսաւիչ աղայի աղմուկնն փութացող վրացիները բան չեն հասկնար սնցած գարձածէն:

— Քա ի՞նչ կայ, ի՞նչ կայ, իսեր է Տարսաւիչ աղա, ի՞նչ ունիս, քա ի՞նչու կուլաս կոր, վայն ի վրագ մա՞րդ, կ'ըսեն կիները և իրենք ալ կը վորձկին տեսներով խեղճին լոլլ:

Տարսաւիչ աղա առանց ուղղակի պատասխանելու.

ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՍՆԵՐԸ



ԱԱԲԱՑՄԱՆ. — Աս զերմանական յուղարկաւորութիւնը հրճուեցուցիչ է, ՅՈՒԵՑՄԱՆ. — Այս... Բայց արդեօք իրաւոնէ մեռած է.

A U T H É R U S S E

Բերա, Թագսիմ, «Կավոօ»ի խմբագրատունների հիշ վեր

Հայկական այս շինեղ սալօնի, ուր առանց հաւուելու կրնան լսնախել բռնը հայ ընտանիքները, պատուական յանախորդները պիտի գտնեն թէլ, սուրեն, բախօն, կար, օլի, առաս աղանդեր եւլն., ամենն ալ ամենաընթիւ տեսակե եւ ժողովրդական զիներով :

Սեփականատերք Վ. ԴԱՆԻԵԼԵԱՆ եւ Բ. ԹՈՐՈՍԵԱՆ

— Նիշայէթ խօսքը ըրաւ,
ինքզինքը հորը նետեց սալշամ...

— Բա ո՞վ...

— Սիրանո՛ւշը...

— Բա՛ մ'ըսեր, կ'ըսեն կիւներն ու այցերը և կը խուժեն հորին զլուխը, ու ամէնքը միաբերան .

— Տիկի՞ն Սիրանո՛յշ, Տիկին Սիրանոյշ, կը պօսան հորին վրայ : Ամուսինն ալ իր կարդին հորին բերնէն վար .

— Սիրանոյշ, եալբում, Սիրանոյշ, ո՞վզ էս, էլի հորէն, կը հագնին էղէր, կը հագնին :

Այս վերջին ասացուածքը անհամնալի կը մնայ հետզհետէ փութացող հետաքրքիրներուն :

— Վայ հալիդ մարդ, խենդեցաւ... կ'ըսէ մաս մը :

— Եալբուլա՛ր օլուն, ի՞նչ գեղեցիկ կին էր, կ'ըսեն ուրիշներ :

Իսկ անձնուէր երիտասարդ ներու խումբէն կարիճ մը հորը իջնել կը պատրաստուի, մինչ Տարսաւիչ աղա հորն ի վար .

— Սիրանոյշ, ո՞վզ էս, ձան հանէ՛, կը հագնին էղէր, կը հագնին, կը պօսայ թոքասպատառա :

Յանկարծ ամբոխը կը ձեղքուի, գեղանսի կին մը զայրացած երեւոյթով մը կը յառաջնայ ու ներկայ կիներուն .

— Ողորմի՛ Սաստուած, ի՞նչ է աս :

— Օդորմի հոգուդ մեր ծընողաց, քա վո՞ւր էս Սիրանոյշ հանըմ, աս ի՞նչ տողեր հանեցիր մեզի, քառսուն օրերոնիս համբելու էղաւ :

— Բա ի՞նչո՞ւ, ի՞նչ կայ :

Զայնիր. — Տարսաւիչ աղա Տարսաւիչ աղա՛, աշքէ լո՞յս, Տիկին Սիրանոյշը նկաւ :

— Հէ՛, եկա՞ւ... ո՞ւր է, Սիրանոյշ, ո՞ւր էս, կը հագնին էղէր, հոգի՞ս :

— Է աղէկ ամա, աս ի՞նչ խըսուց է, աս ի՞նչ է :

— Հիշ ձա՞ս, զիտցայ քի ինքինքնք հորը նետեցիր, ո՞ւր էլիր :

— Ժամ գացի, խաչոր դուն խենդ էս քա՛ :

Տարսաւիչ աղա. — Խենդ մը կայ օրթան, իրաւ էս, ամմա, գո՞ւն էս մի, էս էմ մի :

Կինը. — Էյ ի՞նչ ըրիր, պարէ հասկցա՞ր :

— Հա՛սկցայ, կը հագնին էղէր :

— Հա՛սէ գնա լա՞նդ, պուտ զրուց, չեն հագնիր էղէր, էս աչքովս աեսայ ???

ԲԱՐՁՐԱՅԻՆ

ԲԵՐԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԸ

ԻՆՉ ԿԸ ԽՈՐՀԻ

— Ո՞գ է սա՝ զացողը, պատիկ մօրթը տկած եւ մեծ խորհուրդներու մէջ թաղուած.

— Զնանչայիր, Տքթ. Սարանեանն է, բերայի երիտասարդներուն քժշկը:

* *

— Տքթ. Սարանեանը սքանչելի քժիշկ է, ութը օրէն փիրիփաք կր հանէ կոր, խկ անդիի մեծ հիւանդութիւնը իրեն համար պատիկ խաղալիք մըն է.

* *

— Եթէ ուրիշ քժիշկ ըլլար, ակամայ կ'երթայի, բայց Տքթ. Սարանեանին թիխիքը միշտ հաճոյրով կ'երթամ, որովհետեւ թէ՛ անուշ մարդ է եւ թէ երբ ժեզի թիչ մըց ցաւցնէ, ցաւենիդ մոռցնել տալու համար թերանդի Համբ Պէրիի շարար մը կը դնէ.

* *

— Ուրեմն ժամէ՛ մը կուզաս չէ՛, — Ի՞նչպէս ժամէ՛ մը, երեք ժամ ըսէ, երեք ժամ...

— Բայց չէ՛ որ Տքթ. Սարանեանին պատիկ այցելութիւն մը պիտի տաս, միայն հինգ վայրկեանի գործ է.

— Այո՛, գործողութիւնը հինգ վայրկեան իսկ չի տեսեր, բայց Տքթ. Սարանեանին երևոր հաշենալ տեսներու համար պէտք է մէկ, երկ ու, երեք ժամ սպասել յանալ:

— Ի՞նչ կ'ըսնս...

— Ի՞նչ պիտի ըսեմ, թէ որ երթալու ըլլաս, թինէ առաջ 10-20 հոգի կան արդին թեզի սպասող:

* *

— Խեր ըլլայ, ո՞ւր կ'երթաս այլովէս առտօնն կանուխ:

— Տքթ. Սարանեանին...

— Բայց մարդը զեռ բունէն չէ ելած, արշալոյսը նոր ծագեցաւ:

— Պէտք է զրան առչեւ կանուխն սպասեմ, որպէս զի Տքթ. Սարանեանը գալուն պէս ամէնէն առաջ զիս թինէ, ապա թէ ոչ օր մը գործի չեմ կրնար երթալ:

* *

— Ի՞նչ է ան, երեսդ կը խնդրակ կոր, այդքան զուարթ զէմքով չէի տեսած երբէք թեզի:

— Երշանիկ եմ, շա՛տ երջանիկ... — Արդեօք շըմէն տը ֆէ՛ռը զարկաւ:

— Ո չ, աւելի զեղեցիկ բան մը...

— Հա՛տ նայինք:

— Գիտես որ սիրահարուած եմ, պիտի նշանուէի, կարգուէի, բայց միտի տաս, միայն հինգ վայրկեանի գործ է.

— Այո՛, գործողութիւնը հինգ վայրկեան իսկ չի տեսեր, բայց Տքթ. Սարանեանին երևոր հաշենալ տեսներու համար պէտք է մէկ, երկ ու, երեք ժամ սպասել յանալ:

— Ե՛...

— Ի՞նչ պիտի ըլլալ, հիմույ երջանիկ եմ, Տքթ. Սարանեանը զիս բըշչներ կուգան հետզիտէ, Մեղանի

= 143 =

Հայաստան, Հայաստան

(Վերջապէս Ամերիկա, Անգլիա, Կամ Ֆրանսա ստանձնած է Հայաստանի հոգատարութիւնը. Հայերը ըսկած են, կաւաց կամաց արտասահմաններէն զաղթել զէպի մայրենի բնագաւառը Հայկական Կառավարութիւնը, առժամապէս հաստատւած է Խարբերդի մէջ, Պոլսոյ մտաւորականութիւնն ալ, միծամանութեամբ, փոխազրուած է Հայաստան եւ մամաւորաքար ժողոված է Խարբերդի մէջ Առժամենայ մայրաքաղաքը աւերսկոյսի մը երեւոյթը ունի. Աղոստ, խորսովորդ փարոցներ, խարիսկ տուններ, աւերակներ, Կիսափուլ սրան մը, թեթեւ նորոգութիւն մը կրած, գետինը հող, պատուհաններուն ապակիններուն տեղ մերմակ թուղթեր փակցուած, կը ներկայացնէ մայրաքաղաքին ամէնէն ժիք ու փառաւոր սրամանն-զարեցրաստնը, Դրան վրայ կը ծածունին երկու Հայկական երազոյն վրօշակներ, իսկ աւելի վեր խոշոր մերմակ լաթի մը վրայ կը կարդացուի սա արձանագրութիւնը «Անկախ Հայաստան, Սրաման-Գարեջրաստուն», Խրսիթէ բառակուսի փորբիկ աթոռներ, փայտէ սեղաններ,

1920 նոյեմբեր 21 կիրակի օրն է. ժամանակը առաջան 11, Մէկ բանի յանձնարկներ արդին բազմած են, ուրիշներ կուգան հետզիտէ, Մեղանի

մը շուրջ նստած են, երուանդ թօլայեան, Աշոտ Քէչեան, Լեւոն Շաբրեան, Յակոր Տէր Յակոբեան, Գրիգոր Միխիթարեան, Երուանդ Յաենան, Կապրաշ, Թէոդիկիկ):

ԾԱՄԹՐԵԱՆ. — Մէյմէկ հառենմէնք Անկախ Հայաստանի կենացը:

Թէ՛Ռդիկ. — Կենացը չէ՝ այլ կեանքին...

ՕՏԵԱՆ. — Պոլսոյ հայեվարը հոս չի բանիր, հիմայ Հայաստանի մէջ կ'ապրինք:

Տէ՛ԲՅԱԿՈԲԵԱՆ. (առանց խանդավառութեան) . — Վերջապէս այս երջանիկ օրը տեսանք:

ԹՈՒԱՅՅԵԱՆ (մասձկոս). — Կարծեմ շատ աձապարեցնք . . . կարսայինք քանի մը տարի ետք գալ:

ԿՈՊՐԱԾ. — Մարդուն թէյթը կուգայ կոր պէ, սատիկանը Հայ, պաշտօնեանները Հայ, նախարարները Հայ, դասաւորները Հայ . . .

Գ. Միհիթ-ԱՄԵԱՆ (գաւարը պարպէելով). — Օզին Հայ, Չուռը Հայ Հայ :



ԱՄԵՐԻԿԱՆՀԵՆ.— Մեր զինուորներէն շատերը ֆրանսային հետերնին գեղեցիկ գոհարեղիններ բերին. Բայց ուրիշներ ալ կենդանի գոհարներով վերաբռնան.

“ԱՉՔԻԼՈՅԱ, Ի ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՄՅ. ՄԹԿՈԼՈՐՏԻՆ ՄԷԶ”

— Տիկին երկիր, կուզանք՝ ծեղի շնորհաւորելու հինգ տարուան հիւանդութենէն ողջամբ ազատած բլանուղ համար:

— Շնորհակամ եմ, ալ նորհակալ եմ, բայց զի՞ս մը զլուխս կը ցաւի կոր:



ՏԵՐ ՅԱԿՈԲԵԱՆ. — Իրա՛ւ, Եփրամի ջուրը ոքանչելի է :

ԱԾՈՑ ՔԷՋԵԱՆ. — Զամլըձաշի ջուրն ալ գէշ չէր :

ԹՈՂԱՅՅԵԱՆ. — Տղա՛ք, այսօր ուր պիտի երթանք ժամանակ անցընկուլ :

ԿՈՂԲՐԱԾ. — Սա Ազատամարտը նայինք, հանդէս մը, բան մը կայ (Եերթը կը բանայ, աչք մը կը պատցնէ և կը սկսի կարդալ բարձրաձայն). «Այսօր կիրակի, Քրիստոֆոր սրահին մէջ տեղի կ'ունենայ լսարանական հանդէս, կէսօրէն ետքը, յամը 2ին, կը բանախօսէ ընկեր կրակունի, նիւթ ունենալով Գիւլատնեսական Միուրիներու Քօօպերացեան՝ ընկերվարկան հիմքու վրայ, կը հըրաւիրուին բոլոր ընկերները . . .

ԳՐ. ՄԻՒԻԹԱՐԵԱՆ. — Անցի՛ր :

ԿՈՂԲՐԱԾ (ընթեցումը շարունակելով). — «Կը խնդրուի մեղնէ ծանուցանել թէ՝ այսօր, կիւրակի, կէսօրէն ետքը, ժամը 4ին, Ժիրայր սրահին մէջ պիտի բանախօսէ ընկեր Փակուհծ նիւթ ունենալով Սուխայ Գեմօքար շարժումները եւ իւնենց ֆրացիաները Հարաւային Ամերիկայի մէջ . . .

ԳՐ. ՄԻՒԻԹԱՐԵԱՆ (անհամբեր). — Անցի՛ր :

ԿԱՊՐԱԾ (շարունակելով). — «Ես երեկոյ Հայ Ասհմանադրական Ռամիկալարներու ակումբին մէջ պիտի բանախօսէ ընկեր Սոսուան, նիւթ ունենալով՝ Ռամիկալարներին եւ Ընկերվարութիւն, կը հրաւիրուին բոլոր ընկերները և համակիրաները . . .»

ԳՐ. ՄԻՒԻԹԱՐԵԱՆ (անհամբեր եւ արտեսած). — Անցի՛ր, ախաղար, անցի՛ր . . . ուրիշ . . .

ԿՈՂԲՐԱԾ. — Ուրիշ բան չկայ :

ՇԱՄԹԻԵԱՆ (գաւարը պարպելով). — Առի՞ր մի հիմա :

ՏԵՐ ՅԱԿՈԲԵԱՆ (Թօլոյիանին). — Թատրոնի խնդիրը ի՞նչ եղաւ :

ԹՈՂԱՅՅԵԱՆ. — Կրթական նախարարութեան խնդրագիր մը տուած էինք, պատասխան ըստացանք որ մօտ ատենէն գեղարուեատից նախարարութիւն մը պիտի կազմուի ու այն ատեն թատրոնի հարցը նկատողութեան պիտի առնուի :

Ատենէ մը ի վեր բուռն վիճարանութիւն մը սկսած էր սրամանին անկիւնը մէկ բանի կուսակցականներու միջեւ. Վէճը նևողինէ կը սաստկանայ եւ ի վերջոյ կուիր կը փոխուի, աթոռներ կը բարձրանան եւ կ'իջնեն զլուխներու վրայ, մէկ բանի դաշտներ կը շողան օդին մէջ,

իրաբանցում եւ խուճաս. « Աստիկան ոստիկան » կը պուան մէկ քանիներ. Վայրկեան մը ետքը 5-6 օստիկան ներ ներս կը խուժեն, կուռողիները կը քանին, ամէնուն ծովնակապներ կ'անցնեն ու կ'առաջնօրդն դիմի քանտու)

ՕՏԵԱՆ. — Ի՞նչ երանելի բան Հայ սատիկաններէ ձերքակալուիլ . . .

ՇԱՄԹՐԵԱՆ. — Հայկական քէւ լէպէներով . . .

ԹՈԼԱՅԵԱՆ. — Եւ Հայկական բանաբը տարուիլ . . .

ՇԱՄԹՐԵԱՆ. — Ուրեմն խմենք Հայ սատիկանութեան կինացը : (կը խմէ):

ԳՐ. **ՄԵԽԻԹՄԵՐԵԱՆ.** — Տղաք, ես կ'երթամկոր, մեռախ եւաւ :

ԹՈԼԱՅԵԱՆ. (մելամաղձոս). — Արդեօք այս ցերեկ Պէնիեալ բնչ կը խաղայ կոր, Օտէնիի մէջ :

ՇԱՄԹՐԵԱՆ. — Հիմա Պոլիս ԲԼԱՋԻՆքնէ, Պալապանիին նըստած է էնք :

ՏԵՐ ՅԱԿՈԲԵԱՆ. — Երթանք, բաշ կ'ըսէք :

ԱՄԷՆՔԲԸ. — Երթանք . . . (ամենքը դեպի դուռ կ'ուղղուին)

ԹԻՄԴԻՒԿ. — Այս ցեխին մէջէն ինչպէս զիմաց պիտի անցնինք :

Ա. ՔԵԶԵԱՆ. — Հոգ մի՛ ըշնէր, Հայկական ցեխնէ, ազատ Հայաստանի ազատ ցեխը :

ՇԱՄԹՐԵԱՆ. (դրան վրայ դրբանձ երկու դրօսակեներ տեսնելով զիսարկը կը հանէ եւ կը գոչէ). — Կեցէ՛ Հայկական դըրոշակը :

ԱՄԷՆՔԲԸ. միաբերան. — Կեց ցէ՛ Հայաստան . . .

ԵՐԱՒԱՆԵԴ ՕՏԵԱՆ

ՄՈՒՇՏԱԿԻ ԱՌԱՋՆԱԿԱՐԴ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Բերա, Սուրբա Բասաթ, թիւ 26

Թէկեֆօն 823 Բերա

Եւրոպական մայրաքաղաքները այցելելով այս անգամ բերած է ամենավերջին նորածնեւթեամբ մուշտակներու նոխ մթերը մը,

Անգամ մը այցելել բաւական է համոզուելու զիներու չափաւորութեան եւ տեսակներու գերբնտիր այլազանութեան մասին,

Բոլոր վայելչամեր եւ հայ-լայք տիկինները

ԵՓՐԵՄԵՆ կը խագուին

Հայաստանի քարտէոր

Պարկեշտ, ուղղամիտ, չափազանց ազգամէր մարդ մըն է Պարսն Գրիգոր :

Խանութպան է ինքը, գործը բաւական շտկած, որ չի մըտածեր վաղուան ուտելիքին վրայ :

Եւ իր սոլոր փափաքը, մերաբը Հայաստանի քարտէն է :

Սնիկա ուրիշ բանով չի զբաղիրէք, թէ իր խանութին մէջ և թէ իր տանը, գործի ամենաստաք միջոցին և նոյն խոկ հաճոյքի ժամերուն :

Հայաստանի քարտէոր . . . անա՛ իր մատաւեւումը իր նըստամիկէալ, իր իտէալը :

Խանութը, սեղանին առջեւ կայ խոշոր Հայկական քարտէս մը, զոր ամբողջ օրը կ'ուսումնասիրէ, կը նօթագրէ, կը սըրբագրէ ուահմանները կը գծէ, կը վերագծէ . . .

Տունը՝ ննջասենեակին քովը, գարձեալ դրած է Հայաստանի քարտէս մը, զոր զիշերը կ'ուսումնասիրէ առջաքան ու ատեն կ'ուսումնասիրէ մինչեւ ուշ ատեն կ'ուսումնասիրէ . . . Միթէ իմ քարտէս քու քարտէսիդ չափ չարծեր :

Որո՞ւ կ'ըսես, Պ. Գրիգոր

ուսկըրը կը թօթուէ և կը նօթագրէ իր քարտէսը, որ իրեն համար իր կնոջ քարտէսէն շատ աւելի հետաքրքրաշարժ է:

Խանութը յաճ ախորդսերը կրնան խանութը վերցնել, պաշտօնեաները չեն հասնիր: Պ. Գրիգոր գլուխը իսկ վեր չառներ իր քարտէսէն:

Թող ամի՞ն մարդ եթէ կ'ուզէ իրար ըղքաէ, անիկա իր քարտէսին հետ է:

— Պ. Գրիգոր ի՞նչպէս եք, քսէք իրեն և ան պիտի պատասխանէ՝ առանց ձեր խօսքը լսած ըլլարլու.

— Նուպար փաշային դրեցի որ Հայաստանի քարտէսը իմ որբագրութիւններուս համաձայն ներկայացնէ Համաձայնութեան...

— Տունէն ի՞նչպէս են:

— Թիֆլիզը պէտք է մէջ առնել... Առանց Թիֆլիզի Հայաստանը չի կրնար գոյութիւն ունենալ...

— Գործերդ ի՞նչպէս կ'երթան կոր:

— Ծով պէտք է մեզի, ծով և եթէ պէտք ըլլայ, պէտք է ամերով Հայաստանէն վազ անցնիլ, եթէ մեզի մօմիայն կիլիկիան տան՝ Միջերկրականի ծովերքներով:

— Օդը այսօր շատ ցուրտ էր...

— Սեւ ծովի նաւահանգիստ մեզի համար կարեւորութիւն չունի, գրեցի արդէն նուպար փաշային այս մասին:

Եւ չկարծէք որ միայն ինքը զինքին համար է որ կ'աշխատի. անիկա մըւենոյն ժամանակ իր ուսումնամիրութիւնները և գիւտերը պէտք է հաղորդէ անպատճառ Բարիզի Հայ Պատկրակութեան:


Զկայ Բարիզ մեկնող մէկը զոր չահսնէ, որուն հետ չխօսի բնականաբար... Հայաստանի քարտէսին մասին և անոր անպատճառ չտայ պէտք եղած յանձնաբարութիւնները, Հայ Պատաւիրակութեան հաղորդւելու համար:

Զկայ Հայաստանի մէջ նահանդ մը, զաւառ մը, զաւառակ մը, զիւղակ մը որուն աշխարհական դիրքը չգիտնայ Պ. Գրիգոր:

Ասկիի, պղինձի, արծաթի հանքեր հարցուցէք անոր, և պիտի պատասխանէ մէջ Հայաստանի ո՛ր կողմը ուկի կայ, ո՛ր կողմը արծաթ և ո՛ր կողմը պղինձ...

Վերջապէս մէկ համար է Պ. Գրիգոր և կ'առաջարկեմ զայն անուանել Հայաստանի աշխարհագրականընկերութեան դիւնին նախագահ:

ԿԱՎԿԱՎԿԱՎՈՒՇ



— Պարապ տեղ սենեակ մի փնտուք, տանտիրակին տղայ չուգեր.
— Շատ աղեկ, մենք ալ չենք շիներ:



ՀԱՅՈՐ. (հայրանինկան պարապութեան հարք) Խոսովածնութիւն մը եւս ունիս ծեզը ընելիր.
ՓԵՄԻՆ. — Ի՞նչ է, ապօնը ու,
ՀԱՅՈՐ. — Չենէ, առաջ երկու սահմանին եւս
ոնիմ, որոնք ուղ են:

ՀԱՐՍՆԻՔԵՆ ԵՏՔԸ

(Մարկոս էֆէնտի և Աղաւնի համըմ կէսպիշերին կը վերադառնան իրենց ննջասենեալը, իրենց աղջկան հարմնիքն վերադառնալով : Մարկոս էֆէնտի սեւ զգեստներ հագած է, իսկ Աղաւնի համըմ մետաքսէ շրջազգեստ մը :

ՄԱՐԿՈՍ (մութին մէջ կոչակները քակելով). — Քիսրիթը ո՞ւր է, սա մոմբ վառենք, (կը գտնէ ու կը վառէ) ի՞նչ է առ, ի՞նչո՞ւ կուլաս կոր :

ԱՂԱՒՆԻ. — Զիգերս ոտք եւ լան, հիմա կ'անցնի :

ՄԱՐԿՈՍ. — Թօհա՛փ բան, հարսնիքն կուգաս կոր՝ թաղումէ գալու պէս :

ԱՂԱՒՆԻ. — Խե՞զ պղտիկ զտպէլու . . .

ՄԱՐԿՈՍ. — Ի՞նչո՞ւ խեղճ ըլւայ . . . երկու հաղար օժիտ ողովնք, անոր տասը անդամն ալ էրիկը ունի :

ԱՂԱՒՆԻ. — Ամա՞ն, ինտոր սիրա ունիս ասանկ կատակները ընելու :

ՄԱՐԿՈՍ. — Քեղի միսիթարելու համար . . . ի՞նչ որ է, եկուս եալսա հանէ :

ԱՂԱՒՆԻ. (Հնազանդելով). — Դուք էրիկմարդիկդ ձեր գործը ունիք . . . վազը գործիդ պիտի երթաս, մարդ պիտի աեսնաս, տեսնդ պիտի անցնի, բայց ես որ բոլոր օրը աղջկանս հետ էի, ինքինքս բոլորովին մինակ, միտ մինակ պիտի զդամ :

ՄԱՐԿՈՍ. — Պարասլ խօսքեր . . . Զապէլը պիտի գայ քեղի տեսնելու, խօսացաւ, անանկ չէ :

ԱՂԱՒՆԻ. — Այս պիտի գայ, բայց հիւրի մը պէս . . . մինչդեռ առաջ զինքը կը տեսնայի ամէն վայրիկան, մէկտեղ դուրս կ'ելույինք, մէկտեղ կը պատէինք . . . հոգ մը ունենար նէ՝ ինձի կ'ըսէր . . . իսկ հիմա՞ (կուլայ) :

ՄԱՐԿՈՍ. — Ի՞նչ դիւրաւ ըզգացուղ կնիկ ես . . . ժամանակ կըդ կ'անցնես պարասլ ցաւեր ստեղծելով . . . քանի որ քուս ոէդ հանեցիր, եկուր սա կօշիուեց :

կիս կոձակները քակէ, ես չեմ կրնար ծոփլ, շունչս կը կորի, (կը հաղայ) է՞ն, 57 տարեկան եղանք . . .

ԱՂԱՒՆԻ. (Հնազանդելով). — Խե՞զ աղջիկս . . . երբ երեն կամաց մը հասկցացի թէ՝ պէտք էր որ ամէն բանի մէջ էրկանը հնազանդի, սկսաւ արցունք թափել . . .

ՄԱՐԿՈՍ. — Երա՞ւ կ'ըսես :

ԱՂԱՒՆԻ. — Ասկէ զատ չէր գիտեր թէ ի՞նչ պիտի պատահէր հարմնիքն ետքը :

ՄԱՐԿՈՍ. — Հարկաւ քիչ մը հասկցած էր . . .

ԱՂԱՒՆԻ. — Ի՞նչպէս կ'ուզես որ հասկցած ըլլայ, Մարկոս էժինտի :

ՄԱՐԿՈՍ. — Ճանլո՞մ, հիմակուան աղջիկները ամէն բան գիտեն . . . աչքերնին բացուած է :

ԱՂԱՒՆԻ. — Ես կարգուած ատենս բան մը չէի զիտեր : Գունէ պէտք եղած խրամը տուիր մեր փեսին :

ՄԱՐԿՈՍ. — Անհոգ եղիր, վահանը ուժեղ է, բայց կոչտ չէ, իրեն խոնեմութեան յորդորներ տուի, ըսի որ մեր աղջիկը քիչ մը ջղային է . . . միտքը հասկցաւ :

ԱՂԱՒՆԻ. — Ի՞նչ պատասխանեց :

ՄԱՐԿՈՍ. — Բսաւ որ կը հաս կընար ըսածո, թէ սիրուհի մը ունեցած էր այդ վիճակին մէջ : ԱՂԱՒՆԻ. (յաւզուած) . — Ա՞ս, ատ բանը ըսաւ . . . քեզի :

ՄԱՐԿՈՍ. — Երիկմարդա իշրարու տատանկ բաներ կ'ըսուի : ԱՂԱՒՆԻ. — Վատահ եմ որ դուն ալ քու անտառկութիւններդ պատմած ես իրեն :

ՄԱՐԿՈՍ. — Ի՞նչ թօհափ բասներ կ'ըսես . . . ընդհակառակը շատ լուրջ կերպով խօսեցանք իրարու հետ, իր ապագայ ծրագիրներուն վրայ խօսեցաւ, շատ փայլուն դիրք մը պիտի ունենայ :

ԱՂԱՒՆԻ. — Կ'ըսեն որ շատ գործունեայ մէկն է . . . Մեղք որ փոխանակ մեղի պէս Բերայ նասելու՝ Գատրդիւղկը բնակի . . . պղտիկ Զապէլս . . . (թաշկինակ կը աչքերուն կը տանի) :

ՄԱՐԿՈՍ. — Նորէն չակսինք : Գատրդիւղը քիթերնուու տակն է, երկու ժամուան աեղ, ամէն շաբթու կրնաս տերմել զինքը :

ԱՂԱՒՆԻ. — Բսել է հիմայ թօդաթիւնեանին օթէն են :

ՄԱՐԿՈՍ. — Այս . . . խենլ բան ըրին, զիշերը հոս մնալու էին :

ԱՂԱՒՆԻ. — Զապէլս աճէկու



— Ասո՞ք բոլորը ձե՞րն են,
— Զե՞րք պիտի բաշ՞ոս, սրիկա՞յ:
— Բարո՞ն, տիկի՞ն օխախոտի մարտանեզութեան վրայ պաշտօնեայ՝
դէտ եմ,



է, անանկ ուղեց։ Օթէլը գոնէ
միս մինակ կ'ըլլան։ Վաղը առ-
տու ժամը քանիի՞ն չողենաւով
պիտի երթան Գաապգիւղ։

ՄԱՐԿՈՍ. — Ութնուկիչին չո-
ղենաւով։

ԱՂԱԻՆԻ. — Ժամը եօթին ին-
ձի ձայն տուր։

ՄԱՐԿՈՍ. — Ինչո՞ւ համար։
ԱՂԱԻՆԻ. — Կ'ուղեմ երթալ

մէյ մը տեսնել աղջիկո։

ՄԱՐԿՈՍ. — Իե՞նդ ես, ի՞նչ
ես։

ԱՂԱԻՆԻ. — Քովը պիտի չեր-
թամ, սանկ հեռուն տեղ մը կը

կենամ. . . կ'ուղեմ տեսնել դէմ-
քը, նայինք փոխուած է։

ՄԱՐԿՈՍ. — Մէկ գիշերուան
մէջ անանկ դէմքը չի փոխուիր։
(Ժամը երկուք կը հնչէ)։

ԱՂԱԻՆԻ. — Կը կարծե՞ս որ
եղած է . . .

ՄԱՐԿՈՍ. — Ի՞նչ . . .

ԱՂԱԻՆԻ. — Եշտէ . . . ան գոր-
ծը . . .

ՄԱՐԿՈՍ. — Հիմակուան երի-
տասարդները քիչ մը դանդաղ
են . . . իմ տանոս, ժամը 11ին
արդէն ամէն բան լմնցած կ'ըլ-
լար . . .

ԳԻՒՆԱՐՏ ԼԱՅՆ

Ընդհանուր Գործակալո՞ւ ՎԱՐԹՈՐ Սիմեոն Եկ Ծնկ.

Դալարիս
Ամերիկա համբուրգովներուն

Կ. ՊՈԼՍԵՆ ՆԻՖ-ԵԹՈՐ 95 ՈՍԿԻ

Աւելի մանրամասն տեղեկութեանց եւ Գ. կարգի
համբուրգներու համար գիմել Մասնաճիւղին՝

Պիրիննի Կիւմիւշ խան, Դալարիս Մօմիանէ հաստեսի

Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ Ա. ՏԻՒԶԵՆՃԵՍՆ

ԱՂԱԲԻՆԻ .— Մոռցար որ մեր
հարսնիքը շատ անշուք կերպով
եղաւ, որովհետեւ սուդի մէջ է-
ինք և անոր համար ամէն բան
շուտով լինցաւ :

ՄԱՐԿՈՍ .— Այս', այս', կը
յիշեմ, (կամաց մը). բանքինսդ
տարի անցաւ անկէց ի վեր :

ԱՂԱԲԻՆԻ .— Հիմակ, մեծ աղ-
ջիկ մը ունինք, աղջիկ մը որ
հարս ըրէնք :

ՄԱՐԿՈՍ .— Սա կէճէլիկո ին-
ժիտուրք . . . (կը հագնի). գրաւ
կը դնեմ որ այս վայրկեսնին
կ'ուղէիր աղջկանդ տեղը ըլլալ :

ԱՂԱԲԻՆԻ .— Սա ինչ խենդ
խօսքեր կ'ընես . . . ինչ զա՞ Զա-
պէլս արդեօք ո՞րչափ կը տա-

ռասլի կոր այս միջոցիս . . .
ՄԱՐԿՈՍ .— Պարապ խօսք . . .
դուն տառապեցա՞ր . . .

ԱՂԱԲԻՆԻ .— Այս' . . . առա-
ջին գիշերները . . . միտք է,
մայրիկ, մայրիկ կը դուայի . . .

ՄԱՐԿՈՍ .— Այս', այս', բայց
յետո՞յ :

ԱՂԱԲԻՆԻ .— Ո՞չ յետոյ, տար-
բեր բան. (երկու քն ալ կը ժպտին)

ՄԱՐԿՈՍ .— Հերիք հին յիշա-
տակները . . . (անկողին կը մտնէն).
այս ժամուս մեր սիրահարները
պառկած են, մենք ալ անոնց
պէս ընենք: Եկուր, անկողին
մտիք . . . մենք առաւելութիւն
մը ունինք: պիտի քնանանք:

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

Կ. ԵՎԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ ՈՐԴԻՔ

Ա.ՈՒԵՒԾԱԿԱՆ ՏԸՒԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒ 1880ԻՆ

Կ. Պոլիս, ձելալ պէյ խան, թիւ 12 Հեռ. 1363 Արամ.

Ա.ՐԵՒԵԼ.ՔԻ Ա.ՄԵՆԱՀԻՆ

Ա.ՐԱՆՑ ԵՒ ԿԱՆԱՆՑ

ՎԱՃԱՌԱՏՐԻՆ ԹԷՅԻ ԲՐՈԴԵԼԵՆ ԿԵՐՊԱՄՆԵՐ

Արտօնանու և համեր խառնուրդ բալթօցուներ Ամենավերջին

ԵԱՎՐՈՒԵԱՆ ԹԷՅԻ Գութիմցուներ Անզլ. և Ֆրանս.

Գծուր բանթաւոն նորամեւութիւն

ԳԻՆԵՐԸ ԱԺԱՆ ԵՒ ԴԻՒՐԱՄԱՏՁԵԼԻ

Արտասահմանի համար միւս «քրամիկ» թիւ, կերպաս եւլի.



ՈՒ. Հ. ՏԻՔ ԵՒ ԸՆԿ.

ԿԱԱՍՔՕ ԵՒ Կ. ՊՈԼԻՆ

W. H. DICK & Co

Glasgow & Cons/pole

Ասացուած է ԲՐԴԵԳԼԻՆԻ ԱՄԵՆԱՄԵՇՆ ԱՆԳԼԻԱԿԱՆ
ԳՈՐԾԱՐԱՆԻՆ (Stewart Brothers & Co.) 1920 տար-
ւան նոյն ու զեղեցիկ հաւաքածնեն: Գիներու յառաջի-
կալ բարձրացման եւ ապրանի չգոյութեան դեմ հանդիման
չզգնուելու համար անմիջապէս լրեմ ձեր ապարանե-
ները: Գիները ԱՆՄՐՅԵՆԻ:

Պատրաս կայ 250 զոյ անգիտական զինուորական
նորոգուած կօշիկ, խիս աման, ինչպէս նաև արծար-
եալ եւ հեմալէ զարդեղեներ, խիս աման:

Թրանսիբրու ծախու բուրդ բալրօցուներ, կերպասներ,
վեռնիկ, ներկ, տօրու, շաբաթեղին, խաղախներ եւն:

ԶՈՒՏ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔ

ՆԵՐԱՆՈՒՄ, Ա.ՐԱՆՈՒՄ, ԳՈՐԾԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԵՐԵՆԵՆԵՐ.— Անզլ. բաւացյն զործա-
րաններու արօններ, ներկնու և փոքրու ծիաքարչ մերենաներ,
զեմնաինձորի շշակութեան համար հնիքաշարժ բան ու բրիչներ,
աղբաբաշխ զործիք, ցաքեր (թարար), պարտէզի համար լողար-
ներ, եւլին եւն:

Ա.ԹԱԼԱՆ.ԹԻՔ ՄՈԹԷՐՄԵՆԵՐ՝ բախտական եւ երապական
նաւատորմն հայթաթուած եւ մեծապէս զնանառուած, 4ին 60
ծիու ու ծով, Ամէն մօթէօքի նոյն իրք լրացուցիչ մաս կը տրուի
տնակ, պտուակ-անիւ, պէնզինի տէրօ, պահեստի կոտրներ եւ
զործիքներ:

ՀԵԴԺՈՎԵԱՅ ԲԱՂԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ, նկարներ, չնարակներ
(վէռնիկ) եւն:

Գիմել՝ Սուլրան-համամ, Թօհաֆնի խան, թիւ 5, Պոլիս:
Հեռաձայն՝ Արամպու 12



ԱՊՈՒՐԻՆ ՄԷԶ ԹՔՆՈՂԸ



Տիկին Երմողյան.— Հիմակ առ պիտի կրնայի քիչ շատ հանդարտօքէն ապրու խելեւ, — որ թէեւ տակաւին շատ աղի է, — եթէ սա անտակ տղան (Պուշկինը) անդադար ցի թթներ պնակիս մէջ,

Տ. Ա. ՊԵՅ ՏԵՎԼԵԹԵԱՆ

Նախկին Էտիբնեկ զինուորական եւ Գաղղ. հիւանդանոցի բժիշկ և վիրաբուժապետ եւ յետոյ Պոյսոյ Հայտարարաշայի վիրաբուժապետ. կրկնակի Եւրոպա մեկնած եւ մասնաւոր հիւանդանոցներ ուսումնամիբած, 35 տարուան փորձառութեան տէր. Ներքին եւ արտաքին հին ու նոր միզանցքի եւ վեներական հիւանդութեանց մասնագէտ, զիտական վերջին դրութեամբ եւ առանց ցաւի ներարկութեառով կարճ միջոցի մէջ կը դարմանէ ամէն օր իրեն զիմոյ հիւանդները. Դարսթիա, Պէօրէքսիան կարգը, թիւ 34 Տէսթունի խան.

ԱՌԱՋՆԱԿԱՐԳ

ՅԱԿԱՆԵՒԽՈ ՖՐԱՆՍԱԿԱՆ

LYSOL

(ԼԻԶՈԼ)

ԿԱՊՈՅՑ ԹՈՒՂԹՈՎ, ՊԱՏՈՒՏՈՒՄԸ

Անհրաժեշտ՝

Բժշկութեան, Վիրաբոյժութեան, Հիւանդանոցներու, Առ ևնին գործածութեանց, Մըսերիմ Արդուզարդի և Առողջապահական ամէն կարգի պարագայներու մէջ :

Կը յանձնարարառուին նաեւ՝

LYSOL

ՎԱԶԵԼԻՆԸ

* ԱՆԻԼՈՒԵԼՈՒ ՕՃԱՌԸ

* * ԱԿՐԱՅԻ ‘‘RATE,,Ը

Թուրքիոյ ընկի. Մըեւանէր՝

ՄԿ. ՖՐԵՆԿԵԱՆ

ՍԹԱՄՓՈՒԼ

ՅԱԿՈԲ ՉԻՆԱՐԵԱՆԻ

“ԱԳՈՒԼԼԱ,,
և “ԱԹԻ,,

Հոյական մօրեօնները
Ապրանի կը փոխադրեն
ՊՈԼՍԵՆ ՇՈՒՄԱՆԻԱ.
և ՕՏԵՍՈ.

ԳԻՆԵՐԻ ՆՊԱՍՏԱԿՈՐ



ՅԱԿՈԲ ՉԻՆԱՐԵԱՆ



PALAIS DE LA MODE

ԱՐԱՆՅ ԵՒ ԿՈՆԱՆՅ ԴԵՐՁԱԿԱՏՈՒՆ

87, Պապը Ալի ճատէսի

Թէկէթօն Սրամպուլ 87

ՎԱՅԵԼՈՒԿ

ՏՈԿՈՒՆ
Ա. ԺԱՆ

ԶԵՒԱԳԻՑՈՒԹԵԱՆ ԴԱՄԲԵՐԱՑՔ

ԴԱՐՄԱՆԱՏՈՒՆ ԵՒ ԼԱՊՈՐԱԴՈՒԱՐ

ԲԵՐԱՅԻ

Բարեմագ գաբու, Սինեմա Գօզմօկրամի դեմ,
Ա. յարկ թիւ 63, Հեռավաճա Բերա 545

ՅՔԴ. Հ. ԹԱՂՄԻՆ

Դարթէրիօլ եւ մամագէտ
վեներական եւ փոխանցիկ
հրանդութեանց

ՅՔԴ. Ա. ՄԱՍԱԹԵԱՆ

Մամագէտ ներքին եւ
կանացի հրանդու-
թեանց

Այս երկու շատ կարող ու համակրելի բժիշկները ամենախոջամիտ կերպով կը կատարեն զիտական ախտաճա-
նաշութիւն, արագ եւ արմատական զարմանում հին եւ նոր
չերմամփութեան, ֆրամալաստի, ներքին, փոխանցիկ, մոր-
թային ու կանացի հրանդութեանց. Ֆրանկահասէ վարակ-
ւածներու զարմանումը կը ծցուի Վասէրմանի զրութեամբ,
արեան բննութիւնով եւ ներակութեանց կը կատարուին
առանց ցաւի. Դիտական վերցին մէթոսով արեան վարիկ-
ներու բննութեամբ տիտակնոսիկ ամէն կարգի անարդիւնու-
թեան, եւ զարմանում մամաւոր ներարկութեարով. Դէպի
անալիգ, Քինքրայի, թիֆոյի, տիզանթէրի ու ծաղիկի պա-
տուառները կը զանուին միշտ թարմ վիճակի մէջ. Ի հար-
կին թիւն տուներուն մէջ ալ կը զարմանուին հիւանդները.
Ընդունելութեան ժամերը 9—11 հ. 2—6, Այս ժամերէն զատ
զիմել Յաման պէտ, Թէշիրիյէ, Թանիսին պէտ արարթման թ. 1.

ԳՈԹՈ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐ ՄԽԻԹԱՐԵԱՆ

Եր սեփական արբիրեկն մէջ
ԾԱՆԳԹ.— Կավուշի խմբապատան միշտ րովը:
ԿԱՐՈՒԽՈՐ.— Ապսպրուած լուսանկարները կը յանմուին 24
ԺԱՄՆ:



— Պարո՞ն, պարո՞ն, մեր տունին վարձակալը հիմա օթօմօպիլին տակը
մնաց, ինպես, անոր նատած տունը ինձի վարձու տուէր։

— Կոխոտող օթօմօպիլին ափոյքը վարձած եմ արդին։

Ֆ. ՃԱՐԵԱՆ

ԵԵՐԱ, ԲՈՐՍՈՎ-ԳԱԲՈՒ ԱՖՐԻԳԱ. ԽԱՆ ԹԻՒ 12

★ ՀԱՐԴԻՍԴԻՔ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
★ ՈՒՂՂՈՒԹԻՒՆ ★
→ ԱՆՄՐՑԵԼԻ ԳԻՆԵՐ →

Կ'ՈՒՂԵ՞Ք ամբողջ շաբաթը խնդալ կարդացե՞ք ամէն շաբթու

ՊՈԼՍԱՀԱՅ ԱՆԳՈՒԳԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԱՇԱՐԻ ԵՐԳԻԾԱԹԵՐՁԹ

13րդ ՏԱՐԻ

ԿՍԴ Ա. 3



ԽՄԲԱԴՐԱՎԵՏ

ԵԹ. ԹՈԼԱՅԵԱՆ

(Կավոօչապետն
առենայն Հայրը)

ՄԵԱՅՈՒՆ ԱՇԽԱՏԿՅ.

ԱՇՈՏ ՔԵԶԵԱՆ

ՀԱՏՔ ԿՄԱՐԺԵ 5 ՎՐՈՒՅ

ԽԱՎԱՆՈՐԴԱՎՐՈՒՄԻՒՆ

Պոլիս եւ գաւառ ՏԱՐԵԼՎԱՅՐ՝

ԱՐՏԱՍԱՅԻՆԱՆ

250 Դ. Հ.

50 Ֆր.

ՀԱՅԱ: ԽՄԲԱԴՐԱՎԵՏՆ Բեռա ՄԻԾ փողոց թիւ 67.

» ՏՊԱԳՐՈՒՆԻ: Ֆ. ՃԱՐԵԱՆ, ԱՄԵՐԻԿԱ խան թիւ 12.

» ՆԱՄԱԿԱՍՈՒԻՓԻ: Boite Postale Péra 67.

«Կավոօչ»ի բալոր ընթերցաբերը կը մասնակցին՝ առանց ոնեւ բացառիկ մասնավուարի՝ Կավոօչական Տիեզերական կուսակցութեան, որուն համարանի և.

«Մոռնամիք ալ միք ցաւերը, եւ խնդանը,
Հերի՛ք որբան եղանք բական Հայեր,
ալ գտնանք զուարթ Հայեր։»

Պատմութեալ.

ՏԱՐԱՐԱՆ
ՀԱՇԻ ԳՐՈՒ

תְּהִלָּה שְׁגַדְתָּה וְעַמְלָה

נְצָרָעָה שְׁנִית



ԾԱՂԱՐԱՆ-ԶԱՇԱՐԱՆ ԳԱՐԵԶՐԱՏՈՒՆ

ՍԻԹԵԼ Տ'ԱԼԵԲ

2602. 45

ՅԱԳԱՐԵԼԸ ՊԱՍԹԻՆ

Имя

卷之九、藝文志

卷之三

卷之三

卷之三

This image shows a vertical strip of aged, yellowish-brown paper. The paper has a textured appearance with several dark, irregular stains and discolorations, particularly towards the edges, which suggests it may have been exposed to water or mold over time.

This is a vertical strip from a Japanese woodblock print. It depicts a scene with several figures, possibly a group of people walking or gathered around. There are also some stylized trees or branches visible at the top. The style is characteristic of Edo-period book illustrations.

卷之三

This block contains a vertical strip from a Japanese woodblock print. It depicts a landscape scene with figures, possibly a scene from a narrative or a landscape with figures integrated into the background.

卷之三

卷之三

This image shows a vertical strip of a Japanese book cover or endpaper. It features intricate traditional binding details, including cords and leather pieces, arranged in a decorative pattern.

This block contains a vertical strip from a Japanese woodblock print. It depicts a landscape scene with several figures, possibly travelers or soldiers, walking along a path. There are trees and foliage in the background, and the style is characteristic of Edo-period book illustrations.

卷之三

卷之三

卷之三

Digitized by srujanika@gmail.com

፩፻፭-፳፭፻ .፲፭፻፭፻፭

529
28-114

0024842

2013

5139

ՀՀ Ազգային գրադարան



NL0021872

